

## ԳԱՂԱՓԱՐԻ ԶՈՂԸ՝ ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

**ՏԻԳՐԱՆ ԳՅՈՐԳԵԱՆ**

Մեծ անհատականութիւն մը՝  
որ կը սաւառնէր իր ժամանակին  
ընկերային, մտատը երեսոյթներուն վրայ<sup>1</sup>։

Արտաշէս Յարութիւնեան

### ԳԱՂԱՓԱՐԻ ԶՈՂԸ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ Մէջ

Ո՛չ մէկ հայ՝ գաղթօճախ այնքան հարուստ եղած է մտաւորականութեամբ, որքան եգիպտահայ համայնքը։ Ազգային այժմէական իրադարձութիւններու առիթով՝ եգիպտարեանկ ականաւոր հրապարակագիրները միշտ լսելի դարձուցած են իրենց գերակշիռ ձայնը<sup>2</sup>։ Ականաւոր հրապարակագիրներու այս փաղանգին յառաջամարտիկը եղաւ Արփիար Արփիարեան։

Գրիգոր Զօհրայ՝ Արփիարեանի դիմաստուերը ներկայացնելով, շատ ուշագրաւ կերպով հարց տուած է. «Ի՞նչպէս պիտի ըլլայ այս կեանքին ծերութիւնը. վերջ ի վերջոյ ու՞ր կանգ պիտի առնէ զինքը տանող նաւակը...»<sup>3</sup>։

«Դժուար» եղաւ այդ կեանքին դադրեցումը...։

Ոճրագիտութեան մէջ, արդարեւ, հազուադէպ երեւոյթ է անհատի մը երեք մահափորձի ենթարկուիլը՝ իրագործուած իր ռիսերիմ հակառակորդներուն կողմէ. գէթ հայ իրականութեան մէջ Արփիարեան եղաւ մեզի ծանօթ այդ անզուգական զոհը...։ Արփիարի կենսագիրները՝ որոշ նկատումներով, խուսափած են ա որ դ մ կ տարուած են եք մ հափորձերը մանրամասն նշելէ. այստեղ, ռաջին նգամ նթերցողին լշադրութեան կը ներկայացնենք ըեք ահափորձերուն ամապատկերը՝ քաղուած ժամանակակիցներու յուշերէն, եւ անծանօթ մնացած յարձակումի մը մանրամասնութիւնը՝ հաղորդուած իր իսկ կողմէ։

**Ա. ՄԱՀԱՓՈՐՁ**

տալալտուած է առաջին մահափորձին եւ անոր պատճառներուն մասին: Ան կը գրէ. «1895 Դեկտեմբեր 2: Երկուշաբթի իրիկունն էր, երբ Արփիար Արփիարեան, որ Բանկայթիի Ս. Յակոբի կալուածներէն մէկուն մէջ կը բնակէր իր եղբոր Տիգրան Արփիարեանի հետ, ուշ ատեն, բնակարանը զացած միջոցին, Թագսիմի պարտէզին դէմ դաշունահար վիրաւորուեցաւ դաշնակցականի մը կողմէ:

Արփիար, հակառակ իր ստացած ծանր վէրքերուն, կրցած էր սակայն մինչեւ տուն հասնիլ եւ փողոցին դուռը բաղխել: Բայց երբ դուռը բացած էին՝ արիւնլուայ գետին տապալած էր, ինքզինքը կորսնցուցած:

Տօթթոր Զօհրայ, որ մօտերը կը բնակէր, իսկոյն կանչուած էր եւ նախնական դարմանները տուած:

Այս մահափորձը անակնկալ մը չէր ո՛չ իրեն եւ ո՛չ ալ մեզի համար: Ամիսներէ ի վեր Դաշնակցութիւնը մութին մէջ, ընդհանրապէս Հայրենիքի եւ մասնատրաբար Արփիարեանի դէմ կը գործէր:

«Արփիարին սեւացրէ՞ք» հրահանգը եկած էր արդէն եւ խղճի մտօք - եթէ կարելի է այս բացատրութիւնը գործածել հոս - կը գործադրուէր: Դաշնակցականները բերնէ բերան լուր կը տարածէին թէ Արփիար մատնիչ է, թէ Նազըմ փաշայի մարդն է, թէ ամէն գիշեր անոր հետ կը ճաշէ, եւն.»<sup>4</sup>:

### **ՄԻՋԱՆԿԵԱԼ ՅԱՐՉԱԿՈՒՄ**

Այս յարձակումի մասին կը պատմէ ինք՝ Արփիար, Փարիզէն Լոնտոն՝ Հնչակեան Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան ուղարկած 16 Մայիս 1897 թուակիր նամակին մէջ. «Գիշերը հայոց վրայ conference կար: Գացի: Երբ լմնցաւ դուրս ելանք, բակը երկու բարեկամի հետ կը խօսէի, յանկարծ կոնակէս բռունցքի հարուած մը զանկիս իջաւ. կը փախչէր, վազեցի ետեւէն ու գաւազանիս միջոցաւ դաս մը տուի, այնքան ուժգին զարկի գլխուն որ հաստկեկ գաւազանս կտորեցաւ: Ուրիշներ ալ վրայ հասան...: Խնայող չկար: Ոստիկանութիւնը վրայ հասաւ եւ ստոյգ մահէ փրկեց այդ ողորմելին:

Այստեղ գտնուող դաշնակցականները կը պահեն զինքը. զգեստ շիներ են, ու ամէն տեսակ պէտքերը կը հոգան»<sup>5</sup>:

### **Բ. ՄԱՀԱՓՈՐՉ**

Փարիզի այս միջանկեալ յարձակումէն քանի մը տարի ետք, այս անգամ Վենետիկի մէջ, 1903 Փետրուար 22ի իրկուներ, կամուրջէ մը անցած

ատեն, Արփիարեան մահափորձի կ'ենթարկուի՝ ատրճանակի երեք հարուածով...

Սակայն այս անգամ մահափորձը ունէր այլ դրդապատճառ...:

Արփիար շատ լաւ գիտէ՝ որ Վահէին<sup>8</sup> գործն է այս: Յետագային Օտեան գինք կը տեղեկացնէ՝ թէ «գուշակութիւնդ ճիշդ է. իր գործն է եղեր քեզի դէմ եղած սպանութեան փորձը: Գահիրէի մէջ որոշեր են, Ատոմ Ալլանեանի տունը. մարդն ալ Գահիրէէն գտեր դրկեր են»<sup>7</sup>:

Այս մահափորձին մասին մանրամասնութիւններ ի յայտ կու գան 1922ի աշնան իրիկուն մը, երբ Պուքրէշի Մոշիրու պողոտային վրայ գտնուող գարեջրատուններէն մէկուն մէջ, Մխիթարեան Միաբանութենէն՝ Հ. Մկրտիչ վրդ. Պոտուրեան կը հանդիպի անծանօթի մը, որ կը պատմէ հետեւեալը.

«1907-ին էր<sup>8</sup>, լաւ կը յիշեմ, Ղեւոնդեանց կամ Վարդանանց տօնիմ օրը, երբ կատարուեցաւ մահափորձը Արփիարի դէմ:

- Ես այն ատեն հոն էի, ո՞րքան երիտասարդ, ո՞րքան տաքարիւն... Երբ Արփիարը գետին ինկաւ, մութին մէջ էր... կը դիտէի... ամէն անկիւնէ իտալացիներ հոն կը վազէին, մինչ Արփիար, ուշաթափ փռուած էր սալալատակին... օտարները շրջապատեցին, հետզհետէ գալարուող հայը, որ չէր մեռած... Անծանօթները կը մեղքնային հեզ մարդուն վրայ, իսկ ես իմ անկիւնէս կ'անիծէի բախտը որ գնդակը իր նպատակին չէր հասած...

- Ինչե՞ր կ'ըսէք, պարոն, եղաւ պատասխանս, դուք այդքան չարամիտ մէկը չէք երեւիր...

- Ան ատեն այդպէս էր: Խեմդ, անմիտ, խաբուած երիտասարդ մը որ կը հաւատար իրեն ըսուածներուն...

- Յետո՞յ, շատ մնացի՞ք Վեներտիկ:

- Նոյն գիշերն իսկ արդէն շոգեմաւ մտայ: Անցագիրս գրպանս էր,

վիզա եղած: Իմ «գործս» վերջացած էր, աւելի ճիշդը, ձախողած...»<sup>9</sup>:

Այդ վայրկեանին Հայր Պոտուրեան անծանօթին կը պատմէ մահափորձէն ետք խուճբ մը վարդապետներու հետ Արփիարի տուած իր այցելութիւնը. «... Խոր քունով անշարժ էր մահճակալին մէջ, թմրեցուցիչի ազդեցութեան տակ: Զովը գթութեան մայրապետ մը կը հսկէր: Վերքը մահացու չէր բարեբախտաբար, եւ ի դժբախտութիւն զինք սպաննել ուղղներուն:

Սպասեցի որ արթննայ:

Կէս ժամ ետք արթնցաւ, ու ժպիտ մը գծագրուեցաւ դէմքին վրայ:

Անցած ըլլայ Պր. Արփիար: Երա՞զ է թէ իրականութիւն: Ո՞ր գինովին հարուածը քեզ հոս բերաւ:

- Նորավէպդ տպեցի՞ր. գէշ չէ, տպէ...

- Չգէ՛ հիմա հին վիպակները, այս նորավէպին նայինք, ի՞նչ կը նշանակէ այս դէպքը:

- Չիս սպանել ուզեցին, բայց չյաջողեցան. ուրիշ ոչինչ: Գիտէի արդէն: Ինծի գրած էին Եգիպտոսէն, բայց լուրջի չէի առած եւ գրեթէ մոռցած էի:

- Ժամը քանի՞ն պատահեցաւ:

- Տասնին, երբ տուն կ'երթայի, հրացանի հարուածի մը ծայնը լսեցի հատ մըն ալ ետեւէն, չորս կողմս նայեցայ, ոչ ոք կար: Քիչ մը առաջ գացի, զգացի որ վիզէս քրտինք կը վազէ: Քրտինքս սրբեցի, եւ փողոցի լամպին տակ թաշկինակս նայեցայ, ու տեսայ որ արիւն է եղեր... խեղճ մոլորածի մը քաջագործութիւնը...

Արփիար առողջացաւ, տակաւին ապրեցաւ ու ինքն իր ուղքով գնաց իր գերեզմանը, Գահիրէ, ուր վերջապէս կուսակցականներէ թունաւորուած մահացու գնդակը հասաւ իրեն:

Հայը սպաննեց Արփիար եւ Հայը արձան մը կանգնեց անոր հողա-կոյտին վրայ ...»<sup>10</sup>:

*Շատ երկար լուսթենէ ետք, Անծանօթը կ'եզրակացնէ.*

«- Վարդապետ շատ ուրախ եմ որ Արփիարը քեզի անձամբ ծանօթ եղած է. կրկին ուրախ ու երջանիկ եմ որ հիւանդանոց այցելած էք եւ անշուշտ հոգացած: Անհունօրէն երջանիկ եմ որ յիմար խելքէս եկող գնդակովս չմեռաւ այդ մեծ մարդը: Ես այն ատեն մոլորած էի, չէի գիտեր: Կեցցէ՛ Արփիարը ...»<sup>11</sup>:

## **Գ. ՄԱՀԱՓՈՐԶ**

*Արփիարեանի դէմ կատարուած վերջին ոճիրը՝ «արդէն տարիներէ ի վեր յղացուած եւ ամիսներէ ի վեր պատրաստուած էր» «Սեւ վոճմակին» կամ «գրամաշորթ խմբակին» կողմէ, գործադրուելու համար 1908 Փետրուարի 12ին, Չորեքշաբթի գիշերը, ժամը Յի ատենները, Գահիրէի ազնուական մէկ թաղին մէջ, Շարա էլ-Մանախ, ուր կը բնակէր ան: Վահան Թէքէեան՝ որ Արփիարի անկեանք մարմինը տեսած է Ապտինի ոստիկանատան բակը, անոր սպանութենէն հազիւ երկու ժամ ետք, կը յայտնէ՝ թէ «ոճրագործ խմբակին առաջին շահատակութիւնը չէ աս...»<sup>12</sup>:*

## **ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԵՍԸ**

Արփիարեանի մտերիմներուն դիմուժով, ու Եգիպտոսի Առաջնորդ Հօր՝ Մկրտիչ եպօ-Աղաւնունիի, եւ Գաւառական Ժողովի Ատենապետ Պօղոս Նուպարի տնօրինութեամբ՝ որոշուած է ազգային յուղարկաւորութեամբ յարգել անոր յիշատակը:

Ուրբաթ իրիկուան դէմ, Գահիրէի ամէն թաղէ ստուար բազմութիւն մը՝ շուրջ 2000 հոգի, Ժողովական, մտաւորական, պաշտօնատար թէ վաճառական, բժիշկ թէ փաստաբան, արհեստաւոր դասակարգը՝ առանց բացառութեան գացած է Պէյն-էլ-Սուրէնի եկեղեցին, խուռներամ բազմութիւն յառաջացնելով:

Բազմաթիւ ծաղկեպսակներու գունավառ պարտէզի մը մէջտեղ, թաւազարդ մահաբեմին վրայ՝ մետաղեայ դազաղին մէջ, հանգչած է ինչ որ Արփիարեանը եղած է...:

Մտերիմներու մէջտեղ, դասին մէջ իրրեւ սգակիր կեցած է իր եղբորդին՝ Փիլիկ Արփիարեանը, վիրաւոր թռչունի մը նման...:

Դաշն ու հանդիսաւոր մեռելական արարողութենէն ետք, բեմ բարձրացած է Մկրտիչ եպօ-Աղաւնունի եւ զգացումով լի դամբանական մը խօսած: Դամբանականներ արտասանած են նաեւ Վահան Մալէզեան եւ Թէքէեան, որոնց տխուր պերճախօսութիւնը՝ զրական սրտազեղումով արտասոււազին, խորապէս յուզած է ներկաները կարդացուած է նաեւ Թրֆլիսէն Մշակի ցնցող հեռագիրը:

Յուղարկաւորներու թափօրը անցած է Մուսքիէն, Աթապա-էլ-Պատրայէն եւ Թղթատան պողոտայէն: Յուղարկաւորներու առջեւէն քալած են՝ Առաջնորդը, Պօղոս Փաշա Նուպար, Փիլիկ Արփիարեան, Արփիարի մտերիմներ եւ զրագէտներ՝ իրրեւ սգակիր: Թափօրը կանգ առած է Օփերայի հրապարակը՝ ուրկէ սկսած է կառքերու անհատնում շարանը:

Մարմինայի գերեզմանատան առջեւ՝ դազաղը վար առնուած է կառքէն եւ ուսամբարձ տարուած մինչեւ մատուռ, ուր մեռելական աղօթքներէ ետք, դարձեալ ուսերու վրայ բարձրացուցած տարած դրած են անոր վերջին հանգրուանին սեմին վրայ<sup>13</sup>:

## **ՃԻՇԴ ԵՒ ԱՆՃԻՇԴ ԲԱՆԵՐ ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆԻ ՄԱՍԻՆ**

Միքայէլ Վարանդեան հետեւեալ կերպով կը ներկայացնէ Արփիարեանի դիմանկարը՝ ««Պառակտումէն յետոյ ալ»» նոր «Վերականգնար» հնչակեանութեան պարագլուխ յայտնուեցաւ Արփիար Արփիարեան, որ արդէն իսկ վարկաբեկուած էր 1890-ի իր ծանօթ «Մեղայակա-

Պոլ<sup>14</sup>: Իր շուրջ յարուցուած ամբաստանութիւններով ու վեճերով նա ամբողջ տարիներ զբաղեցուց հնչակեանները եւ Դաշնակցութիւնը...:

Մարգուած գրչի տէր, մեծատաղանդ արձակագիր եւ հրապարակագիր՝ Արփիար Արփիարեան, տարաբախտաբար, պոլսական վատթարագոյն տիպի գրողներէն էր, անսկզբուց, աննկարագիր, միանգամայն անպէտք քաղաքական կուսակցութիւն մը վարելու համար եւ շատ չանցած, կնքեց իր մահկանացուն, եղբրական ձեռով, իր իսկ ընկերներու գնդակներուն տակ...»<sup>15</sup>:

*Տարիներ ետք, բանաստեղծ Արսէն Երկաթ՝ իր «պատանեկան» յուշերուն վրայ յենլով, Յուսարեհի մէջ նկարագրած է «մեծ գրագետին մահը, անոր անշունչ դէմքին պատկերը, անոր թաղումը...:*

...Ծամաձռումը եթէ անոր դէմքին գիծերը պահ մը խանգարած, սահմոկեցուցած էր, տեղի տուաւ յետոյ անհուն անդորր ժպիտի մը, որ դագաղին բացուելուն պէս՝ յառեցաւ մեզի, աղամանդի մման կարծր եւ շուշանի մման քնքոյշ:

...Ու այդ մեռելին դէմքը կարծես ոչ մէկ գիծով կ'արտայայտէր ցաւը, որ զայցած էր վերջին պահուն: ...Մեռելին դէմքը պահած էր տարօրինակ ժպիտ մը: Թերես այսպէս կ'ըլլայ ժպիտը երկարատեւ չարչարանքէ վերջ մահացած սուրբերուն: Ի՞նչ ըսել կ'ուզէր այդ տարօրինակ ժպիտը: Հասկցող մը կա՞ր արդեօք: Չէին ըմբռներ մանաւանդ անոնք, որ դեռ անէծք կը կարդային ոճրագործին դէմ: Եթէ մէկը իր հոգիին մէջ զգար այդ աղամանդին լուսաշող սլաքը, այդ շուշանին երկնաբոյր ծաղկումը, անշուշտ պիտի ընդմիջէր դամբանախօսները պռռալով անոնց երեսին.

Չէ՞ք տեսներ որ մեռելը կը ժպտի, ուրեմն ինչու դեռ կը շարունակէք ձեր կոկորդիլոսի արցունքները»<sup>16</sup>:

*Արփիարեանի դէմ եղած ամբաստանութիւններու մասին վճռական խօսքը պատմութեան թողլով, Հայրենիքի խմբագրապետ Մինաս Թէօթօբեան կը գրէ. «12 Փետրուարի 1908ին, մինչ նպարավաճառի մը խանութէն դուրս կ'ելլէր առօրեայ իր գնումը կատարելէ ետք, Գահիրէի մէջ, իր երբեմնի գաղափարակից ընկերներուն կողմէ անհարկումի ենթարկուեցաւ ու եղբրականօրէն կեանքի իր գիրքը փակեց հայ հրապարակագրային, հանրային եւ գրական անդաստաններուն վրայ արդիւնաշատ վաստակով յայտնի մեր մշակներէն Արփիար Արփիարեան՝ «Կարմիր Տամուց»ի յեղափոխաշունչ հեղինակը, Վերակազմեալ Հնչակեաններու յառաջապահ բարեշրջականը, Իրապաշտ գրակա-*

նութեան դրօշակիրն ու «Արեւելք»ի հիմնադիր գաղափարաշունչ խըմ-բագիրը:

Միուած ենք միանալու անոնց՝ որոնք ցայտուն կը դարձնեն անոր գաղափարապաշտութիւնը ու հայրենասիրութիւնը, որուն հաւատալու պատճառներ կու տան մեզի իր գրականութիւնն ու հրապարակագրու-թիւնը, անշահախնդիր մարդու ալ դիմագիծը: Արդարեւ, Արփիարեան - ըստ լուստեղեակներու - արհամարհած է միշտ նիւթական դիրքերն ու նիւթապաշտական ծարաւները, մերժած է ոսկիին փայլը եւ այդ փառ-քով տոնքացող ազնուաշուքներու սակարկութեան փորձերը, «օրհնեալ գերդաստան»ներու փառասիրական տենչերը... Եղած է պարզ մարդ մը, պարզուկ գրագէտ մը, պանիր-հացի մարդ մը՝ իր արժանապատ-ուութիւնը բարձր պահելու համար նիւթին հեղինակութենէն...»<sup>17</sup>:

### **ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ**

*Հրապարակագիր եւ գրաքննադատ Գուրգէն Մխիթարեան՝ փութկո-տուկեամբ արձանագրած է Արփիարեանի խմբագրութեան օրերուն Լուսաբերի գրաշարներէն Արտաշէս Ազապլարի վկայութիւնները՝ խոռվայոյց Արփիարեանի մասին.*

« - Չենք կրնար բացատրել թէ ո՞րկէ հաւաքուած էր այսքան ուժ, այսքան հպարտութիւն, այս պզտիկ, այս տերվիշի կերպարանքով մարդուն մէջ, որուն միակ զենքը իր գրիչն էր, հատու եւ կծու խայթո-ցով:

- Պարզ մարդ մըն էր իր յարաբերութիւններուն մէջ եւ իր հագուս-տովն ու կապուստովը:

- Նկարագրով շատ անվախ մարդ էր, հպարտ եւ ուղղամիտ: Անօթի կը մնար բայց երբեք դիրք ու պաշտօն ապահովելու չէր մտածեր: Կ'ը-սէր իր կարծիքը առանց վարամուտի, ուղղակի, ճակատին, ինչպէս կը գրէր, սուր ու խայթող:

...«Լուսաբեր»ի խմբագիր եղաւ:

Այն ատեն «Լուսաբեր» փաշայական (Պօղոս Նուպարի կուսակից) օրկան մըն էր եւ կը գտնուէր Տոքթ. Քէչեճեանի, [Նազարեթ] Տաղաւար-եանի եւ վարժարանի տնօրէն Քիւրքճեանի վարչութեան ձեռքը: Ար-փիար ստանձնեց խմբագրապետութիւնը ամսական 4 ոսկիով եւ սովո-րականին պէս անկախ ուղղութեամբ:

Տպարանը Շարա Մահմուտ Ալիի նկուղի մը մէջ էր, մութ եւ խոնաւ, պատերէն ջուր կը կաթկթէր, Արփիար մեր մօտը նստած, լոխ կ'աշ-խատէր:

Այդ տարին (1906), Ռ[ուբեն] Որբերեան իր «Ծփանքներ», անուն քերթուածներուն հատորը հրատարակած էր Եփպոսիի մեծահա-  
րուստներէն Մ. Գեորգոֆի ծախքով, անոր նուիրուած եւ ի նպաստ Բա-  
րեգործական Միութեան, որուն քարտուղարն էր Տոքթ. Տաղաարեան:

Առաւօտ մը կանուխ Վարչութենէն Տաղաարեան, Քէչեճեան եւ Ան-  
տոնիկեան տպարան եկան Արփիարը տեսնելու. հոն չէր, երբ հարցու-  
ցին մեզի:

- Հիմակ կու գայ ըսի՞նք մենք, այս անակնկալ այցելութենէն քիչ մը  
զարմացած:

Երբ եկաւ, Տաղաարեանը խօսելով ըսաւ.

- Պասպա Արփիար, քեզի հետ տեսնուիլ կ'ուզենք:

- Ինձի՞ հետ, ըսաւ ան, ապշահար նայելով, որովհետեւ չէր ուզեր ա-  
նոնց հետ խօսիլ:

Գլխարկը ձեռքը նստաւ աթոռի մը վրայ:

Տաղաարեան խնդրեց որ գրախօսական մը գրուի «Ծփանքներ»-ու  
մասին եւ այդ առթիւ սանկ քանի մը փաղաքշական խօսքեր ըսուին  
փաշային նկատմամբ: Միայն թէ, անեցոց ան, նայէ որ «Վսեմ.» բառը  
գործածես, խմբագրականներուդ մէջ ալ չես գործածեր կոր. չե՞ս գի-  
տեր թէ փաշան անգուգական մարդ է եւ մեղք ունի «Վսեմ.» բառը  
չգործածելը:

- Այդ գրախօսականին տակը հ'նչ պիտի դրուի, Ա. Ա., այնպէս չէ՞,  
պատասխանեց ան, ուրեմն «Վսեմ.» բառը չի գործածուիր:

Տաղաարեան բարկացած եւ ձայնը փոխելով ըսաւ խստօրէն.

- Բայց գիտե՞ս թէ դուն մեր վարձուորն ես:

Այս խօսքին վրայ Արփիար, յանկարծակի ապտակ մը ուտելու պէս,  
սկսաւ դողդղալ զայրոյթէն եւ գունաթափ՝ անոր դառնալով ըսաւ.

- Ի՞նչ ըսիր, ի՞նչ ըսիր, վարձուոր, ես ձեր վարձուորը, է՛շ, է՛շ ...

Տաղաարեան քանի մը բառեր ծամծմեց եւ դարձանել ուզեց իր  
սխալը, ըսելով թէ՛ «այսինքն մեզի կապուած ես ըսել կ'ուզեմ» եւ նման  
խօսքեր փնտռեց ...

Արփիարեան այնքան վրդոված էր եւ այնքան վիրատրուած, որ այ-  
լեւ առանց լսելու խօսքերը շարունակեց.

- Ծօ՛, ինձի Գրիգոր Արծրունիի պէս մէկը որ 14-15 րոպիի կը դրկէր  
ամէն մէկ յօդուածիս, «վարձք» բառը չի գործածեր, դուն ինչպէս քե-  
րանդ կ'առնես այդ խօսքերը: Տղա՛ս, քեզի կ'ըսես որ քու համետդ կը  
պակսի միայն, համետդ ...

Տաղաւարեան զգաց, որ սայթաքած էր շատ գէշ կերպով. եւ ինք-  
զինք զսպելով, ըսաւ. - Ինչ որ է, քեզի շատ ծանր կը նստեցնէիմք, բայց  
պապայախ տեղ դրած ըլլալնուս համար կը ներենք:

Հետեւեալ օրը սակայն, պաշտօնէն հեռացուցին:

Արփիարեան, անվրդով, ամբողջ երկու ամիս պզտիկ սրճարանի մը  
մէջ շարունակ յօդուած գրեց, առանց հրատարակելու. «Լուսաբեր»  
Շոցիկեանի եւ Քիրքճեանի ձեռքը մնաց եւ հետզհետէ ինկաւ:

Վարչութիւնը հարկադրուեցաւ նորէն Արփիարեանի դիմել, որ եկաւ  
այս անգամ 8 ոսկի ամսականով եւ պայմանով որ բոլորովին ազատ  
ըլլայ ու չգործածէ «Վեմ.» բառը:

Մենք շատ ուրախ էինք անոր մանաւանդ այս կերպ վերադարձովը:

...Այս միջոցներուն էր որ «Ազատ Բեմ» թերթը կը հրատարակուի  
Արգուեանի եւ Լ[եւոն] Լարենցի<sup>18</sup> խմբագրութեամբ: Ասոնք ամէն միջո-  
ցի դիմեցին վարկաբեկելու եւ հալածելու համար զայն:

Անգամ մը երբ Արփիարեան սրճարանը նստեր կը գրէ եղեր, - ասի-  
կա ինքը պատմեց մեզի, - Լարենց ներս կը մտնէ, կը մօտենայ Արփի-  
արեանի, ու հայտնելով, «Ինչ նորէն մեզի դէ՞մ կը գրես կոր» ըսելով  
ապտակ մը կ'իջեցնէ: Արփիարեան որ չէր ճանչնար Լարենցը անոր  
ով ըլլալը կ'ուզէ հասկնալ. Լարենց երբ իր անունը կու տայ, Արփիար-  
եան սաստիկ գրգռուած կ'ըսէ.

- Ծօ, սրիկայ, քեզի գրչիս ծայրովը պիտի սպաննեն:

Հետեւեալ օրը անգլիացի ոստիկանապետը եկաւ, որուն հաղոր-  
դուած էր այս դէպքը Վարչութեան կողմէ, եկաւ եւ պնդեց որ տայ ա-  
նունը քէ ո՛վ էր յարձակողը, ձերբակալելու համար: Արփիար մերժեց ո-  
ւէ բացատրութիւն. միայն կտրուկ ըսաւ.

- Չէ փաշա, ես պիտի սպաննեն զայն գրչիս ծայրովը, ես ...»<sup>19</sup>:

### **ՄԻՀՐԱՆ ՏԱՄԱՏԵԱՆԻ ՎԿԱՅՈՒԹԻՒՆԸ**

Աւելի ամբողջական դարձնելու համար «խոռովայոյզ եւ մեր մեծա-  
գոյն հրապարակազիր» ինչպէս նաեւ «մտաւոր գործունէութեան բոլոր  
երեւոյթներուն մէջ avant gardeի մարդ»<sup>20</sup> Արփիարեանի դիմաստուե-  
րը, ստորեւ կը հրատարակենք հայ ազատագրական շարժման պատմու-  
թեան՝ ԺԹ.-ի. դարերու դէմքերէն՝ Միհրան Տամատեանի յուշագրու-  
թեան վերջարանը: Տամատեանի թողած ձեռագիրներուն մէջ գտած ենք  
էջեր, ուր կան շատ կարեւոր տեղեկութիւններ Արփիարեանի մասին:

Տամատեանի գրական թողօնը՝ ասկէ ճիշդ քառասուն տարի առաջ,  
ամփոփուած գտանք երկու միջակ մեծութեամբ ճամպրուկներու մէջ,



բաւական խառնակ վիճակով, նկատելով որ ժամանակի ընթացքին՝ կուսակցական հետաքրքիր ընկերներ փնտռտուք կատարած էին այնտեղ...:

Իր այրիին՝ տիկին Չարուհիի բարեհաճ թոյլտուութեամբ՝ առաջին այցելութեանս ստացայ հազիւ տեսանելի գրութեամբ մատիտագիր ձեռագիր մը՝ 21,5x27,5 սմ. մեծութեամբ, չթուագրուած եօթ դեղնորակ թերթերու վրայ գրուած, որուն վրայ՝ առաջին անմիջական գրութենէն ետք, Տամատեան 38 սրբագրութիւն եւ յաւելում կատարած է:

Տամատեանի ձեռագիրը, ինչպէս նաեւ կատարուած մէջբերումները կը ներկայացնենք նոյնութեամբ, առանց ուղղագրական, կէտադրական կամ այլ փոփոխութիւններու, միայն երբեմն []ով յաւելումներ կատարելով:

Իր յուշագրութեան մէջ, Տամատեան անհրաժեշտ նկատելով շեշտել անցեալի տիրական դէմքի մը եւ յարակից դէմքերու մասին անդրադառնալու շարժառիթը, եզրակացուցած է, թէ՛ «Արփիարի մասին այս չափազանց երկար ... գրութիւնս՝ իմ կարծիքով կարեւոր էր իբրեւ ներածութիւն եւ բանալի ծառայելու համար այս պատմութեան մէջ յիշատակուելիք այն անցքերուն որոնց մէջ դեր ունեցած էր անիկա»:

## ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

Արփիար Արփիարեան՝ որուն վրայ թեր ու դէմ խիստ շատ խօսուած է թէ՛ նախայեղափոխական շրջանին եւ թէ՛ ամբողջ յեղափոխական շրջանին՝ մինչեւ իր եղերական մահը, եւ անկէ ալ վերջ, քիչերուն այնչափ ծանօթ եղած է որչափ ինծի եւ ան՝ այնպիսի տարօրինակ, արտակերպ եւ առեղծուածային անձ մը եղած է որ՝ քիչեր կրցած են թափանցել իր բուն էութեան [խորքը], ասով կը բացատրուի այն երեւոյթը որ, - կուսակցական կիրքն ու ատելութիւնն ալ խառնուելով գործին մէջ, - ան շատերու աչքին եղած է անմտան եւ անբասիր հասարակական գործիչ մը, եւ նոյնքան շատերու աչքին՝ հասարակ էնթրիկան մը<sup>21</sup>, դատաճան մը, մատնիչ մը, մարմնացեալ սատանայ մը: Չինք աստուածացնողները շատ սխալած են, բայց չարաչար սխալած են զինք անարգութեան սիւնին գամողները:

Արփիար, Վեներտիկի Մուրատ-Ռափայելեան վարժարանի աշակերտ եւ Ալիշանի ձեռնասուն<sup>22</sup>, որ իրեն ծածկանուն ընտրած էր «Յուշիկ» Հայրենեաց Հայոց»ի «Հայկակը»<sup>23</sup>, որ 1876-80 թուականներուն Կ. Պօլսոյ մէջ տիրող ազգային ոգեւորութեան շարժիչ ուժերէն մին ե-

ղած է, որ եղած է մին Արարատեան Ընկերութեան<sup>24</sup> (վերջէն բաղկացուցիչ մաս Հայոց Միացեալ Ընկերութեան<sup>25</sup>), հիմնադիրներէն եւ ամենէն եռանդուն աշխատատրներէն, ախոյեան հայ ազգի դաւանական հատուածներուն միջեւ անխտրական սերտ գործակցութեան, ժամանակակից հրապարակագրութեան մէջ ազատական շունչ մը մտցնողներէն առաջինը<sup>26</sup>, նաեւ առաջինը տաճկահայ եւ ռուսահայ մտատրականութեանց միջեւ յարաբերութեան կապ հաստատողներուն, Գրիգոր Արծրունիի «Մշակ»ին երկար տարիներու աշխատակցութեամբ՝ վերոյիշեալ Հայկակ ծածկանունով<sup>27</sup>, Ազգային Ժողովին մէջ պայքարող ձախակողմեանը որ Նուրեան էֆենտին<sup>28</sup> ապտակեց<sup>29</sup>, պայքարող խմբագիրը Մասիսի, Արեւելքի եւ հիմնադիրը ժողովրդանուէր Հայրենիքին<sup>30</sup>, հեղինակը այդ թերթերուն համով-հոտով «Օրուան Կեանք»երուն<sup>31</sup> եւ «Հողվրտիք»ներուն<sup>32</sup>, հեղինակը վերջապէս «Կարմիր Ժամուց»ին<sup>33</sup>, *դաւանան* մը, *մատնիչ* մը չէր եւ չէր կրնար ըլլալ:

Իր համբաւատր «հարցաքննութիւն»ը որ իբրեւ իր մատնչութեան փաստ, ժամանակով հրատարակուեցաւ «Դրօշակի» մէջ<sup>34</sup>, կեղծ տօքիւման մըն էր<sup>35</sup>, զոր մատնիչ Թիւֆինճիէֆ<sup>36</sup> ինք դարբնած ու ծախած էր դաշնակցութեան, որոնք հաւատալով կամ չհաւատալով այդ տօքիւմանին հարազատութեանը, զայն գործածեցին իբրեւ զէնք Արփիարին դէմ: Թիւֆինճիէֆ մարդ մըն էր<sup>37</sup> որ իր զեղխ կեանքին պէտք եղած դրամը հայթայթելու համար ամէն միջոց ներելի կը գտներ: Սկսաւ իբրեւ յեղափոխական, Կ. Պօլսէն փախաւ իբրեւ յեղափոխական, Պուլկարիոյ մէջ ազատաշունչ թերթ<sup>38</sup> եւ գրքոյկներ<sup>39</sup> հրատարակեց ատեն մը, մասնակցեցաւ առաջին անգամ Տինամիթներու պատրաստութեան գործին<sup>40</sup> զոր յետոյ ինք մատնեց եւ յետոյ իբրեւ թուրք կառավարութեան լրտես Կ. Պօլխ եկաւ ու շատ անմեղ հայեր մատնեց. բայց իր արծաթասիրութեամբը ամէն բան ընելու ընդունակ ըլլալով՝ միեւնոյն ժամանակ Անգլ[իական] դեսպանատան կը հաղորդէր թուրք կառավարութեան զաղտնիքները եւ, ո՛վ հեզնութիւն, դրամի սիրուն, շատ մը հայ բանտարկեալներ ալ ազատած է: Այս այնչափ ճիշտ է, որ երբ Թիւֆինճիէֆ սպաննուեցաւ ահաբեկիչի գնդակով<sup>41</sup>, Անգլ[իական] դեսպանը յայտնած էր թէ Հայերը ի՞նչպէս իրենց դատին բարեկամ եղող անձեր մահապատիժի կ'ենթարկեն: Դեսպանին այս խօսքը

պատմած էր Չայեան Իլիաս էֆենտին<sup>42</sup> Խարախանեան Ներսես եպիսկոպոսին<sup>43</sup> եւ այս վերջինը պատմեց ինծի:

Արփիարի «մատնչութեան» այս կեղծ տօքիմանը Թիւրքինճիէֆեն ստացողները եւ անոր դէմ օգտագործողները եղան... [Յովհաննէս] Իսաւֆեան<sup>44</sup>, Մելքոն Կիւրճեան (Հրանդ)<sup>45</sup> եւ Աւետիք Լալայեան<sup>46</sup>: Ասոնք Արփիարի հետ գաղտնի յարաբերութիւններ ունեցած էին<sup>47</sup> 1894 թուականին եւ խիստ հաւանօրէն Արփիար եւ [Յովհաննէս] Շահնագար<sup>48</sup> որոշ աստիճան համակրութիւն ցոյց տուած ըլլային դէպի դաշնակցութիւնը՝ որուն Կ. Պօլսոյ հիմնադիրներն էին յիշեալները: Բայց երբ օր մը դաշնակցականները սպառնագրով<sup>49</sup> պահանջեցին Պօլսոյ հայ թերթերէն չհրատարակել թուրք կառավարութեան պաշտօնական յայտարարութիւնները («շնորհիւ Վեհ. Սուլթանին՝ Կարնոյ, Վանայ... եւն., վիլայեթներուն մէջ անդորրութիւնը կատարեալ է - *ասայիշ պերքէ-մալ տըրք*»), - պահանջ մը որուն համակերպութիւնը պիտի յանգէր բոլոր հայ թերթերուն դադարումին, - Արփիար առաջինը եղաւ այդ անգործադրելի պահանջին դէմ ծառայող եւ անվրդով հրատարակեց պետական պաշտօնական յայտարարութիւնը, մինչ ուրիշ հայ թերթեր՝ սպառնալիքին սարսափէն շուարած՝ ոմանք մեքենայի խանգարում, ոմանք տօն պատրուակելով օր մը չհրատարակեցին իրենց թերթերը, եւ յաջորդ օրը քաջալերուած Արփիարի բռնած դիրքէն՝ հետեւեցան անոր օրինակին<sup>50</sup>: Դաշնակցութեան պատգամը արհամարհուած էր. այն օրէն վճռուած էր Արփիարի դէմ տեռօրը. մնացեալը՝ «ժարցաքննութեան պատճեն»<sup>51</sup> եւն այդ տեռօրին իբրեւ պատճառաւոր ծառայելու համար էր որ պատրաստուեցաւ<sup>52</sup>:

Արփիարի դէմ իբրեւ զէնք գործածուող երկրորդ տօքիմանը իր համբաւատոր *մեղայագիրն* է: Այս մեղայագիրը ի հարկէ չի կրնար պաշտպանուիլ, բայց երկու մեղմացուցիչ պարագաներ կան. առաջինը այն է որ, մինչ բոլոր միւս բանտարկեալները իրմէ առաջ ազատ արձակուեցան, իրեն՝ բանտէն արձակուելուն իբր պայման *պարտադրուած* էր այդպիսի գրութիւն մը որ, սակայն ուրիշին վնաս մը չէր տար, այլ ինքզինք միայն կը ստորացնէր: Երկրորդ մեղմացուցիչ պարագան կը հասկընան անոնք միայն որոնք Արփիարի հոգեբանութիւնը մօտէն ճանչցած են: Արփիար երբ ինքզինք պարտաւորուած զգար իր համոզումին հակառակ բան մը գրելու, այդ գրութեան մէջ կը դնէր այնպիսի ծայրայեղ չափազանցութիւններ եւ այնպիսի բացառիկ շեշտ մը՝ որոնք անոր կու տային գրեթէ զանշտական կամ երզիծարբանական բնոյթ: Արփիար կը կարծէր այդ կերպով զինք բռնադատողին քքին խնդալ:

Արփիար այնքան վստահ էր ազգին մեջ իր կատարած դերին վրայ, որ կարեւորութիւն չէր տար գրածներուն եւ կը հաւատար որ ուրիշներն ալ կարեւորութիւն պիտի չընծայէին անոնց:

Օրինակով մը բացատրեմ:

Ամէն տարի գահակալութեան տարեդարձին<sup>53</sup>, մայրաքաղաքի ամէն ազգի թերթերը ստիպուած էին գովասանքներ հիսել Սուլթանին: Արփիարի գովասանքները իրենց չափազանցութեամբը ամէնքը կը գերազանցէին եւ ամէնուն խնդոյք կը պատճառէին, եւ ինք էր առաջին խնդացողը: Օրինակ «Շնորհիւ վեհ. Սուլթանին, շոգեկառքերը երկրին մէկ ծայրէն միւսը կը սուրան, երկրին մեջ ճարտարարուեստը, արուեստները, վաճառականութիւնը աննախընթաց կերպով կը ծաղկին, հանրային կրթութիւնը այն աստիճան զարգացած է որ անգրագէտ մարդ չէ մնացած լայնածաւալ կայսրութեան մեջ. բոլոր ժողովուրդները՝ անսահմանօրէն երջանիկ՝ միաբերան կ'աղօթեն վեհ. Սուլթանին արեւշատութեանը համար եւ կը մաղթեն որ ան *յաւիտեանս «անսասան մնայ* իր կայսերական գահուն վրայ»:

Իր այսպիսի գրութիւնները կը մմանէին, օրինակի համար Սարգիս Մինասեանի<sup>54</sup> Դրօշակի մեջ՝ Սուլթանին գահակալութեան տարեդարձի մը առթիւ<sup>55</sup> հրատարակած երգիծաբանական այն հրաշալի գովերգութեան որ կը վերջանար «պիմլէր եաշա՛, ծօ Համիտ»<sup>56</sup>, բացազանչութեամբ:

Իր թեթեւամտութեան մէկ քանի արտայայտութիւններուն եւ իբրեւ յեղափոխական իր մէկ քանի սխալներուն համար՝ զորոնք քաւեց իր եղերական մահուամբը, իր գործը անտեսելը եւ իր յիշատակը աղարտելը մեծագոյն ապերախտութիւն մը պիտի ըլլար ազգին կողմէ:

Գանք իր նկարագրին ժխտական կողմերուն:

Արփիար անհանդարտ միտք մըն էր, երեւակայութիւնը սուր էր եւ մտածումները արագ: Կենդանի շարժանկար մըն էր իր միտքը... տակաւին շարժանկարը չհնարուած: Ինչ որ ուրիշները մեծ ճիգով եւ երկար ժամանակի մեջ կընային յղանալ ու ծրագրել, ինք վայրկեմապէս կը յղանար ու կը ձեւակերպէր: Ամէն առաւօտ, ազգային գործունէութեան կատարելապէս մշակուած ու մանրամասնուած ծրագրով կ'արթննար, ծրագիր որուն գործադրութիւնը տարիներու աշխատանք կը պահանջէր, ու ինք գայն կը պաշտպանէր հաւատաւորի մը ջերմեռանդութեամբ, հոգ չէ՛ թէ այդ ծրագիրը իր երէկ յղացած նոյնքան մշակուած ու խնամուած մէկ ծրագրին տրամագծապէս հակառակը ըլլար, թէ մին ծայրայեղ պահպանողական ըլլար եւ միւսն ծայրայեղ յեղափոխական: Հակասութիւնը երբ մատնանշէիր, ի՛նքն ալ կը խնդար,

բայց վերջին ծրագիրը իբրև լսագոյն կը ջատագովէր, մինչեւ այն օրը որ նորագոյն ծրագիր մը յաջորդէր անոր: Ան սկզբունք չունէր, եւ երբ այս նկատմամբ զինք կը մեղադրէին, «իմ սկզբունքս սկզբունք չունենալն է», կ'ըսէր: Արփիարի մեծագոյն թերութիւնը իր յեղեղով նկարագրին մէջ կը կայանար: Իր հետ ամեճօրեայ շփման մէջ եղած ժամանակս, եղած են օրեր ալ որ, իր այլանդակ խօսքերէն դատելով՝ իր հայրենասիրութեան վրայ, իր գգայուն սիրտ ունենալուն վրայ իսկ կասկածած են. եւ ահա յաջորդ օրը մամուլին յանձնած է համակ հայրենասիրութիւն բուրդոյ այնպիսի սրտայոյզ եւ անվարանելիօրէն սրտաբուխ «հողվտոխք» մը կամ «Օրուան կեանք» մը, որ հիացած եւ ափ ի բերան մնացած են: Արփիարի այս յարափոփոխ նկարագիրը լաւ ուսումնասիրած էր Շահնագար, որ ինք ըլլալով հաստատ նկարագրի եւ սկզբունքի տէր անձ մը, Արփիարի յօդուածները չէր հրատարակէր «Հայրենիքի» մէջ առանց զանոնք հակակշռէ անցընելու, եւ շատ անգամ բռուն վիճաբանութիւններ կ'ունենար անոր հետ: Այս հակակշռին շնորհիւ էր որ Հայրենիք ունեցաւ միատեսակ ուղղութիւն մը եւ Արփիարի յօդուածները այնքան հաճոյքով կը կարդացուէին:

Արփիար սաստիկ վախկոտ մարդ էր՝ վտանգի հանդէպ. բայց իր գրութիւններուն մէջ՝ վերջին աստիճան համարձակ եւ յախտոն էր, առանց բնաւ վախճալու իր հակառակորդներէն. իր գաղափարներուն (թէն յարափոփոխ) քաջութիւնը ունէր: Ան պայքարը կը սիրէր, հակառակորդները որքան ալ բռուն յարձակումներ ընէին իր անձին դէմ, անոր հոգը չէր. կարծես նոյնիսկ կ'ախորժէր ուրիշներու քննադատութեանց նշուակ դառնալէն: Ան կը տառապէր երբ ուրիշները կը դադրէին իր վրայ խօսելէ. այն ատեն մէջտեղ քար մը, կոռախնձոր մը կը նետէր ու պատճառ կ'ըլլար որ հակառակորդները նորէն իրենց բերանը քանային իրեն դէմ:

Ան սակաւապէտ էր եւ ժուժկալ, արբեցութենէ ու կնասիրութենէ հեռու, բայց միանգամայն կիներու հանդէպ խիստ քաղաքավար ու մեծարող: Սկիզբները, Պօլսոյ մէջ, լաւ կը հագուէր, միշտ սեւ զգեստ կը կրէր, բայց երթալով կոկիկութիւնը կորսնցուց, վերջին ժամանակները փնթի ըլլալու աստիճան<sup>57</sup>: Այս արտակեղոյն մարդը շատ անգամ խնձորով ու հացով կ'անցընէր իր օրը, ընդհանրապէս աժան *végétarien*<sup>58</sup> ճաշարանները կերակուր կ'ուտէր, բայց օր մըն ալ յանկարծ խելքին կը փչէր ու կ'երթար ամենէն փառատր ազնուապետական ճաշարան մը կը ճաշէր, եւ որովհետեւ հակառակորդներ շատ ունէր, քրասկան էր որ մէկ անգամ, զինք այդպիսի ճաշարան մը տեսած ըլլային, իսկոյն կը տարածայնուէր որ Արփիար շոռալ կեանք մը կ'ան-

ցրնէ... Ան դրամն ալ չէր սիրեր. աղքատ ապրեցաւ ու աղքատ ալ մե-  
նաւ:

Ան կասկածոտ ու ոխակալ էր. իր հակառակորդները հալածելու  
համար նոյնիսկ պատմութիւնը կը խեղաթիւրէր: «Կ. Պօլսոյ պահպա-  
նողական վարչութիւնները» յօդուածաշարքին<sup>59</sup> մէջ, իր հակառակորդ  
Նորեան Յովհաննէս Էֆէնտիին<sup>60</sup> (Պէշիկթաշի գերեզմանատան  
խնդրին առթիւ<sup>61</sup>) տուած է խորամանկութեան այնպիսի չարաշուք դեր  
մը՝ որուն Մաքիավելլիին<sup>62</sup> անգամ պիտի նախանձէր. դեռ ուրիշ դիտա-  
ւորեալ անճշտութիւններ ու չափազանցութիւններ լեցուն են իր գրու-  
թիւններուն մէջ: Գումգափուի դէպքին<sup>63</sup> առթիւ [Խորէն] Աշըգեան  
Պատրիարքի<sup>64</sup> հետ յանուն Հնչակեան կուսակցութեան իր իբր թէ ու-  
նեցած տեսակցութիւնները, զորոնք կը նկարագրէ «Նոր Կեանք»ի  
մէջ<sup>65</sup>, բոլորովին մտացածին են, բայց այնքան ճարտարօրէն յարմար-  
ցուած, որ իբրեւ ստոյգ պատմութիւն<sup>66</sup> կը կարդացուին...:

Այսպիսի բարդ խառնուածքով մարդ մը կրնար, եթէ կ'ուզէք, ան-  
հատ, անպատասխանատու յեղափոխական մը ըլլալ, - եւ իրօք յեղա-  
փոխական եւ ամէն կանոնի ու ասանդութեան դէմ ըմբոստ միտք մըն  
էր, - բայց պէտք չէր որ ըլլար յեղափոխական կուսակցութեան մը ան-  
դամ, եւ ոչ երբեք՝ յեղափոխական ղեկավար մը: 1880 թուականէն ի  
վեր զինք մօտէն ճանչցած ըլլալով կանուխէն այս գաղափարը կազ-  
մած էի իր մասին, մեր Կ. Պօլսոյ առաջին յեղափոխական կազմակեր-  
պութիւնը<sup>67</sup> իրեն հետ կը յարաբերէր, կը լսէր իր խորհուրդները եւ թե-  
լադրութիւնները, բայց զինք կը նկատէր միայն համակիր մը:

Սենք իր մասին նոյն գաղափարը յայտնած էինք առաջին անգամ  
մեզի հետ բանակցութեան [մէջ] մտնող կովկասահայ յեղափոխական-  
ներուն ալ, որոնք արդէն՝ իբրեւ Մշակի ծանօթ թղթակից, մենէ առաջ  
անոր հետ տեսնուած եւ միեւնոյն գաղափարը կազմած էին իր մասին:  
1894ին, երբ բանտէն կ'ազատուէի<sup>68</sup>, զարմանքով Կ. Պօլսոյ Հնչակեան  
Վարչութեան անդամ գտայ զինքը<sup>69</sup>: Կուսակցութեան մը մէջ մուտքը եւ  
պատասխանատու դեր մը ստանձնելը մեծագոյն դժբախտութիւնը ե-  
ղաւ այս մարդուն, որ իբրեւ ինքնատիպ հրապարակագիր, սքանչելի  
քրոնիկագիր, վիպագիր եւ երգիծաբան<sup>70</sup> դեռ շատ բեղմնատու կեանք  
մը պիտի կրնար ունենալ եւ որ ի վերջոյ զոհը եղաւ անո՛նց որոնք յե-  
ղափոխական գործին մէջ [իր] մուտքը դիւրացնելու սխալը գործած է-  
ին<sup>71</sup>:

Լոնտոնի մէջ, երբ տակաւին ռեւ գծտութեան պատճառ չունէինք<sup>72</sup>

իրարու հետ, եւ քանիցս իրեն բարեկամական խորհուրդ տուի քաշուիլ կուսակցական կեանքէ ու նուիրուիլ անկախ հրապարակագրական կեանքի, «Քու գրութիւններդ այնքան ինքնատիպ եւ հետաքրքրական են որ անոնք միշտ պիտի կարդացուին թէ՛ քու բարեկամներուդ եւ թէ հակառակորդներուդ կողմէ» ըսի: Ասա՛ դ, իմ խորհուրդներս նախանձի ու թշնամութեան վերագրեց եւ միայն այն ատեն զանոնք վերյիշեց եւ ինձի իրատուք տուաւ (վկայ իմ բարեկամ ճարտարապետ Թիւրքեանը<sup>73</sup>), երբ արդէն շատ ուշ էր, եւ իր երբեմնի կարծեցեալ բարեկամները եւ անարժան պաշտպանեալները իր դահիճները պիտի ըլլային:

Արփիար իր ամբողջ կեանքին մէջ, իր գրիչով ու գործով՝ իր գիտցած ու հասկցած կերպով - ազգին ծառայելէ զատ ուրիշ հաճոյք եւ ուրիշ զբաղում չունեցաւ, ու մեռաւ անողոր քննադատի եւ պայքարող հրապարակագրի պատմէշին վրայ: Ան եղաւ մեծ սխալող մը, բայց միեւնոյն ժամանակ մարդ մը: Կովկասահայ - քացառութիւնները յարգելով - բացարձակապաշտ եւ դաժան սկզբունքներու անշարժական ժայռին կառչած քառակուսի գրուի մտատրականները երբեք պիտի չկրնային հասկընալ Արփիարի ներքին մարդը եւ անոր բուն ոգին, երբ անիկա՝ իր առեղծուածային խառնուածքով ու թեթեամիտ նկարագրով դժուարահասկնալի մարդ մըն էր, նոյն իսկ տաճկահայ համեմատօրէն աւելի ճկուն եւ յարմարող մտատրականութենէն շատերու համար:

Միերան Տամատեան

### ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- 1 Արփիարեանի մասին ուսումնասիրութեան մը համար՝ քննադատ Արտաշէս Յարութիւնեանի գրի առած նոթերէն, Հաւանականօրէն 1910ի ատենները, տես՝ Անդաստան Գրականութեան Եւ Արուեստի, Թիւ 16, Փարիզ, 1906, էջ 44:
- 2 Հոսանք, Գահիրէ, Ա. տարի, 1912 Յունուար 1/14, Թիւ 1, էջ 1, 3:
- 3 Մասիս, 1892, Թիւ 3989:
- 4 Երուանդ Օտեան, Տասներկու Տարի Պոլսէն Դուրս, 1898-1908, (Անձնական Յիշատակներ), Կ. Պոլիս, 1914, էջ 5-6:  
Նման մեղադրանք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (ՀԵԴ)ի Հասցէին Հաւանական կը նկատուի, որովհետեւ ՀԵԴի կանոնադրութիւնը կը Հաստատէ. «Մահապատիժը հայերի վերաբերմամբ ընդունում է միմիայն անպայման ապացուցուած դատաճանութեան դէպքում: Վարչական կենտրոն» (Դրօշակ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Օրդան, No 3, Փետրուար [1892], էջ 12): Իսկ թէ ինչ հիմք կար Արփիարի

*դէմ նման բայի մը՝ Օտեան կը մեկնարանէ.* «Կարելի է ըսել որ մէկ անելի պատճառներ կային [Արփիարեանի դէմ այս կատաղի հալածանքին]: Նախ Արփիարեան այդ թուականին բացառիկ դիրք մը կը վայելէր յեղափոխական շարժումին գլուխը: Նմանը չգտնուած ժողովրդական թերթի մը՝ ՀԱՅՐԵՆԻԶի խմբագրապետն էր, Հնչակեան Պոլսոյ կեդրոնին անդամ էր, ՄՇԱԿի եւ ՀՆՉԱԿի թղթակիցն էր. երկու թերթեր որոնք մծ ազդեցութիւն ունէին յեղախոխական շրջանակներու մէջ:

ՀԱՅՐԵՆԻԶի հեղինակութիւնը շատ մեծ էր մասնաւոր Պոլսոյ մէջ: Տարիէ մը ի վեր գրեթէ ան էր ազգային քաղաքականութիւնը վարողը:

ՀԱՅՐԵՆԻԶի ու անոր խմբագրապետ Արփիարեանի այս առաւելութիւնն ու հեղինակութիւնը բնականաբար արգելք մըն էին Դաշնակցութեան, որ չէր կրնար իր դիրքը զօրացնել այսպիսի հակառակորդներու հանդէպ: Նոյն թուականներուն Պոլսոյ դաշնակցական ներկայացուցիչը կամ պետն էր [Յովհաննէս] Իսուֆեան եւ ինքն էր որ սկսաւ ՀԱՅՐԵՆԻԶի ու Արփիարեանի դէմ պայքարը: Եւ սակայն Իսուֆեան մտերիմ քարեկամն ու խորհրդակիցն էր Արփիարեանի՝ մինչեւ որոշ թուական մը կամ՝ անելի ճիշդը՝ մինչեւ այն օրն ուր զգաց թէ Արփիարեան զինքն ու իր ընկերները կը խաբխրէր:

Այսպէս՝ [Արփիարեան] երկար ատեն՝ Իսուֆեանէն ծածկած էր իր Հնչակեան ըլկալը, Դաշնակցութեան համակիր ձեւացած էր ու անոնց ծրագիրներուն հաղորդակից եղած էր, զանոնք Հնչակեան շահերուն գործածելու համար: Իր այս ընթացքը երբոր ի վերջոյ երեւան ելաւ, բնականաբար քունն զայրոյթ յառցաւ բերաւ Դաշնակցութեան մէջ իրեն՝ եւ միեւնոյն ատեն ՀԱՅՐԵՆԻԶի հանդէպ:

1895 Յունիսի Պապը Ալիի ցոյցէն ետքն էր որ Դաշնակցութեան հակառակութիւնը սկսաւ Արփիարեանի դէմ: Այդ ցոյցը, ինչպէս յայտնի է, միմիայն Հնչակեան կուսակցութիւնը կազմակերպած էր, իբր թէ կառավարութեան վրայ ճնշելու եւ Հայաստանի քարենորոգմանց ծրագրին գործադրութիւնը փութացնելու համար եւ ուրիշ արդիւնք չունեցաւ: այլ եթէ ընդհանուր ջարդերուն պատրուակ ըլլաւ: Այդ ցոյցին յաջորդեց ժողովուրդին եկեղեցիներու մէջ հաւաքուիլը, խանութներու փակումը, եւն. որոնց ամենքն ալ Հնչակեան վարիչներու խորհուրդովն ու գործակցութեամբը եղան:

Երբ դեսպանական միջոցորդութեամբ ժողովուրդը թողուց եկեղեցիները, երբ խանութները վերաբացուեցան եւ երբ առերեսոյք հանդարտութիւն տիրեց, այն ատեն Դաշնակցական քամիքն սպառնագրերով պահանջեց որ հայերէն թերթերը ինքնաբերաբար դադրին՝ կառավարութեան դէմ ցոյց մը ըրած ըլլալու համար:

Այդպիսի ցոյց մը թէ՛ անմիտաս ու ապարդիւն պիտի ըլլար եւ թէ՛ միանգամայն այնպիսի տագնապալից ժամանակ մը պիտի վտանգէր թերթերու արտօնատէրերն ու խմբագիրները, որոնք կառավարութեան կողմէ իբրեւ յայտնի յեղափոխականներ ու խռովարարներ պիտի նկատուէին:

ՀԱՅՐԵՆԻԶ, ԱՐԵՒԵԼԸ, ԱՐԵՒԵԼԸ եւ ՃԵՐԻՏԵԻ ՇԱՐԺԻԷ հաւասարապէս ստացան կարծիք կնիքով նամակները:

Արեւելք եւ Ճերիտէ իրար անցան եւ Չարեի Եսուֆեան, Բիւզանդ Բէշեան ու Տիգրան Ճիվէլէկեան փութացին մեզի մօտ հասկնալու համար թէ մենք ինչ պիտի ընէինք, որպէսզի իրենք ալ մեր օրինակին հետեւէին:

Բնականաբար ամենքն ալ այդպիսի անխորհուրդ ցոյցի մը հակառակ էին եւ կը զգային թէ ինչ փորձանքներ կրնար ստեղծել իրենց գլխին, քայց միւս կողմէ կարմիր կնիքը կար որ այդ թուականներուն մոզական ազդեցութիւն մը կ'ընէր ամենուն վրայ: Յովհաննէս Շահնազար եւ Արփիար Արփիարեան բացառիկ կերպով յայտարարեցին թէ այս սպառնալիքին առջեւ տեղի չպիտի տային եւ «Հայրենիք»ի իրատարա-

կուրիւնը պիտի շարունակէին եւ խորհուրդ տուին միաներուն իրենց օրինակին հետեւելու» (Օտեան, էջ 7, 18, 14, 15):

**Իսկ թէ ինչպէս կը գնահատէր ՀՅԴ-ն Արփիարեանի ընթացքը՝ ի յայտ կու գայ Դրօշակի խմբագրութեան զրկուած Ա. Վառձեանի 5/17 Յունուար, 6/18 Փետրուար եւ 10/22 Փետրուար թուակիր նամակներուն մէջ.** «Գալով Արփիարի խնդրի, օրը մէկ մոր քան երեան կ'ելլայ: Ակնքի օր այցելութեան զացած էի իրեն, խօսքի մէջ ըսաւ թէ առողջանալուն պէս պիտի ջանայ աղտոտութիւնները մաքրել ազգի մէջէն. ակնարկութիւններն անպակաս էին Սելիքի եւ Հրամաթի նկատմամբ» (ՏԵՍ՝ Դիւան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Հատոր Ա., Յանելուած Հայրենիք ամսագրի, Հրատարակութիւն Հ. Յ. Դ. Ամերիկայի Կեդր. Կոմիտէի, Պոսթըն, 1934, էջ 256): ... «Այս վայրկեանին իմացայ թէ Հ[այրենիք] իր վերջին թուին մէջ Արփիարի սպանութեան փորձին մասին կատաղի յօդուած մը տպած է. տակաւին չեմ կարդացած, սակայն կը զարձանամ: Սակէ շարք մը առաջ Արփիարը յայտարարած էր թէ ինքը համոզուած է որ ոստիկանութիւնն է կատարել տուած այդ փորձը. քանի որ մինչեւ հիմա ոչ մէկ խուզարկութիւն, ոչ մէկ ձեռնարկութիւն այդ փորձին առթիւ եղած է, ոստի Դաշնակցականները չէին: Մեր կարծիքը կը հաղորդեցք երբ որ յաջողիցք կարգալ: Մենք ենթադրեցինք թէ Արփ[իար]ը պարզապէս սկսած է վախճալ մեր լուռ եւ յամառ դիրքը դիտելով, ժողովուրդին իր դէմ տածած անվստահութիւնը տեսնելով, և գրգռելու ուզած չէ մեզ, ոստի եւ այդ լուրը տարածած է. քայք Հ[այրենիք] իր այդ յիմար ընթացքով գործը արեց. կը կարծեմ ուրիշ տեսակ պէտք է պատասխանել անոր, խօսքով եւ գործով: Ինչ որ է՝ կը կարդանք եւ ապա» (Նոյն, էջ 272): ... «Արփիար երկու օր առաջ Երուսա գնաց, կամ, ինչպէս կ'ըսեն իր մարդիկ, փախաւ. լաւ գտան փախչելու պէտք ունեցող մը: Ճիշդ գուգաղիպութիւն Հ[այրենիք]ի վերջին հրատարակութեան հետ. *campagne* սկսելու են: Չեր կարծիքը չհաղորդեցիք դեռ. մտադիր էք քան մը գրելու. մեր կարծիքն է արհամարհել ու անցնիլ. մեր շարժառիթները չեն կրնար փոխուիլ այդ խեղճուկներուն ձգած ձեռնոցներէն: Արդէն պիչը քամի մտած գիծ-մոգիի վիճակին մէջն են. Ձէյրուն խայտառակութիւն մը եղաւ իրենց համար» (Նոյն, էջ 282): **Եւ հուսկ՝ կ'եզրակացուի, թէ՛** ««Դրօշակ»ի յամառ լուրիւնը շարագուշակ րեցաւ, եւ դասաճան ըլլալիքը գուշակելով, 1896 փետրուար 8/20ին, կիծիկը դրաւ Պոլսէն, ոստիկանութեան աջակցութեամբ» (Յանելուած Դրօշակի, 15 Դեկտեմբեր 1896, խմբագրութեան ծանօթութիւնները, էջ 38):

**Քառուրդ դար ետք, Նոյն պատահարը՝ իր յարակից պատճառներով, Օտեան կը ներկայացնէ որպէս զրական յիշատակ.** «Արփիարեան քացի Հայրենիքէն, կանոնաւորապէս կ'աշխատակցէր մասն. ՄՇԱԿին ու ՀՆՉԱԿին եւ այս կերպով քարոյական մեծ ազդեցութիւն մը ձեռք ձգած էր եւ իրեն դէմ գրգռած էր շատ մը հակառակութիւններ: Պայքը Այլի ցոյցէն ետքը, որ Հնչակեան ցոյց մըն էր, այդ հակառակութիւնը անելի սաստկացաւ: Չեղքի տակէ սկսան վարկաբեկել թէ՛ Արփիարեանը եւ թէ՛ Հայրենիքը գոր կը ջանային ներկայացնել իրրեւ Ոստիկանութեան նախարար Նազըմ փաշայի պաշտպանութիւնը վայելող թերթ մը:

Պոլսոյի պէս քան մըն ալ փորձեցին Հայրենիքի դէմ որ յաջողեցաւ: Բերնէ բերան լուր կը տարածէին որ ամէն շարք Շահնագար, Արփիար եւ [Լեւոն] Բաշալեան Նազըմի քնակարանը կը ճաշեն, բոլորն ալ անլուր գրպարտութիւններ: Բոլոր պստըք ցոյց կու տային սակայն որ Արփիարի դէմ հակառակութիւնը երբայով կը մաստկանար: Անտարագիր մամակներ, խոյ սպառնալիքներ պակաս չէին: Նոյնիսկ տէրօրի խօսքեր մէջտեղ ելան:

Արփիար այնպես կը հաաստար թէ դաշնակցականները, իր գլխաւոր, կամ անելի ճիշտը, միակ բշմամիները պիտի չհամարձակէին զինքը, տեքորի եմբարկել եւ ասոր համար իր անձնական պաշտպանութեան քնաւ հոգ չէր տաներ:

Այդ միջոցին ինք իր եղբոր Տիգրանին եւ ծերունի մօրը հետ կը քնակէր Տիկին Սան-ճարքեանի տունը, Ս. Յակոբի Հիւանդանոցին պատկանող տան մը մէջ:

Իրիկուն մը, ուշ ատեն, Թարսիմի մարգարանին առջեւէն անցած ատեն, յանկարծ մէկը կը ցցուի իրեն դէմ ու քանի մը դաշոյնի հարուած տալէ ետքը, խոս կու տայ:

Արփիար կը զգայ թէ վիրատուած է, բայց ուժը հաւաքելով կը փութայ տուն ու զանգակը կը զարմէ:

Հազու թէ դուռը բացուած, զգայազիրկ կ'իյնայ գետին: Ամմիջապէս բժիշկները կը կանչուին որոնք կը հաստատեն թէ վէրքերը թէւ ծանր, բայց մահացու չեն:

Հետեւեալ օր Շահնագար այս մահափորձը կը պատմէ *Հայրենիքի* մէջ այնպիսի մեկնութիւններով որոնք հաճոյ չեն թուիր կառավարութեան եւ թերթը կը խափանուի ամպայման կերպով:

Արփիարի ապաքինումը կը տեւ ամիսէն անելի, որու միջոցին Լեւոն Բաշալեան կը հեռանայ Պոլսէն նախ Սելանիկ եւ անկէ Երոտպա անցնելու համար: Իսկ Արփիար ոտքի ելլելէ քիչ յետոյ, ծածկաբար կը հեռանայ Պոլսէն եւ կ'երթայ Լոնտոն» (*Օտ-եան, Պարական Յիշատակներ, 1894-1914», Ուտան, 1920, Գ. տարի, Թիւ. 19-20, էջ 803-804*).

5 *Ստեփան Շահազազ, Արփիար Արփիարեան, տպարան Ալթափրէս, Պէյրութ, 1987, էջ 78.*

6 *Ալեքսան/վահէ Արզուհան - 1874-1935.*

7 «Ժամանակէ մը ի վեր՝ Վերակազմեալ Հնչակեան դրօշին տակ սպրդած կարգ մը ինքնակոչ եւ իրենք զիրենք Հնչակեան քանակին առաջնորդ ցոյց տուող ու այս ամուսնով հրամաններ, սպառնալիքներ խրկող եւ դատադրութիւններ ու ոճրագործութիւններ սարքող նորելուկ խմբակին ընթացք»-ին իրազեկ, *Գահիրէի Հնչակեաններէն՝ Ապաւ, «անդրադառնալով այդ խումբին ազգամուս ընթացքին ու արդէն կատարուած չարիքներէն նախագուշակելով դեռ կատարուելիքները», «Բաց Նամակի մը մէջ կը յատենէ. «Միթէ Պ. Արփիար Արփիարեանը սպաննելու համար Եզիպտոսն Վենետիկ տեւոտներ խրկողները ասոնք չեղա՞ն: Ի՞նչ կ'ուզէին այս երեսուն տարուան ազգային գործիչէն:*

Որովհետեւ՝ յիշեալ անձը թէ՛ 1896ին եւ թէ՛ 1898ին Հնչակեան Ընդի. Ժողովներէն Կեդրոնի անդամ ընտրուած ըլլալով, ինքնաբերաբար հրաժարական տուած ու պահանջած էր որ Կեդրոնին համարատուութիւնը Պատգամատարական Ընդի. Ժողովին ներկայացուի ըստ օրինի: Այս արդար եւ օրինատու պահանջումին վրայ զինքը սպաննել ուզեցին, որպէսզի՝ անոր հրապարակ նետած *տոյանտրօնութեան* ամբաստանութիւնը, Կոսակցութեան Ընդիանուր ժողովին մէջ չի քննուի. որովհետեւ շատ մը ուրիշ յայտնութիւններ ալ երեսն պիտի գային, որով այդ նորամուտ խումբը Կոսակցութեան կողմէ պիտի հալածուէր ու պիտի ջախջախուէր» (*Ապաւ, Պատասխանները. Բաց Նամակ, Բոլոր Հնչակեան Ազնիւ. Զինուորներուն, Գահիրէ 10 Մարտ 1908, էջ 3, 10*).

8 *Պէտք է ըլլայ 1908.*

9 *Հ. Մկրտիչ վրդ. Պոստոլբան, «Արփիար Արփիարեանի Դէմ Վենետիկի Մէջ Առաջին Մահափորձը», Արեւ, 15 Մարտ 1974, էջ 2:*

10 *Նոյն:*

11 *Նոյն:*

12 *Արփիար զոհ գնաց եղբայրասպան դաւակցութեան մը (Ազրուհեան եւ Ընկ., որոնք Վերականգնեալ Հնչակեան Կուսակցութեան անուճը իւրացնելով՝ շահագործեցին հայ յեղափոխութիւնը): «1908, Չորեքշաբթի, Փետրուար 12ի գիշերուան ժամը 9ի ատենները, Գահիրէի ազնուական մէկ թաղին անկիւնը՝ Շարա էլ Մամախ, ուր կը բնակէր հայ տերվիշը, երբ դանդաղաքայլ կը քալըր դէպի իր բնակարանը, վայրագօրէն կը սպանուի կոնակէն՝ ատրճանակի երեք հարուածով... մահը վայրկեանական կ'ըլլայ:*

Ոճրագործը՝ քնկի Տիարպեքիրցի Պետրոս Հիւրընեան փախած պահում կը ձերբակալուի խաֆիիի մը եւ դռնապանի մը կողմէ, մեղակիցները՝ որոնք կը հսկէին ոճրագործութեան, ծակէ ծակ կը փախչին իսկ քուն թելադրիչները՝ օձիքնին ձեռք չեն տար եւ մէյ մէկ անկիւն կ'անհետանան:

Եգիպտական կառավարութիւնը մանրակրկիտ քննութեան կը ձեռնարկէ եւ մեղսակիցները լրջօրէն կը հետապնդէ, սակայմ՝ միայն Հիւրընեան կ'ենթարկուի օրէնքին խտտութեան եւ կը դատապարտուի մահուան ...:

Հինգշաբթի առտու կանուխէն, աղէտատը լուրը ամբողջ Գահիրէի մէջ տարածուած է կայծակի արագութեամբ: «*Լուսաբեր*» որուն խմբագրապետն էր ողբացեալ Արփիարեան, զգայացունց յայտելուով մը հրապարակ կը համէ իրիկուան դէմ, ոճիրը նկարագրելով եւ գոհին կենսագրականը ներկայացնելով, իր պատկերին հետ (*Յուշարձան Ողբացեալ Արփիար Արփիարեանի. Մահարձանին Բացման Առթիւ. Գահիրէ, 16 Յուլիս 1911, (Մեծանուն Գրագէտին Եւ Ազգանուէր Գործիչին Կը Նուիրէ Հիացողներու Անունով Յուշարձանի Յանձնարումբը)*, տպագր. Զարեհ Ն. Պէրպէրեան, Գահիրէ, էջ 11, 19, 23):

*Ոճրագործը՝ Հիւրընեան միշտ ջանացած է իր ինքնութիւնը պարտկել, սակայն՝ հրատարակուած իր լուսանկարէն ստուգելով, ամերիկարնակ իր հայրենակիցները կրցած են հաստատել, թէ ան Յովսէփ Ալիփուհարեանն է, Տիգրանակերտի Ալի Փուհար գիւղէն, Ալիփընարցի Կօկոյի որդին, այդ օրերուն 27-28 տարեկան:*

13 *Յուշարձան, էջ 23-26:*

*Սպանութենէն ետք, Երուսանդ Սրմաքէշխանեան փրկիտփայական տրտում մտածուանելով կը գրէ այս մասին. «Այն կլորիկ, թոնթոշիկ, դողդոջուն մարդուկը որ չորեքշաբթի գիշեր, Իսմայիլիէի ազնուապետական թաղին մէկ փողոցին անկիւնը, մութին մէջ դիտապաստ ինկաւ, որուն փետնէ փետնէ արիմնայայ մարմինը Գահիրէի մտատրական երիտասարդութիւնը ուսամբարձ Մարմնիւայի գերեզմանոցէն ներս մտցուց ուրբաթ օր, ձմրան լոյի ու խոնաւ մթնշաղի մը. այդ մարդուկը հսկայ մըն էր սակայն:*

Հսկայ մըն էր, որովհետեւ վերջին երեսուն տարուան հայկական կեանքը՝ Կովկասէն մինչեւ Թուրքիոյ յետին սահմանները, ու արտասահման, իր աղմուկովը լեցուց, իր աղմուկովը թնդացուց, իր սարսուտովը սարսուցուց:

Երկար ատեն, իր ցնցումները՝ պիտի տեսնեմ, իր աղմուկը՝ գերեզմանին փոսեմ ալ անդին, պիտի լսուի դեռ, եւ կարելի չէ հաշուել այն ժամանակը՝ ուր հայութիւնը այլ եւս պիտի դադրի Արփիար անունի հմայքէն սարսուռ, անով արքենալ, անով ոգեւորուիլ, անով արիանալ, անով զգաստանալ, անով ընդվզիլ:

Հսկայ մըն էր ան՝ որովհետեւ, բոլոր այն հազուագիտ էակներուն պէս որոնք ճակատագրականօրէն իրենց ճպտոսին ծայրովը ամբոխները կը շարժեն, օրին մէկը չաստուած մը եղաւ երկրպագումներով ամբարտակուած, արշուաններու, եւ փառաբանութիւններու բանձր խումկի մը տակ ծածանուտ, ուրիշ օր մը գետնաբարաւ, պատուանդանընկէց խորտակուած կուռք մը ըլլալու համար հայիտուններէ ու անէծքներէ հալածուած, յետոյ յաղթանակով մորէն կանգնելու համար իր խարխիսին վրայ, մորէն պաշտուելու, մորէն փոթորկելու, եւ վերջապէս մորէն իյնալու համար ճշմարիտ հսկայի մը շռաշիւնովը:

Ոճրախանձ հրէշներու արարքին տխուր ողիսականը հարկ իսկ չեմ տեսներ ընել, թէւ ասիկա եղեռն մը ըլլայ, որուն համար ամբողջ ազգ մը մէկ շարժումով ոտքի պիտի ելլար «վրժ» աղաղակելով, եթէ սակայն մեր ազգը կործանումի արագ վայրէջքին վրայ չըլլար, ուր արագավազ [կը] սահի կ'երթայ հիմա:

Անսահմանելի ոճրի մը սահմանումը թող ալ պատմութիւնը ինք ընէ, իր ահաւոր ու անցիմջ դատակնիքովը: Անհետացած մեծ մարդուն յիշատակին առջեւ ոճիրը ինքնին կը գոեհկանայ ինծի համար, ատանկ անասնական, ամառողկային բանի մը գոհը ալ չեմ ուզեր նկատել այդ եզական դէմքը՝ որուն ծարաւակէզ կարօտը պիտի քաշեն ոչ միայն իր պաշտողները, այլ եւ իր մարդասպաններն իսկ, որոնք՝ գուցէ, օր պիտի գայ որ լալահառայ ձեռուղնին ծնկուղներուն պիտի զարնեն անոր արունը խմած ըլլալուն համար...» (Երուանդ Սրմաքէշխանեան, «Արփիար Արփիարեան Երեւնէն Ետքը», Մեր Տարեցոյցը, [Ա. տարի], 1910, էջ 150-180, 182):

*Արշակ Զօպանեան, Արփիարեանի սպանութեան անդրադառնալով, կը խորհրդածէ.* «Այդ ոճիրն ալ մաս կազմեց հայ ազատագրական շարժումը անպատուող արարք մը, առանց որեւէ չափով նպաստելու հայ պայքարող ուժերուն զօրացման, ընդհակառակն իբր արդիւնք ունենալով ընդլայնել հակակրօնները Վերակազմեալ Հնչ[ակեան] Կուսակցութեան դէմ եւ խորացնել ներքին անհամաձայնութիւնները որ արդէն սկսած էին զանազան պատճառներով՝ այդ կուսակցութեան մէջ: Զգացած վրդովմունքս յայտնեցի Անահիտի յօդուածի մը մէջ, ուր եղերական մահով վերջացող այդ կեանքին արժանիքներն ու թերութիւնները առարկայականօրէն մատմանիչ ընելով համդեմ, կը դատապարտէ վաստակատր գրագէտի մը եւ հանրային գործիչի մը դէմ կատարուած այդ ոճիրը» (Ա. Զօպանեան, «Կիլիկեան Երազը Եւ Ալեքսան Արզուեան», Անահիտ, Եր 2րջան, 1935, 2- տարի թիւ 3-4, Մարտ-Մայիս, էջ 82, 44):

- 14 «Արփիարեանի Մեղայագիրը [իր] տեսակին մէջ անգուգական պիտի համարուի, ինքն իրեն, իր յարակից պարագաներով եւ հետետրօններով ամենատակաւի ոճրի մը հանգամանքն ունի:

Արփիարեան «ծածուկ» գետեղելով իր մեղայագիրը *Արեւելի* մէջ [12-24 Յունուար 1891, թիւ 2098]) թերթը հրապարակ հանել կու տայ, սպառնալով խմբագրութեան («Լրացուցիչ Տեղեկագիր», *Յաւելուած Գրօշակի*, 15 Դեկտեմբեր 1890, էջ 30): Իսկ «Արեւելք»ի խմբագրութիւնն ընդդիմացաւ Մեղայագիրն իր թերթում զետեղելուն: Այդտեղ վատը (Ա. Արփիարեան) հասկանալի կերպով ազդարարում է եթէ իր պահանջը չկատարվէ՝ «Արեւելք»ի խմբագրութիւնը «ծանրապէս կը տուժ...» Բայց այդ թերթի խմբագրութիւնն այդպիսի ամօթից յետոյ հարկ է տեսնում Արփիարեանին

արտաքսել իր, այսինքն խմբագրութեան անդամակցութիւնից» (*Ազատիկ*, 1896, թիւ 10; «*Լրացուցիչ Տեղեկագիր*», *Յաւելուած Դրօշակի*, 15 Դեկտեմբեր 1899, էջ 34):  
*Ըստ «Լրացուցիչ Տեղեկագիր»*ի, «Արփիար Արփիարեան 1890 Նոյեմբեր 9-ին ձերբակալելով Պօլսի մէջ, - Տրապիզոնէն Հնչակեան Պետրոս Մարիմեանի կողմէն Պօլսի գրուած եւ ոստիկանութեան ձեռքն ինկած մամակի մը յայտնութիւններուն հետեանմքով, - իր անձն ազատելու համար մատնած է իբր յեղափոխական կազմակերպութեան մը պետեր, բժիշկ Յարութիւն Թիրեաքեան, Վահրամ Պէյ Տատեան եւ Խորեն արքեպիսկոպոս Լուսինեան Նարպէյ» (*Նոյն*, էջ 29):

*Արփիարեան կը Հաստատէ Թէ՛* «իմ ձերբակալութեանս պատճառն էր Տրապիզոնի կեդրոնէն Պօլսի Համբարձում Պօյաճեանի (Մուրատ) գրուած մամակներ, որոնց մէջ անունս յիշատակուած էր զանազան պարագաներով: Պօյաճեանի բացակայութեանը Մամբրէ ինքն առնելով այդ մամակները յանձնած էր Նազեմին. յեղափոխական շատ մը գաղտնիքներ երեւան եկան այդ մամակներէն» (*Նոյն*, էջ 34):

16 Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութիւն, Պարիզ, 1932, Ա. Հատոր, էջ 87:

16 Արսէն Երկաթ, «Արփիար Արփիարեան», *Յոռաբեր*, 6 Մարտ 1943, էջ 1: Այս յօդուածէն շարքաթ մը ետք, *Արեւի մէջ*, խմբագրապետ Թէքէեան, յայտնի ընդվզումով նշելէ ետք, Թէ «Արփիար Արփիարեանի մասին ճիշդ եւ անճիշդ բաներ կը խօսուին, կը գրուին վերջերս՝ մեր քաղաքին դաշնակցական շրջանակներուն մէջ մասնատրապէս, - կը Հաւաստէ: - Ես մէկն էի երեք դամբանախօսներէն - միա երկուքն ըլլալով Վ. Մալեգեան եւ Եր. Սրմաքէշխանլեան - եւ յանուն մեր երեքին կը յայտարարեմ որ «կոկորդիլոսի արցունք», այսինքն կեղծ արցունքներ չէինք կրնար բախիլ՝ այն պարզ պատճառով որ մեր ցան ու յուզումը կեղծ չէին... » (*Վ. Թ.*, «Ճշմարտութիւնը. Պ. Արսէն Երկաթին Համար», *Արեւ*, 13 Մարտ 1943):

17 Մ., «Երբ Ետ կը Նայինք ... (Անցքեր Ու Անձեր), Արփիար Արփիարեան (1852-1908)», *Հայրենիք*, Փետրուար 12, 1975, էջ 3:

18 Լեւոն Լարենց (Քիրիշեան) - 1882-1915:

19 Գուրգէն Մխիթարեան, «Դրուակներ Ա. Արփիարեանի կեանքէն, (վկայութիւններ Արտաշէս Ազապարի)», *Նաւասարդ*, Հատոր Բ., պրակ 1, Պոկթրէշ, 1925, էջ 8-9:

20 Նոյն, էջ 42:

21 *Ֆրանսերէն* intrigant՝ սազրիչ: *Օտեանի վկայութեամբ*՝ «ուղղամտութիւնը կը պակսէր Արփիարեանի քով եւ այս եղած էր իր դէմ ցցուած հակառակութիւններուն վիշատար պատճառը: Կատարեալ *Էմբրիկան* մը եղած էր ամբողջ կեանքին մէջ ու ասիկա ինքն ալ կը խոստովանէր: Եւ իր մկարագրին այդ խաթարումը գրեթէ քնազական էր իր մէջը: *Էմբրիկ* կ'ընէր մի միայն *Էմբրիկի* սիրոյն համար, առանց կարելու հարկի, առանց շահու կամ յաջողութեան ակնկալութեան: Դիմացիցն խաղի քերել՝ իր գերագոյն հաճոյքն էր, հոգեկան մէկ պէտքը» (*Օտեան, Տասներկու Տարի*, էջ 13): Թերեւս իր կեանքի փոխտոսփայլութեան խոստումը կարելի է նկատել իր հետեւեալ նախադասութիւնը. «Հայ ժողովուրդը իբրեւ ազգ ապրելու համար քաժամումի եւ կռուի

կարոտ է» (Նոր Կեանք, Հանդէս Ազգային, Գրական, Քաղաքական, Լոնտոն, Ա. տարի, թիւ 23, 1 Դեկտեմբեր 1898, էջ 356):

22 1867ին, երբ խումբ մը ընկերներով վենետիկ հասած է Արփիարեան, եւ Ռափայէլեան վարժարանի մէջ բախոր ունեցած Հ. Ղեւոնդ Ալիշանի տեսչութեան շրջանին՝ մինչեւ 1870, աճոր ձեռնասուճը դառնալու, վարժարանի անուան փոփոխութիւնը տակաւին տեղի չէր ունեցած: Յաճախ կրկնուող այս շփոթը դարձանելու մտադրութեամբ, հարկ է նշել, թէ՛ վենետիկի Մեծ Ջրանցքին վրայ, վարժարանին գործակալութեան վարձած Palazzo Pesaro կոչուած ապարանքին մէջ, 1836 Սեպտեմբեր 11ին կատարուած է բացման հանդիսութիւնը: 1850ին՝ Ai Carmini թաղամասին մէջ կը գնուի Zenobio ընտանիքին պատկանող վենետիկեան հին արուեստի չքնաղ պալատը, իր որմանակարներով հարուստ եւ կաւճածնի դահլիճով, եւ հանդիպակաց անգլիական պարտէզով: Աշակերտութիւնը ռոն փոխադրուելով, բացման հանդէսը տեղի կ'ունենայ նոյն տարուան Հոկտեմբեր 21ին:

1870ի Փարիզի Comuncի սարսափէն խոյս տուած Մուրատեան վարժարանի որբացեայ եւ անօթեւան մնացած սաները կը պատսպարուին Ռափայէլեան վարժարանի յարկին ներքեւ: Այդ թուականէն սկսեալ, երկու վարժարաններու միացումով, կրթական այդ հաստատութիւնը կը կոչուի Մուրատ-Ռափայէլեան վարժարան, մինչեւ իր փակումը երկրորդ հազարամեակի վերջաւորութեան (Հ. Բարսեղ վ. Սարգիսեան, Երկհարուրամեայ կրթական Գործունէութիւն վենետիկ Միսիթարեան Միաբանութեան, հատոր Ա. 1746-1901, վենետիկ Ս. Ղազար, 1936, էջ 145, 171, 175; թի Երչատակ Մուրատ-Ռափայէլեան վարժարանաց, 1836-1936, Բազմալէզ, 1843-1936, թիւ 8-12, էջ 226-227, 558-559):

23 Հ. Ղեւոնդ Ալիշան, Յուշիկք Հայրենեաց Հայոց, հատոր Ա., վենետիկ, Ս. Ղազար, 1869, հատոր Բ.՝ 1870:

Յուշիկքներու մէջ գործածուած Հայկակը՝ Արփիարեան կ'ընտրէ որպէս գրական անուն՝ 1878 գարունէն սկսեալ, ամբողջ երեսուն տարի Թիֆլիսի Մշակին մէջ, որպէս սեփական թղթակից, Հայկակ ստորագրութեամբ կ'երելին Արփիարեանի թղթակցութիւնները՝ օրը օրին լուսարանելով բազմապիսի հարցեր՝ կենդանի կազ հանդիսանալով արեւելահայ եւ արեւմտահայ հասունաներուն միջեւ:

24 Արքարատեան Ընկերութիւնը հիմնուած է 15 Ապրիլ 1876ին, Օրթոքսիդի մէջ, Պոլիս՝ խումբ մը խանդավառ երիտասարդներու՝ գլխաւորութեամբ Մինաս Չերազի, Արփիար Արփիարեանի եւ Մկրտիչ Փորթուգալեանի, կողմէ: Ընկերակցութեան նպատակը կ'ըլլայ՝ «Պոլիս գտնուող հայ տղոց ձրիաբար ուսումն եւ արհեստ ուսուցանելը: Ընկերութեան Հիմնական Կանոնագիր Եւ Ներքին Կանոնագիրը լոյս կը տեսնէ 1877ին: Ընկերութիւնը 1876, 1877-1878 եւ 1878-1879ին լոյս կ'ընծայէ «Տեղեկագիրներ» Արփիարեան այս մասին կը պատմէ. «Կ. Պոլիս 1876-ին կազմուած Արարատեան ընկերութիւնը Ռուսիոյ եւ Թուրքիոյ հայոց ուշադրութիւնը դէպի Հայաստան սեւեոնց: Պոլսեցի մը՝ Սկրտիչ Փորթուգալեան՝ Հայաստան կ'երթար իբր Պոլսոյ կրթական եւ գաղափարական պատգամատուրը: Թիֆլիսցի մը՝ Գրիգոր Արծրունի՝ կովկասեան ձեռքը ամոր կ'երկնցնէր: Վասպուրականը հայ հայրենիքը անձնատրեց. Թիֆլիսն ու Պոլիսը ամոր շուրջ բողոքեցան, եւ իրենց հետ, ամբողջ Թուրքիոյ եւ Ռուսիոյ հայերը: Հայաստանի վերածննդեան գաղափարն էր որ Արեւելեան եւ Արեւմտեան հայերը կը միացնէր: Միեւնոյն ժամանակ կը ծագէր ռուսերուրք պատերազմը: Ռուսա-

կան գեներով ձեռք բերուած յաղթանակ մը բնականաբար հզօրապէս պիտի ազդէր թուրքոյ հայոց վրայ և գանձեր ուժգնօրէն դէպի ռուսահայերը պիտի մղէր: Պատե-  
նազմին յաջորդեց Հայաստանի մեծ սովը: Ռուսիոյ հայերը փութացին իրենց բրքահ-  
պատակ եղբայրները անօթութենէ փրկել: Սրտակցութեան թուականը ողջունուեցաւ:  
Այդ քանի մը տարուան ժամանակամիջոցին, Ռուսիոյ հայերը թուրքոյ հայոց ամե-  
նամեծ ծառայութիւններ կը մատուցանէին, առանց փոխադարձ ակնկալութեան մը,  
վասն զի անոնցմէ ռեւ կերպով օգտուելու հարկին մէջ չէին բարեբախտաբար: Այս  
անշահախնդիր բարեսացականութիւնը մեծ ոյժ մըն էր համերաշխութեան գաղափա-  
րին համար:

Յարաբերութիւններու սկզբնատրութեան բարեյաջող տարիները, թուրքոյ հայերը  
ռեւ որոշ գաղափար մը չունէին Արեւելեան հայոց մտատրականութեան վրայ: Դեռ  
1876-ին՝ Արարատեան հիմնարկութեան թուականը՝ «Մշակ»-ը անձամօթ էր: Նոյն  
իսկ այն Արարատեանները, որոնք քիչ յետոյ այնքան սերտ յարաբերութիւններ պի-  
տի ունենային Կովկասու յառաջդիմական թերթին հետ, անոր երևումէն հինգ տարի  
ետքը անունն իսկ լսած չէին» (Արփիար Արփիարեան, Պատմութիւն ԺԻ. Գարու.  
Թուրքոյ Հայոց Գրականութեան, տպարան Յուսաբեր, Գաշիկէ 1944, էջ 108-107).  
Արփիարեան՝ նոյն հարցին մասին ուրիշ տեղ մը այլ մանրամասնութիւններ եւս կը  
հարդրէ. «Պերիլմէն երկու տարի առաջ, 1876ի սկիզբները, Պոլսոյ Օրթագեղ թաղը  
քանի մը երիտասարդ կը հիմնէին Արարատեան ընկերութիւնը որ երեք տարուան  
մէջ Վասպուրականի գեղերը նախակրթարաններ հիմնեց, ու Վան վարժապետանոց  
մը, եւ իր շրջանակին մէջ առաւ Տերսիմը ուր Չարսանճախ, Բերրի, Խոսիս, Չմշկա-  
ծագ կը բացուէին Արարատեան վարժարանները, որոնց իր դրամը կը շուայէր Կով-  
կաս «Մշակ»ի միջնորդութեամբ:

Միևնոյն ատենները մոր ընթացաւարտ քանի մը պատանի նոյն Օրթագեղ թաղը կը  
հիմնէին Արեւելեան ընկերութիւնը որ շուտով կը միանար Դպրոցասիրացին, տարի-  
ներ առաջ Կալաթա-Սերայի Լիւթին մէջ հայ աշակերտներու հիմնած ընկերութիւնը.  
ու այդ միացումով Մուշէն Ալաշկերտ գեղական կեդրոնական վարժարաններ կը  
բոյսէին:

Կիլիկեանը 1879ին Ներսէս պատրիարքի հովանատրութեամբ խանդավառ եռանդով  
կ'ընդգրկէր Կիլիկիան: Հանրային բաղձանքը, մասնաւոր Կովկասէն, այս երեք ըն-  
կերութիւններուն միացումին կը ցանկար. 1880 յունիս 1ի կիրակին հիմնական Կեդ-  
րոնական վարժարանի սրահին մէջ Տքք. Ռափայելեանի նախագահութեամբ միու-  
թիւնը կը հռչակուէր: Ու տասնընից տարի ետքը ուրիշ բժիշկ մը, Ռափայելեանի բա-  
րեկամը, Արարատեան ընկերութեան 1878ի հանդէսին նախագահը, Ստեփան փա-  
շա Արսլանեան, իր ձեռքովը հողը կը դնէ վերջին ճշխարքները այս մասնմին» (Նոր  
Կեանք, Բ. տարի, թիւ 11, 1 Յունուար 1899, էջ 184-185): Վանի վարժապետանոցին մա-  
սին տե՛ս՝ նոյն, թիւ 15, 1 Օգոստոս, 1899, էջ 230-232; նաեւ՝ Արշակ Ալլօցօյանեան, Մի-  
նաս Ջերազ, Իր Կեանքը Եւ Գործը, Իր 80 Ամեայ Յօրերեանի Առթիւ, տպ. Յարէթ-  
Պաղտասար, Գաշիկէ, 1927, էջ 79-108; Արփիարեան, «Հայաստան Եւ Կ. Պոլիս», Նոր  
Կեանք, Բ. տարի, թիւ 13, էջ 198-198, թիւ 14, էջ 210-214, թիւ 15, էջ 228-232, թիւ 16, էջ  
243-248, թիւ 17, էջ 265-271, թիւ 18, էջ 275-278.

25 1880 Յունիս 1ին, Արարատեան Ընկերութեան կը միանան Դպրոցասիրաց-Արեւելեան  
եւ Կիլիկեան ընկերութիւնները, հիմնելու համար «Միացեալ Ընկերութիւնը Հայոցը»,  
որ 1890ին կը հրատարակէ Հիմնական Կանոնադրոյ Միացեալ Ընկերութեանը Հայոց, Ի  
1 Յունիս 1880: Նպատակ Հայարեանկ Գաւառաց Մէջ կրթութիւն Մաւախը, 18 էջանի

գրքովը: Ընկերութիւնը հրատարակած է երկու տեղեկագիր՝ 1880-81 եւ 1882-83 տարիներու գործունէութեան մասին: Միացեալի կազմութեան պարզաներուն, կազմալուծումին, վերակազմութեան եւ գործունէութեան զարդերուն մասին տե՛ս՝ Միջափէլ Նախնեան, «Յուշեր եւ Նօթեր-Հայոց Միացեալ Ընկերութիւնը Կիլիկիոյ Մէջը», Փաշքար Բացարձիկ, 1947, էջ 52-87; Է. Կոստանդեան, Միացեալ Ընկերութիւն Հայոց», Հայրական Հարց Հանրագիտարան, Հայկական Հանրագիտարանի Գլխաւոր Ումբագրութիւն, Երեւան, 1996, էջ 331:

Արեւելահայ եւ արեւմտահայ փոխօգնութեան գործընթացին մասին, Բաֆֆի իր «Նպաստներ» գրութեան մէջ կ'ըսէ. «Երբ Կ. Պօլսում կազմուեցին զանազան ընկերութիւններ՝ «Արարատեան», «Կիլիկեան», «Դպրոցասիրաց-արեւելեան»,- Հայաստանում ուսում տարածելու նպատակով, մեզանից շատերը սկսեցին մտածել ի՞նչ հարկաւոր են այսքան ընկերութիւններ, միթէ նպատակը միեմտյան չէ, անլի լաւ չէր լինի եթէ բոլորը միանային, կազմէին մի ամբողջ եւ անլի հիմնաւոր ընկերութիւն:

Մտածութիւնները իրաւացի էին: Ընկերութիւնները կազմուած էին քարեգործական հիմունքների վրայ եւ պիտի պահպանուէին նուիրատուութիւններով: Բայց մեր հասարակութիւնը չգիտէր՝ ո՞ր մէկին նուիրել իւր համաձայնութիւնները: Բոլորը միեւնոյն ասպարեզում, բոլորը միեւնոյն նպատակի համար էին գործում:

Կ. Պօլսի հայերը, որոնք անլի մեծ յոյսեր, անլի մեծ ակնկալութիւններ ունին մեզանից, ռուսահայերիցս,- իհարկէ նիւթական օժանդակութիւնների կողմից,- ընկերութիւնները միացնելու հարցի մէջ ոչ միայն մեզ հետ համաձայն գտնուեցան այլ լիապէս կատարեցին մեր փափազը, մամուլի մէջ հրատարակուեցաւ որ ընկերութիւնները արդէն միացել են ընդունելով «Միացեալ ընկերութիւնը» անունը:

Այժմ ի՞նչ է մնում մեզ անել:

Այժմ մնում է մեզ կրկնապատկել մեր քարեգործական եռանդը, եւ մեր նիւթական զոհարերութիւններով միացեալ ընկերութիւններին ուժ եւ խրախոյս տալ:

Մեզանից ամեն մէկը համոզուած է, որ ուսումը, կրթութիւնը, ամենագլխաւոր միջոցներն են, որոնք, թէն փոքր ինչ ուշ, թէն դանդաղ կերպով, բայց վերջապէս կը հարթեն անլի հիմնաւոր ճանապարհ տաճկահայերի առջեւ մի ապագայ բարօրութեան հասնելու համար: Մենք համոզուած ենք որ Թիւրքիայի հայը դպրոցի մէջ պիտի գտնէ իւր վերածնութիւնը, իւր բախտը: Եւ այն բարիքները, որոնցից մինչեւ այսօր զրկել էր հային բարբարոս Թիւրքիան,- այն բարիքները, որ եւրոպական դիպլոմատիան այնքան ծաւտութեամբ է բաժանում հայերին,- հայի որդիները պիտի ստանան դպրոցական վարժապետի ձեռքից:

Բայց Թիւրքիայի հայը աղքատ է: Թիւրքաց հարստահարութիւնը այն աստիճան քանել է նրա նիւթական զօրութիւնը, որ նա հազիւ թէ կարող էր իւր դպրոցները կամեմտաւոր, նպատակայարմար կերպով առաջ տանել, եթէ դրսից օգնութիւն չլինէ:

Ռուսաստանի հայերը այժմ պէտք է կատարեն տաճկահայերի վերաբերութեամբ նոյնը, ինչ որ մի ժամանակ իրանց ոսկիներով անում էին Հնդկաստանի հայերը ամբողջ ազգի համար: Ռուսաստանի հայերը, քնակուելով մի քարեկարգ պետութեան հովանաւորութեան ներքոյ, նիւթապէս անլի քարեբախտ վիճակի մէջ են գտնուում, քան իրանց տաճկահայական եղբայրները:

Հնդկաստանի հայերը բողոքին ազգի համար խոշոր կտակներ, նրանց փողերով զանազան երկրներում հիմնուեցան քազմաթիւ դպրոցներ: Յանկալի կը լինէր, որ մենք հետեւէինք նրանց օրինակին: Բայց մեր պահանջը համեմատ է, մենք խոշոր կտակներ չենք պահանջում:

Մեզանից ոչ մէկի տնտեսութեան մէջ մի զգալի փոփոխութիւն չէր լինի, եթէ մեզ վրայ բարոյական պարտք էր դնենք իւրաքանչիւր տարի շարունակ կերպով, մեր կարողութեան համեմատ, մի քանի թուր մուիրել Կ. Պօլսի միացեալ ընկերութիւններին: Այդ թուրքիներէն կը կազմուէին նշանաւոր գումարներ:

Ռուսաստանի հայերը «Արարատեան ընկերութեան վերաբերութեամբ ցոյց տուցին իրանց բարեգործական եռանդը, թէ որքան համակրում են կրթութեան գործին տաճկական Հայաստանում: Յոյս ունինք, որ այժմ անելի եւս պիտի բազմապատկեն իրանց զոտարբերութիւնները, երբ մասնաւոր ընկերութիւններից կազմուել է հոյակապ, հիմնաւոր ընկերութիւն» (Մաֆֆի, Տանկաւաթ, տպար. Մ. Եւրամէի եւ ընկ., Տիփսիս, 1896, էջ 74-76):

26 **Զօհրապ որ մօտէն հետեւող մը եղած է Արփիարեանի հրապարակագրական նոր ուղիին, Մասիսի 1, 8, 1892ի համարին մէջ, ներկայացնելով ճնոր լրագրութիւնը, կը կատարէ իւրապատուկ գնահատում մը.** «Պոլսոյ նոր լրագրութիւնը Արեւելքով կը սկսի անելի շատ իմաստասիրութիւն հանրային խնդիրներու, անելի մօտ տեղեկութիւն եւրոպական ազգերուն վրայ, անհատական գծում խնդիրներն ու վէճերը՝ տեղի տալով ընդհանուր տեսութիւններու. կայ լեզուն այս կամ այն խմբագրապետի գծած անձնակազմները կոխտուելով, վերստացած իր ժողովրդեան բարբառի անկախութիւնը. խմբագրութիւնը՝ դադրելով արհեստ մը լինելէ, արուեստ դառնալու համար. գրական նոր սեռեր՝ գրական նոր մարդերու ձեռքով, ամենքը միեւնոյն անփոփոխ նպատակին կապուած, հասարակութեան պէտքերուն ըմբռնումը: Ահաասիկ նոր լրագրութիւնը: ...

Նորերով՝ լրագրական արժանապատուութեան զգացումը խստութեամբ յայտնուած ու պահուած է միշտ. մտքացկանութիւնը դադրած է էջեր գլորելէ թերթերու մէջ. նորերն ոչ ոք շնորհակալութիւն պիտի յայտնէ, եթէ իր թերթն հատ մը, տաւը հատ, հազար հատ գնեն կամ մուիրեն ասոր կամ անոր. դրամական աջակցութեան՝ քաջալերութեան՝ պատուակալ բառերու տակ նոր թերթերը ընթերցողներէն ողորմութիւն չեն ուզած եւ պիտի չուզեն երբեք» (Գրիգոր Զօհրապ, Մեր Կեանքէն, Գաւիթէ, 1945, էջ 45-46):

**Այլ տեղ մը՝ Զօհրապ Արփիարեանը կը ներկայացնէ իբրև ներշնչող անհատականութիւն.** «Իրմով սկսած ու քաջալերուած է միշտ այն երիտասարդ գողներու շարքը որ մեր հրապարակագրութեան այժմու ռամիկ, թէ որ կ'ուզէր հասկնալի ու սրտի մօտիկ հանգամանքը տուած են:

Ջուրի արձակումի մը պէս կու գայ, կ'անցնի, կը տարածուի, կը լայնմայ, կ'անձկանայ ու կ'անհետի յանկարծ եւ օր մը անշուշտ պիտի գտնեն գետնին վրայ ակօս մը լրագրական արգասաւոր անցքին նշանակ» (Մասիս, 1892, թիւ 3969):

27 **Տե՛ս՝ Ծանօթ. 23:**

28 **Նուրեան Յովհաննէս Էփենտի՝ Ծնած է 1830ին եւ եղբրականորէն մահացած է 1900ին:** Եղած է Օսմանեան պետութեան բարձրաստիճան պաշտօնատարներէն եւ ազգային-հասարակական կարեւոր դէմքերէն մէկը: Արփիարեան իր սովորական ուղղամտութեանը ճիշդ բնորոշած է զինք. «Թիրքիոյ պետական ծառայութեան մէջ գտնուող Հայերը նշանաւոր երկու տիպար կը ներկայացնեն՝ Օտեան եւ Նուրեան»: Աւելի յառաջ տանելով իր անկեղծութիւնը, Արփիարեան կ'ըսէ. «Չեն ճանչար մէկը որ ինծի չափ Նուրեան է. Էփենտիի դէմ կոտող մը հանդիսացած ըլլայ: Երիտասարդութեան էն

թարմ օրերէն, այն ինչ նոր գրել սկսած, մինչև վերջին ատեններս անդով անդադար կոխ մղած եմ ընդդէմ այդ անճամատրութեան, կամ անելի ճիշդը՝ այն քաղաքական ուղղութեան որուն կը հետեւէր, ու հիմալ խղճիս քննութիւնը զիս ամօթապարտ չի թողոր: Հին գրածներս քան մը չունիմ ըսով, քայց կը յիշեմ մաքառումներս, անոնց պատմութիւնները, ու չեմ գտներ ջնջելու ո՞նէ է կէտ մը:

Իր կենսագրութիւնը խառնուած է մեր ժամանակակից պատմութեան... եւ այդ առթիւ ուրուագծած Նուրեանը իրր ազդեցիկ քաղաքական անճամատրութիւն: Եթէ պատեհութիւն մտրկայանալ իմծի գրել մեր վերջին տարիներու պատմութեան ուրիշ դրուագներ եւ, առիթ կ'ունենամ այդ շահագրգռական դէմքը ուրիշ երեսոյթներու ներքեւ ալ ուսումնասիրել» (Ա. Արփիարեան, «Անցեալի Դէմքեր՝ Նուրեան», Նոր Գեանք, Գ. տարի, թիւ 6, 15 Մարտ 1900, էջ 83):

«Իրր պարզ պատմագիր», «ժամանակակից պատմութեան էջեր» գրի առնելով, Արփիարեան ներկայացուցած է «Կ. Պոլսոյ Պահպանողական Վարչութիւնները» շարքը, որուն Ա. շրջանը եղած է 1885-1887, Նուրեան էֆենտի վարչութեան տարիները (տե՛ս՝ Արփիարեան, Նոր Գեանք, Ա. տարի, թիւ 1, 1 Յունուար 1898, էջ 3): Նուրեանի մասին անցողակի ակնարկներ կարելի է գտնել նաեւ Ազգապատմութիւն Գ. Հատորին մէջ, Հատուածներ՝ 2877, 2889, 2891, 2934, 2938, 2903, 2906, 2998, 3006: Յատկապէս հատուած 2903ին մէջ, կայ շեշտակի բնորոշում մը՝ «Նուրեան իսկական ատենապետը»:

29 Բաղէշի Գաւառական Ժողովէն՝ Արփիարեան երեսփոխան կ'ընտրուէ Պոլսոյ Ազգային Ժողովին: Իր յաճախակի խիստ քննադատութիւններուն պատճառով, Ժողովի Ատենապետ Յովհաննէս էֆենտի, օր մը ինքնիրմէ ելած, կը փորձէ բռնի կերպով ամպխոնէն վար իջեցնել Արփիարեանը. այդ պահուն է որ վերջինս շտառաշուն ապտակ մը կ'իջեցնէ անոր դէմքին: Ետտ պատկերաւոր է Զօհրապի արտայայտութիւնը այդ մասին, «Ազգը Արփիարեանի ձեռքով ապտակեց զինքը»:

30 Նշուած երեք թերթերու հրատարակութեան մասնակից ըլլալով, Արփիարեան կը պատմէ. «Պոլսի 1883-ին կանոնադրապէս մէկ օրաթերթ կը հրատարակուէր՝ Մասիսը: 1884-ին հրապարակ ելաւ Արեւելը, երկու օրաթերթ չկրնայ միախաղոյն ապրիլ: Արեւելի երեսուեմէ վեց ամիս ետըը 33 տարուան Մասիսը, յարատեւելու անկարող, վաճառուեցաւ նոր թերթին ընկերութեան: Արեւելը 1884 յուլիս 1էն սկսեալ Թիւրքիոյ Հայոց միակ օրաթերթը մնաց մինչև 1891 յուլիս 13: Այդ թրականին Հայրենիք երբ իրր նոր հիմնարկութիւն մը երեւան եկաւ, մեծաշնորհեալ ընկերութիւնը պարտաւորուեցաւ լուծուիլ եւ Արեւելը ամիատի մը աշխատութեանը յամծնել: Կառավարութիւնը 1896-ին Հայրենիքը վերջնականապէս խափանելով Արեւելի գոյութիւնն ալ վերջնականապէս ապահովրած կը համարուէր. քայց քանի մը ամսէն ան ալ ջնջուեցաւ, ու Թիւրքիոյ Հայերը ատենի մը համար առանց օրաթերթի մնացին մինչև Քիւզանդիոսի սկզբնատրութիւնը, որուն գրեթէ զուգադիպեցաւ Մասիսին իրր օրաթերթ վերերեսմը, փոխան նախկին Արեւելի: Դուրը 1897-ին վերահաստատեց Արեւելի արտօնագիրը որով Մասիսի շարունակութեանը պէտք չմնաց: Եւ հաս միեւնոյն ծաւալով եւ միեւնոյն գնով երկու օրաթերթ 1897էն ի վեր քաակական քարեյաջող վիճակի մէջ կ'ապրին Պոլսի» (Արփիարեան, «Կ. Պոլսոյ Մտաւորական Եարժու՝ մը», Նոր Գեանք, Բ. տարի, թիւ 19, 1 Հոկտեմբեր 1899, էջ 298-297):

Ժամանակի զրական շարժումներուն մօտէն հետեւած Զօպանեան յաւելեալ լրջ կը սփռէ այս մասին. «Արեւելի միջավայրին մէջ... Արփիարեան, այդ օրերուն, շատ կարեւորութիւն չէր տար լեզուի մաքրութեան ու ոճի կատարելութեան: Լեզուն էր գա-

դափարներով, և իր նպատակակետն էր զանոնք արտայայտել տոգորում, տիրապետում՝ պայքարի ոգիով և հեզմական մղումներով, իր գրիչը էն առաջ ատոնց գործիք դարձնել կ' ուզեր, կարելի եղածին չափ պարզ, գրեթե արհամարհելով:

1896-ին Պոլսեն փախչելով Եւրոպա գալէն ետքն է որ, երբ սկսաւ ինքն ալ *Մերթիւր տը Տրանսի* ընթերցող մը դառնալ, փոխեց իր գրելու ձեւը և արտայայտեց արուեստի սեսակետով լաւագոյն իր գործերը, անիկ ճոխ լեզուով, անիկ մուրթ ոճով»:

...1889-ի վերջերը, Արփիարեան, ուրիշ Հնչակեանց գործիչներու հետ, կը ձերբակալուէր ու բանտ կը դրուէր, և Բաշալեան կը փախչէր Փարիզ: Ատեն մը *Մասիս*-ը կը դադուրէր:

1891-ին, Արփիարեան բանտէն ելելէն քիչ յետոյ, Յովհաննէս Շահնազարի հետ, կը հիմնէր *Հայրենիք* օրաթերթը, ուր *Արեւելք-Մասիս*(ով) սկստած հայ գրական ու համըրային կեանքի վերանորոգման շարժումը իր գազարնակետին կը հասնէր:

Շահնազար հոն կը բերէր ոչ միայն իր փաստաբանական ասպարէզին վաստակած դրամը որ կարելի կը դարձնէր թերթին հրատարակութիւնը, այլ և ջղուտ, պայքարող հրապարակագրի մը գրիչը, որ յայտնութիւն մը եղաւ:

Արփիարեան կը շարունակէր իր համըր ջրոնիկները, երգիծական էջերը և ազատաշունչ հրապարակագրական յօդոածները (ազատաշունչ՝ ինչքան որ հետզհետէ խտացող համիտեան գրաքննութիւնը թոյլ կու տար):

...*Հայրենիքը* դարձաւ ամէնէն ժողովրդական թերթը գոր մինչև այն ատեն ունեցած ըլլար Արեւմտահայութիւնը, աղաներու տիրապետութեան տեղ դրաւ մտաւորականներու տիրապետութիւնը, զարգացուց քննադատական ոգին, գեղեցիկ գրականութեան սէրը տարածեց ժողովուրդին թուր խաւերուն մէջ, նպաստեց կազմելու մտաւոր արտադրութիւնները ջերմօրէն սիրող, անոնցմով ոգեւորուող հասարակութիւն մը, որ հետզհետէ ընդարձակուող ու կատարելագործուող ուժ պիտի դառնար՝ եթէ աղէտներու շարք մը չգար ամէն ինչ տակնուվրայ ընել» (*Զօպանեան, «Լեւոն Բաշալեան Եւ Իր Գործը», Պաշար, Դեկտեմբեր 18, 1976, էջ 2*).

*Արփիարեան Հայրենիքի վաստակին մէջ կը տեսնէ այլ բանէք եւ: Ան, արտայայտուելով ժամանակի գրական լեզուին մասին, կը գրէ. «Կ. Պոլսոյ հայերը պզտիկուց գրաբար սորվելով ակամջնին կը լեցուի հողովումներով, խոնարհումներով, դարձումներով, որոնք բնական չերելիք ընթացիկ լեզուին մէջ, իսկ գրութեան մէջ ալ կարծես անբնական չեն երելիք: Պոլսեցիներուն գրաբարի այս հակումը գլխաւոր պատճառներէն մէկը եղաւ աշխարհաբարին պաշտպօզութեանը: Որքան գրող՝ գոյցէ այնքան ալ լեզու Պոլիս: Կանոնատրութիւնը մոր սկսած է մտնել, տասնեակ տարիէ ի վեր. Հայրենիքի հրատարակութեամբը սկզբնատրութիւն եղաւ միօրինակ աշխարհաբարի մը հետեւելու գաղափարին: Իսկ Կովկասի հայերը միօրինակ քերականութիւն մը ունին արդէն: Թիֆլիսի ո՛ր թերթն ալ ամէք, կովկասեան ո՛ր հեղինակութիւնն ալ ամէք» (*Արփիարեան, Պատմութիւն, էջ 70-71*):*

Կ. Պոլսոյ գրողները իրենց մոր լեզուին կազմակերպութեանը մէջ գրաբարի աջակցութեանը շատ դիմեցին, քայց ուղղակի Հայաստանի ժողովուրդին բարբառը չգիտցան: Կովկասցի գրագէտը ուղղակի Հայաստանի բարբառը սորվեցաւ, քայց գրաբարէն հեռու մնաց» (*Արփիարեան, Պատմութիւն, էջ 70-71*):

*Արեւելքի, Արեւելք-Մասիսի խմբագրութիւններու միացումին եւ Հայրենիքի հիմնադրութեան մասին իրազեկի եւ մասնակիցի շահեկան տեղեկութիւններ կը հաղորդէ Արփիարեան՝ իր Պատմութեան 101-106, 109-112, 124-128, 172-176, 179-186, 196րդ էջերուն վրայ:*

Ներկայացուող ժամանակաշրջանի գրասէր երիտասարդներին մէկը՝ նորելուկ բանաստեղծ Վահան Մալեգեան իր կարգին կ'ոգեկոչէ. «Այդ միջոցին կը հրատարակուէին, իբրև գրականութեան ջահակիրներ, «Հայրենիք», եւ «Արեւելք» օրաթերթերը եւ «Մասիս» գրական շաբաթաթերթը, աշխատակցութեամբ ակամատր գրողներու եւ տաղանդաւոր սկսնակներու: Գրականութիւնը երբեք այն աստիճան տիրապետող չէր Կ. Պոլսի մէջ որքան այդ շրջանին. նոր շարժում մըն էր ան, որ կը զուգընթացաբար ազգային գարբնումին հետ, եւ այդ շարժումին գլխաւոր ուսուցիչն էր, Յ. Շահնաբարի եւ Լ. Բաշալեանի հետ, Արփիար Արփիարեան, իր սպայակոչտող դիրք բռնած «Հայրենիք»ի խմբագրութեան մէջ, որ ժամադրապալարը դարձած էր մեր առաջին յեղափոխականներուն եւ օրոտան ամենէն սիրուած գրողներուն» (Անցած Օրեր...): *Յուշամտանոց Գատրջէօյի Գրական Երեկոյթներու, 1892-1894, Բարիզ, 1927, Գեղարուեստական Հայ Տպարան, էջ 34*):

- 31 *Զօհրապէ վկայութեամբ, Արփիարեանի* «մշտնջենական պատիւը պիտի ըլլայ մեր մէջ, իր Օրոտան կեանքերովը՝ առաջին ինքը տամիլը, մօտեցնելը գրականութիւնը ժողովուրդին, փոխանակ ժողովուրդը բերելու ամխախտ գրականութեան մը ամմատչելի բարձունքին» (Մասիս, 1892, թիւ 3969): *Իսկ Հ. Ճանաչեան «գրական հանգամանք» կու տայ Օրոտան Կեանքի շարքերուն, որոնք սկսած էին Արեւելքի 1884 թիւ 1էն մինչեւ 1888 տարին, շարունակուած Մասիսի մէջ 1887-1890 տարիներու ընթացքին, իսկ աւելի ետք՝ Հայրենիքի ու Նոր Կեանքի մէջ ցանցառարար (Հ. Մետրոպ Վ. Ճանաչեան, Պատմութիւն Արգի Հայ Գրականութեան (Վերածնունդի Շրջանէն Մինչեւ Մեր Օրերը), Վենետիկ-Ս. Ղազար, 1953, հատոր Ա., էջ 428):*
- Գրականութեան պատմութեան անցած այս ակնարկներուն մասին՝ Գառնիկ Ստեփանեան կը գրէ. ««Արեւելք» օրաթերթի բաժիններին եւ ոչ մէկը այնպիսի աղմուկ չի հանում, որքան Արփիարեանի «Օրոտան կեանք» ակնարկները, որոնք տպագրուած էին Հրագրան ստորագրութեամբ: Դրանք փաստօրէն կիսազեղարուեստական ստեղծագործութիւններ էին, որոնք արծարծում էին քաղաքական հարցեր: Դրանք արտացոլում էին Պոլսի ժամանակակից տնտեսական, քաղաքական եւ ազգային կեանքը: Ուճը միանգամայն իրօրինակ էր: Հրագրանը կարողանում էր այդ բազմազան երեւոյթները ներկայացնելու համար ընտրել գրաւիչ պատմելիքներ» (Հայ Նոր Գրականութեան Պատմութիւն, հատոր Զորրորդ, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչութիւն, Երևան, էջ 378):*

- 32 «Հողվորիք»ները՝ «Շիրակ», 1905 թ. 1, 5, 1906, թ. 1, 1907, թ. 6, 8, 9, իր գրական, ընկերային եւ քաղաքական կեանքի յուշերուն փունջերն են նուիրուած օրոտան մեռելներու յիշատակին: Առանց զուտ գրական քնարերգական էջեր ըլլալու, անոնք անկեղծ ու զգացումած շնչու մը ունին, անդրժրիմեան յարգանք մը անոնք՝ որ օգտակար ծառայութիւն մը մատուցած են իրենց ազգին, ու հիմա իրարմէ ցրտած՝ կը հանգիստ գանազան վայրեր, հեռու խնամոտ ու գուրգուրոտ ձեռքեր: Ինքը կը ցանկայ լրացնել պակասը այդ գոտտ սրտին, ու կը փոռ ծաղիկ անոնց անշուք *հողվորիքին վրայ՝ խօսքի մը, տեղի մը մէջ մշտնջենատրելու համար անոնց գործն ու յիշատակը, մոռացումի իսկական մահէն փրկելու պզտուական գաղափարով» (Ճանաչեան, էջ 427):*

- 33 *Կարմիր ժամուշք* «ազգային յեղափոխական կեանքէ առնուած վէպ մըն է, բայց իրականութեան մէջ՝ ան կը ներկայացնէ երկու հակընդդէմ տարրերու մտածելակերպը, պայքարը» (Շահապազ, էջ 582): *Անոր նիւթը՝ Արփիարեան յղացած է Լոնտոնի մէջ*

1889ին, սակայն, մասամբ՝ նախ տպած է Վենետիկ հրատարակած Հայ Հանդէսին մէջ, 1902ին, ապա՝ ամբողջութեամբ լոյս տեսած է Ս. Պետերբուրգ հրատարակուած Բանբեր Գրականութեան Եւ Արուեստի մէջ, (Հանդէս վեցամսեայ, 1903, Գիրք Ա., էջ 1-61): Կարմիր Ժամուցը տպուած է Վառնա 1908ին, նաև՝ Պոլիս (տպարան Արուելք, անթուակիր), Պէյրուս՝ 1937ին, 1950ին, 1956ին, 1966ին, 1986ին, Վենետիկ-Ս. Ղազար՝ 1956ին եւ 1983ին՝ «Գրական Յօդօք» մատենաշարով, Գահիրէ՝ 1950ին, ինչպէս նաև Եւրոեան՝ 1987ին, «Հայ Գրասականների Գրադարան» մատենաշարով: Վիպակին ամփոփումը տեսնել՝ Ճանաչեան, էջ 434:

34. «Հարցաքննութեան» մասին Արփիար ըսած է՝ թէ «այդ հրատարակուած թուրք անաջին տողէն մինչև վերջինը ամբողջովին կեղծատրոսիւմ է»:

Շահագոյի Հաստատումով՝ «այս ատեմագրութիւնը (proces-verbal), ինքնին կեղծ ու շինծու է, ինչ որ իր առարկայական շարադրութեամբն իսկ կը յայտնուի իսկոյն: Ով որ գայն շինած է, գայն շարադրած է՝ իր առաջին տողէն կը մատնէ իր տգիտութիւնը՝ հարցաքննութեան մասին, մամաւանդ պատժական խնդիրներու առթիւ կատարուած ոստիկանական հարցաքննութեանց օրինական ամենէն տարրական պայմաններուն համընդ, - մամաւանդ երբ խնդրոյ առարկայ եղող հարցաքննութիւնը ոստիկանական նախարար մը կատարած է» (Շահագոյ, էջ 268, ուր եւ յաջորդող էջերուն մէջ կարելի է գտնել ձեռքբերութեան տուեալները, Հարցաքննիչ պաշտօնեայի Հարցումներն ու Արփիարեանի պատասխանները, առաջին ատենագրութիւնը, երկրորդ Հարցաքննութեան ատենագրութիւնը եւ վերջին Հարցաքննութիւնը):

35. Զօպանեան կը պնդէ, թէ «այդ թղթերը Դրօշակեան կուսակցութեան յանձնուած են Թիփիմօնիէք մատնիչին ձեռքով: «Դրօշակ»-ի խմբագրութիւնը գիտէ որ Թիփիմօնիէք այդ թղթերուն գիտը կատարեց՝ Արփիարեանի հետ խմբագրական կռիւ մը ունենալէ ետքը» (Անահատ, 1900, թիւ 4-5):

36. Մկրտիչ Ս. Թիւթիւնճիէֆ (Թիւթիւնճեան), ռուսմանահայ է, որպէս վիրաբոյժ վկայուած է Պուքրէշի բժշկական վարժարանէն:

37. Տամատեան իր սկզբնական «այնպիսի վտանգատուր ճիպող մըն էր» արտայայտութիւնը փոխարինած է «մարդ մըն էր» արտայայտութեամբ:

38. Թիւթիւնճիէֆ տէր եւ խմբագիրն էր Դանուբ, Le Danube թերթին, որ լոյս տեսած է Ռուսնուքի մէջ, 1891-92ին, 16 Համար, 8 էջերով, նախ՝ որպէս Հանդէս եօթնօրեայ, ապա՝ երկշաբաթաթերթ, նպատակ ունենալով զբաղիլ Պուլկարիոյ եւ Ռուսմանիոյ Հայ գաղթականութեամբ եւ տեղեկութիւններ Հազորդել յալուր գտնուող Հայոց կեանքի մասին:

39. Ռուսնուքի մէջ նախքան իր սեփական տպարանը ունենալը, Մարսէլի Ս. Փորթուգալեանի տպարանէն լոյս տեսած են Թիւթիւնճիէֆի Հետեւեալ աշխատասիրութիւնները, երբեմն Ապրիլարիպ գրական անունով.- Աշատութիւն Պուլկարիոյ Եւ Կենսագրութիւնք Պուլկար Ապտամբաց (1888, 128 էջ), Իմ Հայրասպան Ընկերը (Գ. Պօլտոյ Հայոց Կեանքէն Առնուած Մի Իրական Վէպ) (1889, 89 էջ), Հայաստանի Թշուառները, Իրական Վէպ (1889, 102 էջ): Ան հրատարակած է նաև այլ ճատորներ՝ Մուսայ Պէյ Եւ Իւր Մարասպիտի Եղեռնագործութիւնք (Ռուսնուք, 1892), Վայխառուին Աղլիկը, Մի-

բազմա (Կ. Պոլիս, 1894, 139 էջ), Ծածուկ Մեղք Մարդկային Սեռի Եւ Կամ Աբորդախական Հիւանդութիւնք (Կ. Պոլիս, 1894, 72 էջ)։

- 40 «Տիւնամիթներու պատրաստութեան գործ»ին մասին՝ այլ տեղեկութեան չենք Հանդէպան։ Պանք Օթոմանի գրաւումի կազմակերպիչներէն Արմէն Գարօ, միայն կը յիշատակէ կուսակցութեան պատկանող «Իւսկիւտարի գաղտնի ձուլարան»ին եւ «Բերայի արհեստանոց»ին մասին (Արմէն Գարօ, *Ապրուած Օրեր*, Հայրենիք տպարան, Բոստօն, 1948, էջ 94)։ Մինչ, «Մեյլք» ստորագրութեամբ նամակ մը որոշ լոյս կը սփռէ այս ուղղութեամբ՝ «...բուլղարներու ներկայացուցիչը երկու օր է հոս եկած է յատկապէս մեզ հետ քանակցելու համար։ Անոնք կ'ուզեն գործել *դիւնամիտով*՝ եւ մեր գործակցութիւն կ'ուզեն։ Մենք տակաւին քանակցութեան մէջ ենք, տակաւին վերջնական համաձայնութիւն չտուիմք» («Յ. Իւսուֆեանի Նամակները Դրօշակի Խմբագրութեան», *Դիւան, Հատոր Ա.*, էջ 238)։ Մանր այլ ակնարկներ կան՝ նոյն անձի 9 Սեպտեմբեր, 1896, եւ 18 Սեպտեմբեր, 1896 թուակիր նամակներուն մէջ (նոյն, էջ 242-243), ինչպէս նաեւ Յ. Իւսուֆեանի 11 Հոկտեմբեր 1895ի (նոյն, էջ 250), 8/20 Փետրուար 1896, 10/22 Փետրուար, 1896 թուակիր նամակներուն մէջ (նոյն, էջ 250, 276, 280)։
- 41 Այս մասին, *Դրօշակ*, իր, No 8, Յուլիս 1896, էջ 1, կը գրէ. «Մատնիչ Վիրաբոյժ Թիւրիւնցեպի Չարկումն։ Սօֆիայից մեզ հետագրում են.- Յունիսի 23-ին (մ.տ.) երեկոյեան ժամը 9-ին, Կ. Պօլսում դաշնակցականները գարկեցին ճշանատր ՄԱՏՆԻՉ Վիրաբոյժ ԹԻԻԹԻԻՆՁԵՎԻն։ Մատնիչը մերձ ի մահ է։ Ախրեկիչները ազատ են։ Ժողովրդի ոգեւորութիւնը անսահման է։ Անսահման է նույնպէս թիւրք կառավարութեան ասրսափը։ Կառավարչական շրջանների մէջ ընդհանուր յուզումը։ Մանրամասնութիւնները նամակով։ «Թիւրիւնցեպի կը սպաննուի Դաշնակցութեան հրամանով եւ վճռագործ կոմիտէին անմիջական ընթրոյին ներքոյ, Հնչակեանները կը փութան իրենց վերագրելու այդ գործը։ Դաշնակցութեան Կ. Պոլսոյ Կեդրոնական Կոմիտէն թէ՛ մասնատրապէս եւ թէ՛ հրապարակաւ հրաւեր կը կարդայ Հնչակեաններուն ստուգելու եւ ապացուցանելու իրենց պնդածը. դեռ պիտի ապացուցանեն» (*Դիւան, Հատոր Ա.*, էջ 223)։
- 42 Չայեան էլիսա էֆենտի՝ կարող եւ խոհական անձնաւորութեան Համբա ստացած անձ մը։ Եղած է ազգային շրջանակի մէջ՝ Քաղաքական Ժողովի ատենադպիր, իսկ Օսմանեան Արտաքին Գործոց նախարարութեան մէջ՝ խորհրդականութեան օգնական եւ ապա Պետական Խորհուրդ անցած։ Մահացած է 1902 Ապրիլ 21ին (Ազգապատում, Գ. Հատոր, Հատուած 3097)։ Իր անուան յիշատակութեան կը Հանդիպինք նաեւ Հատուած 2993, 2996, 3075, 3119ի մէջ։
- 43 Պարբերական մամուլի եւ պատմական գրականութեան մէջ՝ դրական գնահատական արձանագրուած է Խարախանեան Ներաէս Վարդապետի (ապա Եպիսկոպոս) մասին։ Քիլի (1890) եւ Մուշ-Տարօնի (1889) ընդհանուր վանահայր-առաջնորդութեան շրջանին, «իւր անձնէր գործունէութեան համար, իրրեւ ժողովրդական հովի, նա տաճիկ բոնակալ կառավարութեան կողմից կրեց ամենայն հալածանք, եւ վերջին տարիները անցկացրեց քանտում, որից ազատուեց միայն վերջին ժամանակները [Իզմիր-եան] պատրիարքի եւ եւրոպական դեսպանների ազդու պահանջումների շնորհիւ» (*Դրօշակ*, I No 12, Սեպտեմբեր 1896, էջ 8-9; II No 13, 15 Սեպտեմբեր 1896, 15 7-8)։

Նարախանեան վրդ- յախորդած էր Գարեգին եպիսկոպոս Սրուանձտեանցին, սակայն քանի մը տարի հաջիւ կրցած կատարել իր առաջնորդական դժուարին պաշտօնը, եւ աքսորուած իջրեւ քաղաքական յանցաւոր Ս. Երուսաղէմի Հայոց վանքը Հոն 12 տարիներ փակուած մնալէ յետոյ, շնորհիւ Սահմանադրութեան վերահռչակման, Պոլիս դարձած, եւ երկրորդ անգամ ընտրուած է առաջնորդ եւ ընդհանուր վանահայր Տարօն վիճակին (Կարապետ Վարդապետ Լուսարարեան, Գնըհանուր վանահայր Տարօն վանահայր Ուխտի Ա. Կարապետի Տարօն, ի տպարանի Առաք. Աթոռոյ Ս. Յակովբեանց, Երուսաղէմ, 1912, էջ 118-114, 118)։

Իր մասին յատկանշական է Միքայէլ Վարանդեանի վկայութիւնը. «Տարօնի ժողովրդական վերագործումի գործին մէջ առաջնակարգ դեր խաղաց մեր քաղմերայիտ եկեղեցականներն մէկը – Ներսէս վարդապետ Նարախանեան։... Զաջածանօթ էր երկրի պայմաններին, ինքը բնիկ տարօցի (Մշոյ Յարացի) լինելով։... Խարախանեան, Սկրտիչ Սարեան եւ քաղմաթիւ եկեղեցականներ, Խրիմեանի հայրենաշունչ գաղափարներով սնած, պատրաստեցին Դոլրամ-Բարձրաւանդակի մէջ ազատասէր, յեղափոխական առաքելներու սերունդ մը, որոնցմէ էին, ի միջի այլոց, Ագրիպասեան, Գեորգ Չառուշ, Հրայր, Վաղարշակ, Գեղամ Տէր Կարապետեան եւ վարդեմիսցի Մարգար վարժապետը» (Վարանդեան, էջ 140, 141)։ Ազգագատոււմ, Գ. Հատոր, Հատուկներ՝ 3049, 3106, 3123; «Հանդիստ Տէր Ներսէս Եպսկ. Նարախանեան», Արեւ, Ա. տարի, թիւ 28, 12 Յուլիս 1915; Հմայեակ Գրանեան, «Անհետացող Դէմք Մը Ներսէս Եպիսկոս ոս Նարախանեան», Արեւ, թիւ 29, 14 Յուլիս 1915, էջ 2)։

44 Կ. Պոլսոյ մէջ, ՀԵՂ ունեցած է իր կենտրոնական կոմիտէն եւ երկրորդական կոմիտէները. կուսակցութեան լիազօր ներկայացուցիչը եղած է Յովհաննէս Իւսուֆեան (Իւսուֆեան (Վահանեան), որ Պոլիս դաջած է 1892ի վերջերը

Յուսուֆեան՝ «Մեխիք» ծածկանունով, ՀԵՂ առաջին ուխտեանը շարքէն էր, նոր բարձրացողի Ներսիսեան դպրոցը աւարտելէ եւ քանի մը տարուան ուսուցչութիւնէ յետոյ, Նուիրուած է ազատագրական շարժման 1896ի աշնան ստիպուած եղած է հեռանալ Պոլսէն, անցնել Ժրնեւ, ապա՝ Ամերիկա, ուր մեծ զարկ տուած է կազմակերպական գործին։ Մեռած է 1920ին Լոզան, 66 տարեկանին։ Ան «Հմուտ ձեռքով» պատրաստած է նաեւ շարք մը «յանդուգմ ահաբեկիչներ, որոնք օր ցերեկով, քաղմամարդ փողոցներու մէջ կը զարմէին դասճանները եւ կ'անհետանային։ Այդպէս 1895-ին մին միայն ետեւ սպանուեցան Կեդրոնական Կոմիտէի կողմէ մահուան դատապարտուած առաջնակարգ հայազգի լրտես ու մատնիչներ, ոստիկան-կոմիտէր Հաճի Տիգրան, վիրաբայ թիփիմցեակ, կարգալոյծ վարդապետ Մամբրէ եւ ուրիշներ, որոնք օսմ. ոսկիներէն հրապարտած, դարձեր էին Նազըմ փաշայի հաստարիմ գործակալներ եւ անոր ձեռքը կը մատնէին ու քանտերու մէջ կը փոխեցնէին քուն յեղափոխական գործիչներուն հետ մտել քաղմաթիւ անմեղներ...» (Վարանդեան, էջ 158)։

45 1908ին, Պոլսոյ մէջ, օր մը պատահաբար Թէքէեանին հանդիպելով, Հրանդ կը խոստովանի, թէ՛ «ճիշդ է...։ Ես այն տտեմ ալ հակառակ էի...։ Սխալ մըն էր կատարուեցաւ...»։

Գրականութեան պատմաբանի հայեացքով, Արփիարեան Հրանդը կը ներկայացնէ հետեւեալ կերպ. «Նոր գրականութեան առաջին շրջանին մէջ, շատ համակրանք գրաւող հեղինակներն մէկը եղաւ Մեղքմ Կիրճեան՝ Հրանդ ծածկանունով ճանչցուած։ Երիտասարդ գրողը քանի մը տարիէ ի վեր ծանօթանալ սկսած էր, երբ 1888-89-ին «Պանդուխտի Կեանքէն» ցկարագրութիւններովը մէկէնմէկ ճշմամտոր համ-

դիսացաւ: Հայերէն լեզուի այդ ուսուցիչը թեւ Ֆրանսերէնի քիչ շատ հմուտ, քայց եւ-  
րոպական ազդեցութեան չենթարկուեցաւ, գործնապէս ցոյց տուաւ, թէ հնարատր է  
հայկական անարատ ոճով ալ գեղեցկօրէն գրել:

Քանի տարիէ ի վեր նոր երիտասարդութիւնը կը մտածէր, թէ Հայաստանի վիճակին  
բարտրոքմանը համար Արեւմտեան Եւրոպայի վրայ մեր պաշտօնագրօրէն յուսադրու-  
թիւնը, հայ ժողովուրդին մէջ օրէ օր կը տկարացնէր ինքնօգնութեան գաղափարը:  
Ժողովուրդը՝ այցելելու Լոնդոն ու Պոլիս յառած՝ օտարին գթութեանը կը սպասէր, ա-  
ռանց ինքը իր վրայ գրաւու: Հարկ էր ժողովուրդը ցնցել, անոր իմացնել թէ թուրքէն  
բարեկարգութիւն պահանջուած պահուն, մենք ալ մեր ձեռքով գործադրելիք շատ  
բարեկարգութիւններ կրնայինք ունենալ: ...Հայաստան բշտառ էր, քայց երջամի՛կ  
էին Պոլիս ապրող հայաստանցիները. եւ միթէ պոլսեցիները անոնց ցաւերը չէի՛ն  
կրնար ամոքել: «Մասիս» այս մտածումներովը տոգորուած, ուզեց որ Պոլիս ապրող  
հայաստանցի պանդուխտին՝ դարիպին՝ կեանքը իր ամբողջ իրականութեանը մէջ  
ցոյց տրուի արումտու հայ աշխարհին: Մեքոն Կիւրճեան Հայաստանէն եկած էր  
տղայութեանը, միշտ յարաբերութեան մէջ կը մտար պանդուխտներուն հետ, ուստի  
քաջատեղեակ էր անոնց կեանքին. զանազան միտքերու վրայ հրատարակած յօդ-  
ուածներով ալ կրակոտ միտք մը փայլեցուցած ըլլալովը՝ «Մասիս»-ի խմբագրութի-  
ւնը զանկեալ էն ձեռնհաս գրագէտը համարեց, հայ ժողովուրդը դարիպին բշտառու-  
թեան պատմութիւններովը տակն ու վրայ ընելու համար, հետեաքար իրմէ խնդրեց՝  
աղէտատր կեանքի մը պատկերացումը մեծ գծերով: Հրանդ՝ «Մասիս» շարաթաթեր-  
թին 1888 Նոյեմբեր 28-ի թիւին մէջ երեսցոյց իր առաջին յօդուածը: ...այն Շաքաթ օ-  
րը որ այս առաջին Հրանդը պայթեցաւ, ...քառասուն հազար պոլսաբնակ պան-  
դուխտները իմացան թէ իրենց համար խորհող մտքեր կան, իրենց համար փափա-  
խող սրտեր կան: Դարիպին ու պոլսեցիին կը միամային:

...Իր աշխարհաքարը այն է որ հիմակ կը տիրապետէ իբր Պոլսոյ, ուստի եւ, Թուրք-  
իոյ հայոց մատենագրական լեզուն: ...Պանդուխտներու կեանքէն յօդուածներու  
շարքը անշուշտ, լաւագոյն օրերու մէջ, հատոր մը պիտի կազմեն, իբրեւ Արեւմտեան  
հայոց տասնեւիմներորդ դարու վերջին գրական ու պատմական կեանքին յիշատա-  
կարաններէն մին: Այդ հատորը պիտի մնայ դասական գործ մը, եւ իր գեղարուես-  
տական յատկութիւններովը միշտ պիտի կարդացուի» (Արփիարեան, Պատմութիւն,  
էջ 128-130, 137-138):

*Արփիարեանի եւ Հրանդի յարաբերութիւններուն մասին Հարցին իրազեկ եւ ժամանա-  
կակից Զօպանեան կը վկայէ.* «Մատնիչի խնդրոյն գլխատր տարածիչներէն մին եւ  
անոր ամենէն եռանդուն տարածիչը «Հրանդ»-ն էր, եւ ասի, ինծի համար, բաւական  
էր որպէսզի կասկած ունենայի այդ ամբաստանութեան լրջութեանը վրայ, որովհե-  
տեւ ասիք ունեցած էր շատ մօտէն ճանչնալու «Հրանդ»-ին նկարագիրը:

Երբքը չպիտի մոռնամ այդ գռեհիկ ու ծիծաղելի մարդուկին հետ այդ օրը ունեցած  
տեսարանս: «Հայրենիք»-ով փարա՛ կը վաստկին կոր, կը գոչէր կասկարմիր եղած,  
ահագին փարա կը վաստկին կոր. յարձակիքը իրենց վրայ. կտորներք այդ թերթին  
վարկը որ խախտած է արդէն. «Ճաղիկ»-ը «Հայրենիք»-ին տեղը պիտի բռնէ, եւ հա-  
զարատր բաժանորդներ պիտի ունենանք. քոյրդ դաշնակցականները մեզի հետ պի-  
տի ըլլան...: Մերժեցի այդ ղաղտու հաշիւին մարդը ըլլալ...

Այդ օրէն մէկ երկու ամիս յետոյ էր որ մատնիչի պատմութիւնը մէջտեղ նետուեցաւ:  
Հրանդ վերջին պահուն, վերջին վեճ մը ունեցած էր Արփիարեանի հետ, լրճուկ  
խնդրոյ մը առթիւ. ան կ'ուզէր որ «Հայրենիք»-ի մէջ ազդը տպեն սիֆիլիզի մասին  
գրքոյկի մը որուն հեղինակն էր Թիւթիւմճիէֆ լրտեսը: Արփիարեան մերածու էր հրա-

տարակել լրտեսի մը ազդը. ատկից շարքս մը յետոյ Հրանդ գրոյց հանցք թէ Թի-  
բիւնճիւնի միջոցով ձեռք ձգած է Արփիարեանի հարցաքննութեան թղթերը, որոնք  
կ'ապացուցանէին թէ Արփիարեան մատնած ըլլալ վ[ահրամ] Տատեանը, Տ[որթոյր]  
[Յարութիւն] Թրիւսեանը, եւ.:

Երբ իմացայ գրոյցը որ կը ձգուէր մրտտել Արփիարեանը, զգոսանքով բողոքեցի զայն  
հրապարակ հանողներուն դէմ: Հակառակ իր բոլոր թերութիւններուն, այդ մարդը մեր  
մէջ ամենէն նշանակալից դերերէն մէկը կատարած էր, Միացեալ Անկերութեանց  
գլխաւոր հիմնադիրներէն մէկը եւ «Մշակ»-ի Հայկակը եղած էր, երեսփոխանական  
ժողովին մէջ էֆենտիսներու կուսակցութեան դէմ յամբարում պայքար մղած էր, «Արե-  
ւելք»-ի եւ «Մասիա»-ի իր յօդուածներովը մեր մամուլը եւ իր մամուլը վերանորոգող-  
ներէն մէկն եղած էր, եւ՝ Շահնազարին հետ, հիմնողն էր «Հայրենիք»-ին, անհուն  
ցաւ զգացի երբ տեսայ որ մեր ժողովուրդը, աններելի դիւրահաատութեամբ, քնա-  
կան կը գտնէր որ քսան տարի իր քացարձակ համակարանը վայելած ու այս բոլոր  
գործունէութիւնը կատարած մարդ մը գիտակից դատաճան մը, վարձուած լրտես մը  
կրնար ըլլալ:

Յաւ զգացի որովհետեւ մտածեցի թէ մեր ժողովուրդը խորապէս անբարոյացած ըլ-  
լալու էր ուրեմն՝ քանի որ ամենէն սիրուած գործիչներէն մէկուն ոճրագործ մը ըլլա-  
լուն կարելիութիւնը մէկ օրէն եւ առանց դժուարութեան կ'ընդունէր: Յետոյ Արփիար-  
եանին ներքին կեանքը գիտէի քաւական եւ ան հերիք էր այդ գրոյցը քանդելու հա-  
մար. ժուժկալ ու պարզուկ կեանք մը կը վարէր, միշտ թափթփած հազուատներով,  
միշտ զրպակը պարսպ, եւ իր միակ գուարձութիւնը, միակ հաճոյքը, միակ կիրքը իր  
ազգային գրական գործունէութիւնն էր, որուն կը նուիրէր իր բոլոր ժամանակը: Ի՞նչ-  
պէս կարելի էր ասոնք համաձայնեցնել Նազիմ փաշայէն լեցուն ամսական մը առ-  
նող լրտեսի մը հեքիաթին հետ:

Ձրոյցը հանողները զայն կ'ուղղէին ոչ միայն Արփիարեանի անձին դէմ, այլ ամբողջ  
«Հայրենիք» լրագրին դէմ, եւ միանգամայն ամբողջ Հնչակեան կուսակցութեան դէմ:  
Այդ միջոցին Հնչակեան կուսակցութիւնը միակ ազդեցիկն ու հռչակատուն էր Տաճ-  
կաստանի ինչպէս նաեւ Եւրոպայի մէջ, եւ մանաւանդ Պոլսոյ մէջ, Արփիարեան  
ճարպիկ, հմարածիտ ու ինքն ալ կուսակցամուլ, Պոլսոյ դաշնակցական վարիչները  
ամենէն աւելի մեղող մարդն էր. աղարտելով Արփիարեանը, կ'ուզէին կործանել նաեւ  
Հայրենիքը եւ Հնչակեան կուսակցութիւնը («Դէմքեր, Արփիար Արփիարեան»,  
Անահատ, 1901, թիւ 2):

*Դրօշակի խմբագրութեան գրած նամակին մէջ, Սուսուֆեան կը փորձէ ինքզինք եւ  
կուսակցութիւնը հեռու պահել Կիւրճեան-Արփիարեան վէճէն. «...«Հայրենիք»-ը ամ-  
բողջապէս նոյնպէս այժմ մեզի դէմ զինուեցաւ եւ ամոնց հետ դաշնակցեցաւ, կամե-  
նալով Հայկակը փրկել ստոր դէմ տարածուած լուրերը մեր չարամտութեանը վերագ-  
րել: Կիւրճեան-Արփիարի խնդրին կ'ուզեն ուրիշ գոյն տալ եւ մեզ ալ մէջը խառնել,  
քայց մենք ամէն ջանք ըրինք մինչեւ վերջը թոյլ չտալ ոչ մի կերպով, որ ատոնք յաջ-  
ողին իրենց յար նպատակին մէջ» (Դիւան, հատոր Ա., էջ 248-249): Դրօշակ հաստատած  
է, թէ Կիւրճեան (Հրանդ)՝ չէ՝ պատկանած Պօլսի դաշնակցական ոչ մէկ խմբի եւ  
ո՛ր է մասնակցութիւն եւ հետեաքար պատասխանատուութիւն չէ ունեցած Դաշ-  
նակցութեան Պ. Կեղոյ. Կօմիտէի գործերուն մէջ» (Ճանչուած Դրօշակի, 15 Դեկտեմ-  
բեր 1899, էջ 37):*

*Վկայակոչուած այլազան բացասական կարծիքներէն դուրս, ուրիշ կը թրուի ըլլալ դաս-  
տիարակ-ուսուցիչ Մեղան Կիւրճեանը. «Դեռ զինքը կը տեսնեն դասարանէն ներս,  
իբր հաւատքի ու տառապանքի մարդկային արձան մը: Դեռ կը լսեն իր ջերմեռանդ*

ծայնը, որ կը պատգամէր ամենու... Սեղանին դէմ կեցած իր պարզութեան եւ մաքրութեան մէջ, ծայնը՝ խորունկ եւ յուզումէն մրրկավար, Մեքրոն Կիլոճեան պանթոն մըն էր ամբողջ, որուն դռները լայնօրէն կը քացուէին ու մենք սխրամբով կը դիտէինք սերունդներու կերտած մտաւոր յիշատակարանները... (Հարկ է մատնանել ընել, *Քէ ներկայացուած Հատուածները՝ Հազի տասնմէկամեայ տղեկի մը կրած խոր տպաւորութիւնն են - Տ.Գ.-: Եղուարդ Միմքէշեան, Զահակիքները, Ա. Հատոր, Հրատարակութիւն Թրքահայ Ուսուցչաց Միութեան, Ուսուցչաց Հիմնարկի, «Յակոբ Աբէլեան տպարան», Իսթանպուլ, 1973, էջ 57-58):*

46 Աւետիք Լալայեանց եղած է Կ. Պոլսոյ մէջ «Մանթաշեանի առեւտրական ներկայացուցիչը, ինչպէս նաեւ նոյն քաղաքին ՀՅԴԻ ներկայացուցիչ՝ Երևուֆեանի գործակիցներէն մէկը» (*Դիւան, Հատոր Ա., էջ 242*):

47 ՀՅԴԻ հետ Արփիարեանի յարաբերութեան մասին՝ Երևուֆեան 1 Հոկտեմբեր 1895 թուականի նամակով, Կ. Պոլսէն կը տեղեկագրէ *Դրօշակի խմբագրութեան* «Հայկակը այլ չափ ու սահման անցաւ շնորհիւ Պոռնիկի, որի քրից բռնած արջու պէս պարածեց ու Պոռնիկի շնորհիւ կրցաւ մերիցներէն յակամէ անուանէ ճամաչել: Սեր շատ գաղտնիքներ շնորհիւ Պոռնիկի, նոյնիսկ մեր Պարսկաստանի զինարանը Պոլսի հրապարակի վրայ է:

Չճայելով այս ամենուն ժողովրդի մէջ «Հայրենիքեաններու» դէմ գայրոյթը ալ չափ ու սահման չունի. քերթերը կը պատռուին, կ'արգիլուին կարողալ եւ շատերը չեն կարողար ու չեն առներ» (*Դիւան, Հատոր Ա., էջ 249*):

*Նամակագիրը՝ այս անգամ Մելիք ստորագրութեամբ, 22 Հոկտեմբեր 1895ին, կ'ամբողջացնէ իր տեղեկութիւնները:* «Ամամօր Հայկակը հոս տարածած է իր ամճը արդարացնելու համար (որովհետեւ ամբողջ Պոլսի վերջերս կը խօսէր, որ ինքը մատնիչ է): «Հայրենիք» լրագիրը ամբողջ շարքներով չէր կարողացուեր, կը պատռուէր եւ կ'ըսուէր, որ խմբագիրը, Արփիարեան մատնիչ է եւ շատ քաներ: Կ'ըսուէր մինչեւ իսկ, որ Արփիարը իբրեւ լրտես դրոշմ է եղեր Օհանջի մօտ (եւ արդարեւ այս երկուքը միշտ միասին էին) եւ թէ նոյն իսկ ցոյցը (Պապը Ալիի) կատարուած է Արփիարի դրոշմամբ, որին ներշնչած եւ քաջալերած էր կառավարութիւնը եւ Նազըմը: Արփիարը իր մասին տարածուած լուրը վերագրեց Դաշնակցութեան, որ իբր թէ անոնք ուզած են զինքը Դաշնակցականը ընել, քայց ինքը չէ համաձայնած եւ մնացած է Հ[նչակեան], ուստի իրեն հետ Դաշնակցականները թշնամացած են եւ այդպիսի ծանր ամբաստանութիւններ տարածած են քաղաքի մէջ, որ կատարելապէս ստու է: Շուն շանորդին շատ վարպետ է դիմացիմի բոյլ, տկար կողմը գտնել եւ իր գէմքը այն կողմը ուղղել եւ յաջողած էր այդ շինծու մեկնութիւններով Պոռնիկը համոզել, քրէն բռնած գործածել. չէք զարմանար, որ Հ[նչակեան]երը մինչեւ իսկ պզտիկ յայտարարութիւնով փորձեցին արդարացնել Արփիարը իր ամճը եւ փրկել ամբողջ պատիւը, քայց նորէն չյաջողեցան: Ահա թէ ինչու Արփիարը զինած է եւ կը գրգռէ իր ափի մէջ գտնուած Հ[նչակեան]երը Դաշնակցականը երու դէմ» (*Յոյն, էջ 251*):

48 Արփիարեան լաւագոյն տողեր ունի Շահնազարի ունեցած դերին մասին. «Մասիսին դադարմամբը, գրագետ երիտասարդութիւնը՝ անտուն անտեղ, անօրեան, անապատան կը մնար: Գրականութիւնը չզիջաւ ասպնջակամութիւն խնդրել քերթ մը, որուն խմբագրապետը հանրային միտքը կը ջանար ստանդարտաւ մղել, հայ ժողովուրդը հեռու պահելու համար գաղափարական թռիչքներու փորձանքներէն. ուղե-

ղին ու սրտին տեղ՝ փորձ ու որովայնը, - մերուի քննապաշտ քացատրութեան: Եւ հայ ժողովուրդն ալ չէր հանդուրժեր կաշկանդուիլ որովայնասէր մամուլի մը ետեւէն, վասն զի նոր կեանքի մը արեւածազը կը նշողէր: Ժողովուրդը իր հաւատարմարժ մամուլին վերածննդեանը կ'ակնկալէր անձկակարօտ: Կը սպասէր մարդու մը, կը սպասէր թերթի մը: Մարդն ալ երեւցաւ, թերթն ալ: Մարդը՝ Յովհաննէս Ըահնազարը, թերթը՝ Հայրենիքը:

Բանտերուն դռները այն ինչ կիսով մը քացուեցան 1891 Յունուար 5-ին, վերածնութեան թերթի մը ստեղծման գաղափարը կայծակեց Յովհաննէս Ըահնազարի մտքին մէջ: Երիտասարդ օրէնագէտը գտաւ *Արեւելքի* հիմնադիրներէն մին, որ դադարած *Մասիս*ին խմբագրութեանն ալ մասնակցած էր, եւ յետ կարճատեւ խորհրդակցութեան մը՝ որոշեց *Հայրենիքը* գնել: Նոր *Հայրենիքը* հրատարակուեցաւ 1891 Յունիս 13-25-ին:

Յովհաննէս Ըահնազար Փարիզէն հինգ տարի առաջ Պոլիս վերադարձած էր, փաստարանի վկայականով: Ըատ չանցած՝ իրեն կը յանձնուէր քազմագումար դատ մը, զոր օսմանեան կառավարութեան ղեմ կը քանար Հիւր Պատռը, սեփականատէր եւրոպական Թուրքիոյ երկարօրէիններուն: Հոչակատր եւրոպացիէն երիտասարդ հայ փաստաբանին ցոյց տրուած վստահութիւնը՝ գործի միջակայքերու ուշադրութիւնը անոր վրայ դարձուց, ու մեծկակ դատեր իրեն կը տրուէին: Եւ ահա յանկարծ Ըահնազար խմբագրական ասպարէզին հետ կը փոխանակէր այն փաստաբանական ասպարէզը, որ ա՛յնքան շահաւետ ապագայով մը ապահովուէր:

Նորեկ խմբագիրը հետը ման հազար ոսկիի դրամագումար մը կը տանէր, *Հայրենիք*ին յարատեւ յաջողութեանը իբր երաշխատրութիւն: Մինչեւ այդ ժամանակ՝ հայ մը թերթի արտօնատէր կը դառնար առանց ասպարէզ մը զոհելու. ո՛չ ոք ալ այնքան անխտհեմ եղած էր իր անձնական կարելուր մէկ գումարը յատկացնել հայեվար թերթ մը հրատարակելու:

Թէ գործ, թէ դրամ զոհող այդ եզակեան-երեսոյթ խմբագիրը միանգամայն անձնատրութիւն մըն էր, քարճարգոյն ուսումն ստացած: Թուրքիոյ հայոց օրագրութիւնը առաջին անգամն էր, որ հրատարակիչ մը կ'ունենար, համալսարանէ շրջանաարտ:

Հրապարակագրի եւ գրագէտի հոչականուն համբարով սպառազինուած չէր, երբ Ըահնազար կու գար օրագրութեան մէջ խիզախել, երբ քարկաններէն ոմանք միայն կը յիշէին, թէ 1879-ին «Հէնց» ու «\*\*\*» ծածկանունով կրակուէր քանի մը յօդուածներ հրատարակած էր Մշակին մէջ: Փարիզէն վերադարձին՝ Արեւելքին պտտիկ պատմութեանը տուած էր, կամ գնահատումներ, որոնք իրենց կարճաճօտութեանը մէջ է, ու մինչեւ իսկ ըմբոստ մը, որ չի յարգեր «ամվիճելի» համարուած «ճշմարտութիւնները»: Բայց այդ «գրեթէ անձամօթը» շատ պիտի չուշանար ինքզինքը ճանչցնել տալու: Իր ուժանակ պայթուցիկ գաղափարները ժողովուրդը կը սարսիւն, կը ցնցէին, մինչեւ որ օր մը *Հայրենիք*ն ալ օղը հանցեցին:

Իրապարանը ման սիրող էր ընկերաբանական ուսումներու, զորս կը մշակէր, ինչպէս ման քաղաքական տնտեսագիտութեան ալ, որուն ուսուցչի պաշտօնին կոչուեցաւ Կեղդոնական վարժարանը, եւ հոն հզօրապէս նպաստեց գաղափարամուտ երիտասարդութեան մը փթթումին կամ պայթումին: *Հայրենիքը* Ըահնազարի տնօրինութեանը սքանչելապէս ընկերակարական թերթը եղաւ, անմայրածիր յառաջդիմութեան նուիրուած, որքան որ մերէր, կամ որքան չէր մերէր, - Թուրքիոյ գրաքննութիւնը: Յանդգամմիտ հրապարակագիրը մեր ընկերային եւ հանրային կեանքը ընկեր-

վարի ելքերովառ լոյսէն առաջնորդել ուզեց, ալ՝ բաւական համարելով իտասուն պլպլուն պատրոյգը, ազգին աչքերը հակուորոզ:

Անկախ մտքով երիտասարդ գրողները՝ աղուոր գրականութեան սիրատարփներու մտաւորական վերածնունդի գաղափարին մուիրում, որոնք բացն էին մնացեր, յորմէհետէ կիսամսեակ *Մասիսը* ալ չէր հրատարակուեր, այդ գրողները նորէն իրենց հոլարան մը գտան Հայրենիքի մէջ» (*Արփիարեան, Պատմութիւն, էջ 181-184*):

49 **ՀԾԻ Կ.** Պոյսոյ Կեղորոնական Կոմիտէէն սպառնազարեր ուղարկուած էին Պոլսոյ Հայկական Հայրենիք, Արեւելք եւ Ճէրիտէ Թերթերու խմբագրութեան՝ Հրատարակութեանէ անպայման դադարելու հրահանգով («Յ. Իւսուֆեանի նամակները «Դրօշակ»-ի խմբագրութեան», *Դիւան, Հատոր Ա.*, [անստորագիր], 13 Հոկտ., էջ 250): *Սպառնազարը Կ'ըսէր-*

«Կ. ՊՕԼՍԻ ԴԱՇՆԱԿ. ԿԵՂՐ. ԿՕՄԻՏԵԻ ՎՃԻՈՒՆ

Կեղոսմական Կոմիտէն իր երէկի միտին մէջ գրադելով ազգի սոյն տագնապալի վայրկեանին մայրաքաղաքիս հայ լրագրութեան ազգակործան ընթացքին քննութեամբ եւ

Նկատելով որ...լրագիրը մամուլի բարձր կոչումին շծառայելէ գատ, կառավարութեան ձեռքը անարգ գործիք դարձած գոյութեամբ վնասակար կ'ըլլայ հայկական դատին.

Նկատելով որ...լրագիրը, առանց իր կարծիքը յայտնելու սուբանական բոլորովին ստայոյ պաշտօնական զեկուցումներն ու թելադրուած յօդուածները հրատարակելով կը մոլորեցնէ ու կը խաբէ արինուտ հայ ժողովուորը ու կը նպաստէ հայկական դատի խեղդուելուն.

Նկատելով որ...լրագրին գոյութիւնը արատ մըն է հայութեան ու իր ընթացքը դասամանութիւն է՝ Որոշեց.

ա. Վաղուղն սկսեալ անպայման դադարման դատապարտել ... լրագիրը:

բ. Մահով պատժել այն տնօրէններն ու խմբագիրներն, որոնք համարձակին մեր որոշումին հակառակիլ կամ կառավարութեան յանձնելով սոյն պաշտօնագիրը՝ անոր օգնութեան դիմել:

N.B. Պաշտօնագիրը կարդալէ վերջ՝ դրկել հետեւեալ հասցէին՝

L. Roole 15, Augustus Rd. Hammersmith, W. London»:

Եւ քանի որ *Հայրենիքի* խմբագրապետ Արփիարեան սոյն որոշումին չհամակերպելէ գատ՝ «մախ՝ ծաղրեց ու թշնամանց այդ պաշտօնագիրը յող յեղափոխական մարմինը. երկրորդ՝ յորդորեց միա երկու խմբագրութիւնները հետեւիլ իր ընթացքին. երրորդ՝ վերոյիշեալ պաշտօնագիրը շարկեց ցոյց տրուած հասցէին, այլ հաղորդեց իսկոյն ոստիկանութեան:

Ուստի Կ. Պոլսի Կեղոսմական Կոմիտէն 23 Նոյեմբերի 115 մատին մէջ,

Նկատելով որ Ա. Արփիարեան ջանադիր եղած է արգելք ըլլալ Դաշնակցութեան օմիտի մը որոշումներուն.

Նկատելով որ Ա. Արփիարեան խօսքով ու գործով թշնամանած է յեղափոխութիւնը յանձին Դաշնակցութեան Կ. Պոլսի Կեղոսմական Կոմիտէին.

Նկատելով որ Ա. Արփիարեան եւ ոչ մէկ մեղմացուցիչ պարագայ ունենալէ գատ, մէկէ աւելի ծանր յեղափոխական յանցանքներու մէջ ամբաստանուած է արդէն (Ա. Մատնիչի դեր կատարած է 1890-ի յեղափոխական գործիչներուն նկատմամբ: Բ. Սեպտեմբերի ծանօթ դէպքերուն ատեն Նազըմի դրոմամբ փորձած է եկեղեցիներն

ապաստանող հայերը դուրս չելնելու յորդորել՝ ապաստամբներ ցոյց տալու համար անոնք Եւրոպայի առջեւ. այդ մեղադրութիւնը կը ծանրանայ այն յարակից պարագաներով, որ նոյնիմաստ հայերէն յայտարարութիւններ ձգուած են Բերայի եկեղեցիին քակը լրտեսներու յատուկ մեծատոր սեմեակէ մը: Գ. Պարագլոյխ եղած է դասադիրներու խմբակի մը որ ոստիկանութեան խորհրդով եւ աջակցութեամբ ծանօթ յեղափոխական գործիչներ արտորելով կամ Եւրոպա խրկելով՝ կը ջանայ ջլատել Պօլսի յեղափոխական ուժերը):

Որոշեց անյապաղ ի գործ դնել 13 Նոյեմբերի պաշտօնագրին սպառնալիքը, մահուան պատժի ենթարկելով Ա. Արփիարեան, եւ վճռին գործադրութիւնը յամենց ՍԵԻՍԱԲ՝ ենթակոմիտէի ահաբեկիչներուն» (Յաւերուած Դրօշակի, 15 Դեկտեմբեր 1890, էջ 28-29): տե՛ս նաեւ՝ ծանօթ. 4:

50 «Մելիք» ստորագրութեամբ, 15 Նոյեմբեր 1895 թուակիր նամակը կը հաստատէ. «Երեկ «Արեւեք» եւ «Ճէրիտէյէ» չիրատարակուեցան եւ սպառնանագրերը Լոնտոնի հասցէին ուղարկուած են քայց լիբր հայրեմիքեանները համոզած են զիրենք, որ կարելութիւն տալու չէ. իրենց ալ ուղարկուած էր, քայց իրենք քնաւ կարելութիւն չտուին, ուստի եւ այսօր հրատարակուեցան յիշեալ թերթերը» (Դիւան, հատոր Ա., էջ 265):

51 Այս միտքը կը հաստատուի «Պոստով» ստորագրութեամբ Պոլսէն գրուած 8 Նոյեմբեր 1895 թուակիր նամակով. «Տակալին ժամանակ չէ Արփիարի իւրաքանչեւութիւնը հրատարակել: Կարող ենք մեր գործին դրամով վմասել. այժմ մենք արհամարհանքով պիտի վերաբերուենք, մինչեւ որ ժամանակը հասնի» (Դիւան, հատոր Ա., էջ 263): «Հարցաքննութեան պատճէնը՝ յարակից մանրամասնութիւններով, Արփիարեանի դատապարտութիւնը, Բ. ձերբակալութիւնը (9 Նոյ. 1890), ոստիկանութեան հարցաքննիչ պաշտօնեային հարցումները եւ Արփիարեանի պատասխանները, Արփիարեանի երկրորդ հարցաքննութիւնը (22 Նոյեմբեր 1890), երրորդ հարցաքննութիւնը (12 Դեկտեմբեր 1890), Կ. Պոլսի ՀԾԴ Կեդր. Կոմիտէի վճիռը, լրացուցիչ տեղեկագիրը, խմբագրութեան ծանօթագրութիւնները, եւն. տե՛ս՝ Յաւերուած Դրօշակի, 15 Դեկտեմբեր 1890, նոյն, էջ 28-40):

52 Տե՛ս՝ ծանօթ թիւ 44:

53 Ամէն տարի Օգոստոսի 19ին, պատշաճ հանդիսաւորութեամբ նշուած է սուլթան Ապտուլ Համիտ Բ-ի զահակալութեան տարեդարձը: Օրմանեան սրբազան կը պատմէ՝ թէ ինքն Ալըքեան պատրիարքին «զաղապիարն էր եղած կայսեր ծննդեան եւ զահակալութեան օրերը, մայր եկեղեցոյ մէջ շարակամով մէջ ընթերցուածով եւ անտարաձոյ մաղթանքներ կատարել՝ եկեղեցական եւ պաշտօնական եւ ժողովրդական դասերու մասնակցութեամբ, եւ յորդորական եւ մաղթողական քարոզով, որ հետզհետէ պարտադիր սովորութեան կարգն անցատ» (Ազգապատմ., հատոր Գ., հատուած 2974):

54 Պոլսեցի Սարգիս Մինասեան, «Ազատորդի» ծածկանունով, եղած է Կեդրոնական վարժարանի մէջ՝ Բարկէն Սիւնիի ընկերակիցը: Ան նիւթական վտիտ միջոցներով կը մեկնի ժրնեւ.՝ ուսանելու ընկերային գիտութիւններ: Յուսուֆեան իր մասին կը յանձնարարէ. «Այս անձը մեմէ է, շատ գառ, ազնիւ երիտասարդ մըն է, վերին աստիճանի աշխատասէր, ընդունակ, բարի, քայց քիչ մը թոյլ կամքի տէր եւ զուրկ մարտնչող հոգոյց եւ ինքնուրոյն ինքիցաւախից: Այդ երիտասարդը կրնար շահագործել: Չնզ

պէտք էր թուրքահայ բարբառին ծանօթ մէկը, որ այդ բարբառով գրուած քրքակցութիւնները սրբազրէր. Սարգիսը ամենայն յաջողութեամբ կրնայ այդ անել: ...Բոլորովին վստահեալի է ամէն կողմէ եւ գաղտնապահ, մեր տեղակաւ երկրորդական կոմիտեներէն մէկուն անդամն է: Եթէ այդ անձը քիչ մը աւելի համարձակութիւն, մարտնչող հոգի, քիչ մըն ալ ինքիցիատիւ ունենայ, կրնայ շատ օգտակար լինել» (*Դեւան, Հատոր Ա., էջ 242, 251*):

*Մինասեան Ժրեւել անցնելէ ետք կը վարէ Դրօշակի «Թիւրքիոյ Շուրջը» բաժինը: «Թիւրքիոյ Շուրջը» յօդուածներուն առաջինը՝ լոյս տեսած է Դրօշակի 1 Յունիս 1896ին, էջ 111-112, իսկ վերջինը՝ 1 Դեկտեմբեր 1901ին, էջ 182-184: Այս յօդուածները թիւով երկու տասնեակէն աւելի են եւ անստորագիր:*

55 *Մինասեան՝ «Թիւրքիոյ Շուրջը» յօդուածին մէջ կը գրէ. «Ինչպէս ամէն տարի, աս տարի ալ սուրբան Համիդի տարեդարձը պիտի տօնուի, քայց արտասովոր փառքով եւ շքով, զի ամոր օգոստափառ փատիշահութեան քառորդ դարու վեհապամ շրջանն է որ կը բոլորի:*

*Կ'արժէ որ մեռելներն իսկ ողջնան եւ իրենց մունջ հրճանքը խառնեն ատ հանդիսաւոր կօմէտիին, որ ամէն դարու ամենէն մեծ հեգմութիւնը եւ էն սարսափելի ժեստը պիտի ըլլայ քսան միլիօն ժողովուրդի մը գիտակցութեան:*

*...Սենը, իբր հայեր, Համիդի տարեդարձին առթիւ, որուն շուքը մեր վրայէն եւ ստրը մեր վզէն անպակաս չընէ ավաիդ-մեր ծայնը եւս կուզենք լսելի ընել այս մեծաշուք օրին» (Դրօշակ, No 6, Օգոստոս 1900, էջ 92):*

56 *Նոյն յօդուածին մէջ, Մինասեան կը շարունակէ. «Սա անսպասելի վայրագութիւնները (Սասունի Սպաղանք գիտի) կը կատարին շանձմունդ սուլդան Համիդի աշխարհաւեր արծաթամեակի եւ Օրմանեան պատրիարքին ոսկեհուռ ալպօմներու մէջ խանդաղատամօք ու անկեղծօրէն պատրաստած ուղերձին մախըրքաց օրերը: Պիմլէր եաշա՛, ծօ Համիդ» (Նոյն, էջ 93):*

*«Պիմլէր եաշա՛, թրքերէն արտայայտութիւնը կը նշանակէ հազար կեցցէ՛: Մինասեան այլ առիթով ալ նման արտայայտութիւն մը գործածած է. «Զօ՛ք եաշա Համիդ՛» «Շա՛տ ապրիր Համիդ...» (Դրօշակ, No 7, Օգոստոս 1899, էջ 105):*

57 *Արփիարեանի «ակաւապետ» ապրիլը եւ «փնթի ըլլալու աստիճան»ին մէջ գտնուելիք՝ սիրտ ճմլող նկարագրութեամբ կարելի է կարուլա Շահպաղի մենագրութեան մէջ, էջ 243-248: Զօպանեանի վկայութեամբ, Արփիարեան, «ժուժկալ կեանք մը կը վարէր, միշտ թափոփած հագոստներով, միշտ գրպանը պարապ» («Դէմքեր, Արփիար Արփիարեան», Անահիտ, 1901, Փետրուար, թիւ 2):*

*Արփիարեանի զրպանի յուշատետրին մէջ կը հանդիպինք հետեւեալ գրառումներուն. «Այքերս կը փակուին անօթութենէս...» «Գլուխս կը դառնայ անօթութենէ, ու այքերս կը կտրտին...» (Կառափնատ, Ա. տարի, 1910):*

58 *Փրանսերէն Végétarien բառը երկու սննդականոնի տարբերակ ունի. ըստ Փրանսական ձեւին, միտի փոխարէն, անհատը կը սպառէ միայն կենդանական ծագումով սնունդներէն՝ ինչպէս կաթ, կարագ, հակիթ, եւն. իսկ անդլիական ձեւին Համաձայն՝ միայն բուսական. այսինքն՝ պէտք է պարունակէ միայն բանջարեղէն, պտուղներ, հացահատիկ, կաղին, եւն.:*

59 «Իբր պարզ պատմագիր», Արփիարեան «Ժամանակակից Պատմութեան Էջեր» գրի առնելով, ներկայացուցած է «Կ. Պոլսոյ Պաշտօնողական Վարչութիւնները», հետեւեալ շարքով:-

Ա. 1885-1887, Վարչութիւն Նուրեան Էֆէնտիխ, Նոր Կեանք, Ա. տարի, Թիւ 1, 1 Յունուար 1898, էջ 3-7, «Բ. 1887-1889, Վարչութիւն Մազսուտ Սիմոն Պէլի», Թիւ 3, 1 Փետրուար 1898, էջ 39-41, «Գ. 1889-1891, Վարչութիւն Պ. Մահակ Լազարոսեանի», Թիւ 3, 1 Փետրուար 1898, էջ 41-43 եւ Թիւ 5, 1 Մարտ 1898, էջ 68-74, «Դ. Յուլիս 15ի Յոյրը Եւ Հետեւանքները», Թիւ 7, 1 Ապրիլ 1898, էջ 99-105, «Ե. 1889-1891, Վերադարձ Խորէն Աւլղեան Պատրիարքի», Թիւ 9, 1 Մայիս 1898, էջ 138-140, «Զ. 1890-1891, Դիկտատորութիւն Արիկ Էֆէնտի Ունեանի», Թիւ 10, 15 Մայիս 1898, էջ 148-150, «Է. Դիկտատորութիւն Արիկ Էֆէնտի Ունեանի», Թիւ 11, 1 Յունիս 1898, էջ 169-173, «Ը. 1891-1894, Երկրորդ Վարչութիւն Մազսուտ Սիմոն Պէլի», Թիւ 12, 15 Յունիս 1898, էջ 186-188, «Թ. Երկրորդ Վարչութիւն Մազսուտ Սիմոն Պէլի», Թիւ 13, 1 Յուլիս 1898, էջ 198-203, «Ժ. 1891-1894, Պաշտօնողական Վարչութեան Զննման», Թիւ 15, 1 Օգոստոս 1898, էջ 231-234.

Որպէս վերջարեան՝ Արփիարեան յօդուածաշարը կ'եզրափակէ հետեւեալ կերպ. «Այս ուրուագծին նպատակն էր հայ ժողովուրդին ուշադրութիւնը հրափրել հետեւեալ երեսօրքի վրայ: Հայոց պատրիարքարանը տասը տարի շարունակ, Հայ ազգին երեսփոխանական ժողովին հաճութեամբը, պահպանողական ու թրքասէր պատրիարքներու եւ վարչութիւններու քացարձակ իշխանութեանը տակ մնաց, նոյն իսկ 1889-91ի ազատական վարչութիւնը հակաթրքական քաղաքականութեան հետեւող չէր այլ պարզապէս ուղղամիտ մարմին մը որ ուզեց ազգին շահերը օսմանեան օրէնքներով արդարութեամբ պաշտպանել: Եւ սակայն այդ թրքասէր տասնամեայ պաշտօնավարութիւնը ճիշդ այն արդիւնքը տուաւ որոնք անհաճոյ էին եւ անպատեխի թ' օսմանեան կառավարութեան, թ' թրքասէր կոսակցութեան: Յարութիւն պատրիարքով եւ Նորեան Էֆենտիով 1885ին սկստած եւ Ալշըգեան Խորէն պատրիարքով ու Մազսուտ Սիմոն պէլով 1894ին վերջացած քաղաքականութիւնը հետեւեալ արդիւնքները տուաւ.

Ա. Օսմանեան իշխանութեան ատելի Երուսաղէմ քարտրուած Խրիմեան Հայրիկը ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրուեցաւ:

Բ. Սահմանադրութիւնը որուն ջնջումին կը հետամտէր կառավարութիւնը, եւ որ 91էն ի վեր դադարեան դատապարտուած էր, վերակենդանացաւ:

Գ. Դռնէն 1891ին եւ ոչ իսկ իբր Կրօնական ժողովին անդամ վաւերացուող Իզմիրլեան Մատթէոս եպիսկոպոսը Թիւրքիոյ Հայոց պատրիարք ընտրուեցաւ:

Դ. Դռնէն 1891ին եւ ոչ իսկ իբր Կրօնական ժողովին անդամ վաւերացուող Ալեքսանդր Գրիգորիս եպիսկոպոսը Կրօնական ժողովին ատենապետ ընտրուեցաւ, ու քիչ ետքն ալ Կիլիկիոյ կաթողիկոս:

Ե. Օսմանեան կառավարութեան ծառայող հայ պաշտօնեաները պատրիարքարանի գործօն ժողովներէն վտարուեցան:

Զ. Ազգային իրատնքները եւ առանձնաշնորհումները վերակենդանացան:

Է. Հայկական հարցը՝ որուն Երուսաղի խնդիրներու օրակարգէն ջնջումին կը հետամտէր Դուռը, Երուսաղի արեւելեան ամէնէն մեծ խնդիր եղաւ, եւ Հայաստանի քարեկարգութիւններու ծրագիրը պատրաստուեցաւ երեք պետութիւններու պաշտպանութեամբ:» (Նոր Կեանք, Թիւ 15, 1 Օգոստոս 1898, էջ 234):

61 «Սուլտան Ապտիվ Համիտ իր հաստատումն բնակութիւնը հաստատած էր Ելըտզի ամարանոց պալատը, որուն գրեթէ կից էր Պէշիկթաշի Հայոց գերեզմանոցը, եւ սուլտանին աչքին անհաճոյ կու գայ գերեզմաններու տխուր տեսարանը, որուն տեղ կը քաղճար գտարճաւի պարտէզ մը տեսնալ: Այս նպատակով պատրիարքէն խնդրուեցաւ որ գերեզմանոցի ոսկորները վերցուին, եւ գերեզմանը արքունիքին թողուի: Խնդիրը սկսած էր 1887 յունուար 15-ին, եւ մասնատր գիրեր փոխանակուած էին արքունեաց նախարար Ղազի Օսման փաշայի եւ Յարութիւն (Վեհապետեան) պատրիարքի միջեւ:

Պատրիարքը կ'առաջարկէր իր կողմէն գերեզմանոցը պարտէզի փոխարկել՝ առանց ոսկորները շարժելու, եւ միանգամայն արտօնութիւն կը խնդրէր Բերայի գերեզմանոցին եկեղեցին վերաշինել եւ ճամբուն կողմը յթաղուած մասին մէջ կալուածներ կառուցանել: Իսկ փաշան առաջին առաջարկը կը մերժէր, եւ վերջիմներուն համար միջնորդել կը խոստանար, որովհետեւ խնդիրը արքունեաց հետ էր, պատրիարքը առանց միջնորդի ուղղակի կայսեր դիմելը յարմարագոյն տեսնուեցաւ:

...Պատրիարքին տարած գիրով կը քայքայուէր գերեզմանոցներու նուիրական նշանակութիւնը եւ գերեզմաններու անձեռնմխելիութեան կանոնը, եւ պետական օրէնքով փոխանցուող եւ գրատուէ ազատ ըլլալը, եւ ժողովուրդին կրօնական զգացմանց տագնապ, եւ կը խնդրուէր կայսերական գթասիրութեան շնորհը: Դիմումը իր յաջող ելքն ունեցաւ: Սուլտանը կը հրամայէ, որ գերեզմանոցին միայն պատերը վերցուին, եւ փոխանակ վանդակապատեր դրուին, քարեր եւ ոսկորներ՝ հող աւելցուելով՝ լաւ ծածկուին, ծառեր տնկուին, սեփականութիւնը Հայոց մնայ, եւ մերթնդմերթ քահանաներ կարեւան գալ եւ գերեզմանները օրհնել» (*Օրմանեան, Ազգապատմ., Գ. Հատոր, Բ. տպագրութիւն, Պէշիկթաշ, տպ. Սեւան, 1961, Հատուած 2981*):

*Հրապարակագիրի գրիչով, Նոյն դէպքին մանրամասնութիւնները կ'ամրողջանէ Արփիարեան.* «Պէշիկթաշի գերեզմանատան խնդիր մը ծագեցաւ 1887ի սկիզբները: Ելըտզի պարտէզն ու քեօշկը հետզհետէ անելի կարելութիւն ստացած ըլլալով, 1865էն ի վեր ո եւ է թաղում արգիլուած էր արքայական զբօսավայրին մերձակայ հողերուն վրայ: Հիմա Ելըտզը ոչ թէ զբօսատեղի մը այլ Սուլթանին մշտնջենական բնակարանն էր թելե, սակայն տասը տարուան մէջ սուլթանը բնաւ չէր յիշած այդ մտոցումը հին մեռելատանը, երբ մէկէն ի մէկ 1887ին անոր գրատուին շշուկը սկսաւ տարածուիլ: Սուլթանին ինքնամիճ գաղափարն էր այդ խորհուրդը. ոչ ոք որոշ թան մը ըսելու կարող էր: Այդ յանկարծական պահանջումը երեսան կու գար Նուրեան Էֆէնտիին օրովը ուստի եւ մեծկակ խաղի մը կասկածը արթնացաւ մտքերու մէջ: Պէշիկթաշի անպէտ գերեզմանատան գրատուով շիրիմներու անքունարարելիութեան սկզբունքը անգամ մը ջնջելէ յետոյ անկէ ետքը Բերայի գերեզմանատան յափշտակութիւնը հնարաւոր ընծայելու համար Նուրեան Էֆէնտիի եւ Մապլէն Միւշիի Ղազի Օսման փաշայի միջեւ համաձայնութեան մը գոյութիւնը կասկածուեցաւ: Այդ Բերայի գերեզմանատունն ալ 1865էն ի վեր կը մնար լքեալ. Խրիմեանի Պատրիարքութեանը արտաքին գործերու նախարար Խալիլ Շերիֆ փաշա թէն մտաբերեց պետական կալուածի վերածել հարկիւր հազար ոսկիներու արժէք ունեցող այդ լայնածաւալ հողը, սակայն ժողովրդային յուզումը պարտաւորեց նախարարը հրաժարիլ քաղճանքէն: Զինուորական իշխանութեան աչքերը միշտ յառած կը մնային զօ-

րանոցները շրջապատուած, ռազմական գերազանցօրէն կարելու հողի մը վրայ ուրուն դէմը կը տարածուի Արեւեան դաշտը:

Բերայի գերեզմանատան գրատունէն Նուրեան էֆենտի կը յուսար բազմաթիւ շահեր որոնց մէջ պզտիկ տեղ մը չէր վիճակուած իբր փոխարինութիւն Բերայի եկեղեցիին կարելու գումարի մը «պարգեւ»ին յոյսին. միայն խնամակալ Բերայի բաղին, Նուրեան էֆենտի իր անկախ տրամադրութեան տակ պիտի ունենար այդ գումարին գործածութիւնը: Իսկ Ղազի Օսման փաշային ջերմագին բարեացակամութեան շնորհները ակնկալելու ամէն իրաւունք պիտի վայելէր տակալին «Մէճիտի»ի բարձրագոյն կարգերէն գուրկ պաշտօնեան:

Եթէ արդարեւ Սուլթանը «փափագ» յայտնած էր պարտէզի վերածուած տեսնել իր բնակարանին մօտ բայց աչքէն հեռու մեռելատանը, այդ օրինակ փափագ մը պարզապէս «հրաման»ի քաղաքավարական հոմանիշը կրնար համարուիլ, ու անքաղաքագիտութեան վերջին խօսքն էր օսմանեան կայսրութեան միահեծան պետին, իսլամութեան խալիֆային հրամանը «բայա»ներու ժողովքի մը հրապարակային վիճարանութեանն ու որոշումին վտանգներուն ենթարկել:

Այսպիսի դժուար պարագայի մը որ խելացի եւ ճշմարտապէս ազգասէր վարչապետ մը, թէն կառավարական պաշտօնեայ բայց իր կառավարութեան ալ անշահախնդիր ծառայող պարկեշտ պաշտօնեայ մը ըլլար, խնդիրը պիտի լուծէր անձայն անշշուկ, պատրիարքական ու կաթողիկոսական շրջանակներուն մէջ:

Եթէ Սուլթանին փափաքին մերժողական պատասխան մը եկեղեցիին վերջնական էր, այդ պարտականութիւնը միայն պատրիարքը կրնար կատարել, «աղաչելով» Սուլթանը չվիրարել «պարզամիտ» ժողովրդին բարեպաշտական զգացումները. Սուլթան Համիտ քաական նրբամիտ էր ըմբռնելու համար «աղաչանք»ին ներքին նշանակութիւնը: Իսկ եթէ ազգային շահերը կը պարտաւորէին Պատրիարքարանը տեղի տալ, խնդիրը պէտք էր լուծել կաթողիկոսական քաջատիկ տնօրինութեամբ: Լոյիկ կարգադրութիւն մը սակայն չէր կրնար նպաստել Նուրեան էֆենտիին շահերուն, որոնց լիակատար յաջողութեան պայմանը ազգային «անեղ ընդդիմադրութեան մը» ջախջախումին կատակերգութեան մէջ կը փնտռուէր: Շահախնդրական այս անձուկ ոտքով վարեց Նուրեան էֆենտի Պէշիկթաշի գերեզմանատան հարցը: «Անեղ ընդդիմադրութիւն մը ջախջախած ըլլալու պատիւը վայելելու համար հարկ էր նախ այդ ընդդիմադրութիւնը ստեղծել:

Նուրեան էֆենտիին ամբողջ ռազմայարդարութիւնը կայացաւ ժողովը շուրեքներու, զրգռելու մէջ: Կրօնական ու քաղաքական կրկնակի հանգամանքով այսքան կարելու խնդիր մը Ազգային ժողովին վերաքննութեանը կ'ենթարկուէր առանց վարչութեան կրօնական ու քաղաքական ժողովներուն համաձայն մէկ տեղեկագրին, որմէ երեսփոխանական մարմինը կարեւոր առաջնորդուի: Անգամ մը որ փոխանակ էջմիածին դիմելու վարչութիւնը Պոլսոյ Ազգային ժողովին վճռին կ'ենթարկէր գերեզմանատան մը կրօնական հարցը, տարրական խոհեմութիւնը կը պահանջէր գոն՞ նախապատուութիւնը տալ քաղաքական նկատումներու. ժողովը ընդհակառակը եկեղեցական Համագումարի մը կերպարանքը առաւ: Խրիմեան յայտարարեց թէ ինք պիտի չի թոյլատրէ գերեզմանատունը յանձնելու համար մինչեւ իսկ կաթողիկոսական հրամանին մը գործարդարութիւնը: - Կաթողիկոս եւ, գոչել:

Ու Ղեւոնդեանց տօնախմբութիւնը, այդ փետրուարի 7 երեքշաբթի օրն իսկ, սրտերը յովող պերճախօս առեւնարանութեան մը առիթ ընծայեց ապագայ կաթողիկոսին որ շատ չանցած գլուխ պիտի կանգնէր գերեզմանոցը յանձնել փափաքող եպիսկոպոսական խմբակին. բայց այդ պահուն Աւարայրի յիշատակները հրաբորբոր կը

խանդավառէին այն օրուան տարուկ արեւին մէջ Պատրիարքարանին մեծ սրահը զինուորեալ երեսփոխաններուն սրտերը: Ու կը հրճուէր Նուրեան էֆէնտի այս բորբորումէն, բայց երբ ալ կարծեց թէ ընդդիմադրութիւնը իր ուզած աստիճանին հասած է՝ մէջ տեղ մտտունցաւ ահաբեկիչ սարսուտով մը հակառակորդները անճանատութեան հարկադրելու:

- Եթէ գերեզմանատունը չի տար ազգին գլուխը կրակ պիտի բախի, կրա՛կ, գոռաց...» (Արփիարեան, «Կ. Պոլսոյ Պաշտօնողական Կարգութիւնները», Նոր Կեանք, Ա. տարի, թիւ 1, 1 Յունուար 1898, էջ 6-7):

62 Նիւրթո Մաքիակեյի (1469-1527) ծնած եւ մեռած է Ճիրենցէ՝ Պետական-քաղաքական գործիչ, հրապարակախօս, պատմաբան, բանաստեղծ, թատերագիր եւ քաղաքական ռազմավարութեան տեսաբան: Յաւերժ կը յիշատակուի իր նշանաբանը՝ «Նպատակը կ'արդարացնէ միջոցները»:

63 «1890 յուլիս 15-ին, Վարդավառի դիմացի կիրակին, որ միանգամայն Տաճկաց

Գուրպան պայրամին առաջին օրն էր, կանուխէն կը սկսին Գումգաբու հաւաքուի խումբ խումբ ազգայիններ, ընդհանրապէս գաւառացիներ, եւ գաղտնի կուտակցութեան մը յարողներ, որ 1887 դեկտեմբերին Ժըմէվի մէջ հրատարակուի սկսած Հնչակ ամսաթերթին անունէն Հնչակեան կոչուիլ սկսած էին, եւ 1890 տարւոյ սկիզբէն մայրաքաղաքի մէջ ըմբոստ եւ յանդուգն ցոյցերու ձեռնարկող վարիչ մարմին կարեւոր Եւրոպան միջամտելու եւ թուրքիան գործելու բռնադատելու ուստի կ'որոշեն այդպիսի ցոյց մը կազմակերպել: Պահանջմանակի մը կը պատրաստեն ժողովուրդին մէջ ցրուելու, եւ կը խորհին զայն յուզումնալից կերպով հրապարակ համել, եւ [խորէն Աշըգեան] պատրիարքին ձեռքով կայսեր ներկայացնել տալ: Յոյցին գործադրութեան յանձնարարին կ'առնեն՝ Յարութիւն Մանկիւսեան Վանցի եւ Համբարձում Պոյաճեան Հաճընցի. վերջին պահուն՝ առաջինը կ'ըլլայ թէ պահանջմանակիքը առաւօտեան ժամերգութեան ատեն եկեղեցւոյ մէջ կարդացողը, եւ թէ պատրիարքը մահուան սպառնալիքով եւ ատրճանակներու ցուցադրութեամբ դժպի կայսերական պալատը երթալու ստիպողը, մինչ երկրորդը ամբոխին մէջ դիտողի եւ հսկողի դեր կը վարէ:

Յայտնի է որ պատրիարքը չէր կրնար այս տեսակ պատրաստութեամբ կայսեր ներկայանալ, եւ կը ջանար գործին ձեւը փոխել եւ ամբոխը ցրուել, մինչեւ իսկ կը խոստանայ միւս օրը պաշտօնական այցելութեան առթիւ գրուած թուղթով:

Այդ բուն ցոյցերու կարգին, կայսեր կողմէ նուիրուած *բուրասից* (սուլթանական կմիքի նկարը, որ կը խորհրդանշէ նոյնինքն՝ իշխանութիւնը - Տ.Գ.) վրայ կը խոյանար Մանկիւսեան, ու վար առնելով կը ջախխախէր:

Պատրիարքը ճարահատ եւ մահուան սպառնալիքին ներքեւ շտարած, բռնութեան հպատակելով տեղի կու տար, եւ ամբոխը հետը պատրիարքարանէ կը մեկնէր:

Ժխորը լսելուն վրայ՝ ոստիկանութիւնը տեղւոյն վրայ կը հասներ, երբ արդէն պատրիարքն ու ամբոխը դէպի Քատըրկա յառաջացած էին, զմացքը հասած տեղը կը կեցնէ, եւ պատրիարքը յոյնի մը մերձակայ տունը կը տարուի, իրեն հետ Մանկիւսեանն ալ, որ պատրիարքին պաշտպանութեան դերը ստանձնած էր. ամբոխէն 27 գլխատուներ կը ձերբակալուէին, եւ նոյն տան մէջ հարցաքննութիւններ եւ հետազօտութիւններ կը սկսէին, որոնց կը նախագահէր Տէրվիչ փաշա՝ կայսեր յատուկ հրամանով, զի կայսրը նոյն պահուն պայրամի հանդիսական արարողութեանց մէջ կը

գտնուէր նոյն ժամայն, ոստիկանութեան նախարար Ջեանիլ պէյը պաշտօնանկ կ'ըլլար, ժամանակին արքուն չգտնուելուն համար եւ դատաստանի կ'ենթարկուէր, եւ Նազըմ պէյ ամոր կը յաջողուէր:

Եկեղեցոյ մէջ թուրք կարդացողը եւ *թուրքան* կտորողը կը փնտռուէին, իբր եւ շարժումին պետերը, նոյնիսկ Շանկիւլեանի առջեւ, որ հանդարտօրէն նստած էր պատրիարքին մօտ, մինչեւ որ երկուքն ալ նոյն իսկ ինքն եղած ըլլալը նպատակներէն կը վկայուէր, եւ մա ալ ձեռքալուծեան եւ հարցաքննութեան կ'ենթարկուէր պատեարագմական ատեանի առջեւ եւ սպարապետի նախագահութեամբ:

Սաստիկ հետապնդութեամբ յառաջ կը տարուէր զինուորական ատեանին դատավարութիւնը, եւ Օգոստոս 8-ին վճիռը կը հրատարակուէր, որով Յարութիւն Շանկիւլեան մահուան, եւ կայսերական ներմամբ ցկեանս բերդարգելութեան, եւ ուրիշ երեք անձեր 15 եւ հինգ ալ 5 տարուան բերդարգելութեան կը դատապարտուէին, 16 հոգի ալ անպարտ կ'արձակուէին» (*Ազգապատմութեան Գ. Հատոր, Հատուած 284*):

*Այս առումով*, «Ազգային կեանքի նոր շրջանը՝ որ 1879ին սկսած էր, կը յանգէր 1890 Յուլիս 15ին. Գում Գարուի ցոյցը անցնալի մը վերջակէտն էր ու սպազայի մը մեկնակէտը, - կը պատմազգրէ *Արփիարեան (Արփիարեան, Պատմութիւն, էջ 177)*. - Պատրիարքին քանձորատութիւնը, եւ Ազգային Վարչութեան ատեանապետին թերահասատութիւնը ժողովրդային շարժումի մը հնարատրութեան մասին, անխտապիտի ըրին 1890 յուլիս 15ի ցոյցը: Գործմական յեղափոխութեան թուականը քացութեան այդ օրը Գում-Գարու: Բարի՞ք մը թէ չարիք մը այդ ցոյցը» (*Արփիարեան, «Յուլիս 15ի Ցոյցը եւ Հետեւանքներ», Նոր Կեանք, Ա. տարի, թիւ 7, 1 Ապրիլ 1898, էջ 90-102*):

*Իսկ թէ ինչպէս որոշուած էր այդ ցոյցը՝ կը պատմէ՝ Ճանկիւլեան*. «Կ. Պոլսոյ Վարիչ Մարմնոյն ընկերները ճիշտ ժամուն մերկայ էին ժողովին: Ժողովը միաձայնութեամբ որոշեց որ ցոյցը տեղի ունենայ Գում Գարուի Մայր եկեղեցոյ եւ Պատրիարքարանի մէջ, Յուլիս 15 Կիրակի, Գուրպան Պայրամի առաջին օրը:

Հակառակ մեր երեք ընկերիս փափաքին, մեծամասնութեամբ որոշուեցաւ խաղաղ ընել, ո՛չ թէ զինեալ. որոշուեցաւ պահանջմագիրով մը արդի վիճակը մեր մէկ ընկերոջ հետ Աշըգեանի միջոցաւ մերկայացնել Համիտին: Որոշուեցաւ որ ցոյցին զվատար յիազօր ղեկավարները ըլլան երկու ընկերներ. ընկերներէն մին «Առաքելոց»ի ժամանակ պահանջմագիրը կարդայ Մայր Եկեղեցոյ աագ խորանէն եւ միւս ընկերը Աշըգեանը առնելով Պալատ երթայ եւ պատրաստուած պահանջմագիրը մերկայացնէ, իբր Հնչակեան Կուսակցութեան մերկայացուցիչ: Ցոյցին սկիզբէն մինչեւ վերջը ցուցարար ընկերները պիտի ենթարկուէին երկու զվատար ղեկավար ընկերներու հրահանգներուն: Իսկ խան Ազատ, Մեղաւորեան, Սիմէն եւ Ռափայէլ չպիտի մասնակցէին ցոյցին, որպէսզի հակառակ պարագային թէ ձեռքալուծուէին, թուրք Կառավարութիւնը օտարաշայտակ Հայերու մասնակցութեան տեղեակ չըլլար: Երկու ղեկավար ընկերները պէտք էր վիճակով ընտրէինք, որուն համար 15 վայրկեան դադար տրուեցաւ» (*Յ. Կ. Ճանկիւլեան, Թիշատակներ Հայկական Ճգնաժամէն, Ա. Հատոր, Գ. մաս, մատենաշար «Արարատ»ի թիւ 34, տպարան «Արարատ», Պէյրուս, էջ 169-170*):

*Մինչ, ցոյցին մասնակիցներէն՝ Տամատեան կը յուշագրէ*. «1890ին, Մայիս ամսուան ընթացքին օսմանեան կառավարութիւնը Կարինի մէջ կը կատարէր քաղաքի ձեռքակալութիւններ: Կարնոյ հայերը տեղւոյն Հնչակեան մասնաճիւղին առաջնորդութեամբ բողոքի խաղաղ ցոյցեր կազմակերպեցին: Ցոյցին կը հետեւի Կարնոյ կոտորածը:

էրր Կարինի այս դէպքերուն լուրը կը հասնի Պոլիս, Հնչակեան մասնաճիւղը ի նշան բողոքի, կը կազմակերպէ 1890 Յուլիս 15ի (հին տոմար) Գում Գաբուի խաղաղ ցոյցը որ յետոյ կը վերածուի կառավարական միջամտութեամբ արիւնոտ պատահարի: Այդ ցոյցին առթիւ կը ձեռքարկալուին Յարութիւն Շանկիւնեան եւ ուրիշ մէկ քանի Հնչակեան ընկերներ: Գում Գաբու ցոյցէն ետք, Կ. Պոլսոյ Հնչակեան մասնաճիւղը կը կատարէ մէկ քանի ահարկեչական գործողութիւններ» (Պ. Յ. Տեփոյան, *Տամատեանի Թերաւարտ Յուշագրութիւնը Միւրան Տամատեան (1863-1945), Ուխտուածներ մատենաշար, թիւ 1, Արեւի թերթօնը, Գահիրէ, 1956, էջ 40*):

64 Կ. Պոլսոյ պատրիարք՝ 1888էն-1894:

65 Կ. Պոլսոյ *Պորհրդական Մարմնի պատուիրակի հանգամանքով, Արփիարեանի տեսակցութիւնը՝ Գում Գաբուի ցոյցին առթիւ, Պորէն Աշղեան պատրիարքին հետ, տեղի ունեցած է Ղալաթիոյ Ազգային խորհրդարանը, 1890 Յուլիս 10ին (Նոր Կեանք, Ատարի, թիւ 5, 1 Մարտ 1898, էջ 74)*:

66 Այս մասին Ալպոյանեան այլ ակնարկէ՝ թէ «Արփիար յաճախ իր անձնական տեսակէտներուն համաձայն պատմութիւն շարայարելու տկարութիւնը ունի» (Ալպոյանեան, *Մինաս Ջերաջ, էջ 105*):

67 1887ին արդէն կազմուած էր եւ կը գործէր Պոլսոյ անանուս կազմակերպութիւնը, որուն վարիչ Մարմինն անդամներն էին՝ Մուրատ (Համարաձում Պոյանեան), սեքսստացի Գրիգոր Անպարեան, սեքստացի Մարգար Մոմեան, արաբկիրցի Գրիգոր Ալլըքպաշեան, Յարութիւն Չաքրեան, տիւրիկցի Յակոբ Սրապեան, Երուանդ Պոյանեան: Անոնք Մարտէյի մէջ հիմնուած Մկրտիչ Փորթուզալեանի ղեկավար շարեանասիրական Միութեան» ծրագրին եւ գործունէութեան համակիր եղած են, առանց այդ միութեան մէկ մասնաճիւղը դառնալու. փութաջանութեամբ տարածած են Փորթուզալեանի հրատարակած *Արմենիան* եւ այլ գրքոյկները (Ճանկիւնեան, *Յիշատակներ, Մասն Ա. եւ Բ., Կ. Պոլիս, 1913, էջ 108-112, 115-126*): Աւելի ետք վարիչ Մարմինի անդամներուն վրայ կ'աւելնան՝ Միւրան Տամատեան պոլսեցի, մշեցի Արշակ Հակոբեան, մշեցի Մարգար վարժապետ, Յակոբ Գազանեան եւ Գրիգոր Տէր Բաղտասարեանց (նոյն, էջ 129):

«Արփիար Արփիարեան, Լետն Բաշալեան եւ իրենց քանի մը գաղափարակիցներ իրենց տրամադրութեամբ ներքեւ ունէին եօթանասուն ոսկիի չափ դրամ:

Վարիչ Մարմնոյ յառաջդիմութիւնն ի մկատի ունենալով, մեզ հետ համաձայնութեան մը գալու կամ միանալու փափաք մը յայտնուեցաւ իրենց կողմէ, եւ մենք շատ սիրով եւ ուրախութեամբ լսեցինք իրենց առաջարկը. ոչ թէ միութեան տեսակէտով միայն, այլ մտաւոր տեսակէտով մեզմէ շատ քարճր էին եւ մենք արդէն պէտք կը զգայինք այդ կարգի ոյժերու:

Բանակցութեամ սկսուեցաւ քայց ցաւօք սրտի պէտք է ըսել թէ այդ քանակցութիւններն արդիւնատր ելքի մը չյանգեցան: Արփիարեանի խումբը անիլ պահպանողական ըլլալով, պայման կը դնէր միութենէն վերջ իրենց տուած հրահանգներով գործել, առաջարկ որ անիլ դիւանագիտական կերպով խնդիրը կարգադրելու կը մտաւ: Զանի որ Հայաստանի մէկ ծայրէն միւսը արիւն կը հոսէր, քանի որ հարստահարութիւններն օր ըստ օրէ կը շատնային որոշ եւ սիսդէմաթիք կերպով, եւ վերջապէս՝ քանի որ մենք Յեղափոխական Կազմակերպութիւն մ'էինք, քնակամարաբ չպիտի կարենայինք խումբին առաջարկն ընդունիլ, եւ ստիպուած էինք քանակցութեան վերջ

տալ: Բանակցութեան խզումէն վերջ դիմեցին Խրիմեանին իր միջնորդ: Խրիմեան  
ալ նոյնը ըսած էր ինչ որ մենք ըսած էինք» (*Եռն, էջ 126-136*).

*Սակայն, եթէ Արփիարեանի խմբակին հետ միութիւն չի գոյանար, անդին՝ «1890 թ., «Հնչակ»-ի խմբագրութեան կողմէ դրկուած պատուիրակներու հետ՝ Բանկաթրի մէջ, շատ ապահով տեղ մը, երկու ամիս քանակցելէ ետք, Կազմակերպութիւնը, Պոլսոյ եւ գաւառներու՝ Սեբաստիոյ, Վանի եւ Մուշի իր մասնաճիւղերով, Հնչակեան Կուսակցութեան դրօշին տակ կը մտնէ՝ Հնչակեան անունը կրելով» (Ճանկութեան, մասն 9., էջ 5-8). Այնուհետեւ՝ «Հնչակեան կուսակցութիւնը կը հաստատուի Պոլսոյ մէջ շուտով տարածուելու երկրին ներսերը: Եւ բոլոր անջատ շարժումները կը միացուին Հնչակեան կուսակցութեան եւ ամմիջապէս պրոպականդ կատարելու համար ընկերներ ճամբայ կը հանուին զանազան ուղղութիւններով: Տամատեան այս յեղափոխական շրջանակին մէջ առջնորդող կարկառուն դէմքերէն մէկը եղաւ» (*Տեփոյան, էջ 40*).*

68 «Իր՝ [Տամատեանի] քանտէ արձակուիլը 1894 Մայիսի վերջերը, մօտաւորապէս կը զուգոյրիպէր իր ձերբակալութեան տարելիցին: Որչափ որ Սուլթանական ներումով ազատ արձակուած, բուրք կառավարութեան եւ ոստիկանութեան այչին ան դարձած էր փուշ մը: Միա կողմէ իր անակնկալ կերպով քանտէ ազատումը ոճանց մտքին մէջ կասկածներու տեղի տուած էր: Իսկապէս կարելի չէր քացի ի քաց տարիքներու վրայ յայտարարել այն պարագաներն ու դարձումաքները, որոնց արդիւնքն էր իր ներման արժամանալը Սուլթանին կողմէ» (*Տեփոյան, էջ 91-92*).

69 «Պօլսի Հնչակեան վարչութիւնը 1895 թակամի (այստեղ երկուութիւն մը կայ Արփիարեանի Կ. Պոլսոյ Հնչակեան վարչութեան անդամակցութեան թուականին շուրջ. Տամատեան կը վկայէ թէ՛ «1894ին երբ քանտէն կ'ազատուէի զարմանքով Կ. Պօլսոյ Հնչակեան Վարչութեան անդամ գտայ զինքը» - Տ.Գ.) սկզբին իբր անդամ հրաւիրում է Արփիար Արփիարեանին: Պօլսի Հնչակեան մասնաճիւղին չէր կարող յայտնի չլինել Արփիարեանի անցեալից զոմէ երկու փաստ- յեղափոխական պատրուակով Կովկասից վերցրած որդէ գումարի կլանումը եւ նրա նշանաւոր Մեղայագիրը: Եթէ այստեանդեմ մասնաճիւղը դիմում է արդէն արատաւորուած անճանարութեան աջակցութեան, դա պարզ ցոյց է տայիս, թէ որքան ստորացել էր արդէն այդ ժամանակ հնչակեան գործիչների բարոյական մակարդակը եւ թէ որքան քիչ պահանջներ էր դնում Հնչակեան մասնաճիւղը իր պատասխանատու գործիչների նկատմամբ: Հնչակեան Կեդրոնի ասելով՝ Արփիար Արփիարեանը անյայտ պատճառներով յաջողել է ներս սարդել Կ. Պօլսի Հնչակեան Վարչութեան մէջ եւ դառնալ նրա անդամ եւ նա Կեդրոնը, խստիւ բողոքել է, այդ կամայական ընդունելութեան դէմ, իմանալով Արփիարեանի անցեալը, որպէս նաեւ ամենքին արդէն յայտնի լինելով մի քանի գծեր նրա այդ անցեալից» («Հնչակեան Կուսակցութեան Բարոյական Միջնորդը», *Յուլիուս Դրօշակի, 15 Ապրիլ, 1899, էջ 3*).

70 Այս մասին կարդալ Գառնիկ Ստեփանեան, *Արփիար Արփիարեան, Հայկական ՍՄԻ ԳԱ Հրատարակութիւն, Երևան, 1955, էջ 78-214, 265-284; նաեւ՝ նոյնի՝ «Արփիար Արփիարեան», Հայ Եւր Գրականութեան Պատմութիւն, Հատոր չորրորդ, էջ 374-405.*

71 «Կեդրոնին անյայտ պատճառներով ներս սարդած, իր կեղտոտ անցեալով յայտնի Արփիարը Լօնտօն է գալիս: ...Լրտես, յեղափոխական դրամ կլանող, մատուիչ, հեղինակ նշանաւոր Մեղայագիր, Արփիարը ընդունում է Կեդրոնի մէջ եւ համարում է ընկեր:

Կեդրոն մտնելով, Արփիաբը սկսում է ինտրիգներ սարքել, Կեդրոնը իմանում է այդ ինտրիգների մասին. ինչ միջոցներով – լրտեսներ կարգելով, եւ ու՞մ – Հնչակեան կուսակցութեան Ջէյրունի «Ընդհանուր Ներկայացուցիչ» Աղասուն եւ Ջէյթունի Ընդհանուր Հրամանատար Ապահին:

Սրանից յետոյ Արփիաբեանը արտաքսում է Հնչակեան կուսակցութիւնից, եւ վճռագրի տակ ստորագրած ենք տեսնում իմիջի այլոց մասն Տամատեանի, Աղասու եւ Ապահի անունները» («Հնչակեան կուսակցութեան Բարոյական Միջնորդը», *Յուլիուս Դրօշակի*, 16 Ապրիլ, 1899, էջ 4):

72 «Նորակազմ Կեդրոնի դեռ սկզբի օրերին, վարչութեան մէջ մնացել էին միայն երեք ընկեր, որոնք իրար չարգելուց ու չհաւատալուց շարունակ տեղի էր ունենում անհամաձայնութիւն եւ նոյնիսկ կոիւներ... Որքան զգելի էր տեսնել, թէ ինչպէս Կտլօղեանը (Սուրեն Սուրենեան) կեղծ բռունցք էր բարձրացնում Արփիաբեանի վրայ եւ հայտնում, Տամատեանին խաբելու համար...

Տամատեանի դեռ չգծտուած ժամանակ, դեկտեմբեր 20-25, մի քանի անգամ Արփիաբեան քերեց մամակներ եւ Կտլօղեանից փսիսալէն աղաչում էր ստորագրել Վ...Գ... , իսկ ինքը ստորագրել էր Լ...Բ... Կտլօղեանը առաջին անգամին իբր դիմարդում էր այդ խարդախութեան, քայց Արփիաբեանի եզիտութիւնը յաղթող համոզիսացաւ:

Տամատեանը այս ամէնը տեսնում էր ու լռում... Երկար համբերելուց յետոյ՝ տեղի ունեցաւ անպատիւ կոիւր, որոյ պատճառաւ քրքեց Արփիաբեանի երեսին եւ հեռացաւ» («Հայ Յեղափոխութեան Տեցերը», ստորագրած՝ Սօսի Գուլգարեան եւ ընկերներ, Թուուցիկ թիւ 11, Պարիզ, 30 Ապրիլ 1897, *Յուլիուս Դրօշակի* 15 Նոյեմբեր 1899, էջ 17):

*Տեփոխան եղելութիւնը կը ներկայացնէ հետեւեալ կերպ՝* «Տամատեան կեդրոնէն հրաժարած՝ մտած էր բողոքողի դերին մէջ: Ան այս դիրքին մէջ մնաց Լոնտոն դեռ վեց-եօթը ամիսներ, որմէ յետոյ կը պատրաստուէր մեկնիլ Ամերիկա երբ Եգիպտոսն ստացաւ հրափրագիւր ըն ընդի. ժողովի, որ պիտի գումարուէր 1898ի սկիզբները Աղեքսանդրիա, կեդրոնի անդամներուն կարգադրութեամբ քանի որ Արփիաբ ալ այդ միջոցին Եգիպտոս կը գտնուէր: Այս ընդի. ժողովին շարժառիթներէն մին ալ ըստ երևոյթիմ քննել էր Արփիաբի եւ Տամատեանի միջեւ գծտութեան խնդիրը:

Տամատեան իրազեկ կուսակցութեան մէջ անցած դարձածներուն, յոյս չունէր համաձայնութեան յանգելու իր ընկերներուն հետ, քայց առիթ չտալու համար, որ Արփիաբ արդարացուի եւ ինքը մերկայացուի իբր փայտատ տտուղ կուսակցութեան բարձրագոյն ժողովին առջեւ, 1897ի վերջերը մեկնեցաւ Լոնտոնէն եւ հասաւ Աղեքսանդրիա:

Ընդհանուր ժողովը քացուեցաւ Աղեքսանդրիա, Ատոմ Ալախեանի տան մէջ: Նախանական մէկ քանի միտներէ յետոյ Արփիաբ առաջարկ մը մերկայացուց թէ ըստ որում ժողովը խիստ ծանրակշիռ եւ ճակատագրական նշանակութիւն ունեցող որոշումներ պիտի քուտարկէ, պէտք է ժողովականները քացարձակ գաղտնապահութեան երդում ընեն: Տամատեան ըստ, եթէ այդ երդումը Հնչակեան կուսակցութեան հաստատութեան եւ անոր գաղտնիքները թշնամիին եւ կամ կուսակցութեան դուրս գտնուող շրջանակներու յայտնելու համար է, մենք ամէն մէկերմիս այդ երդումը ըրած ենք կուսակցութեան մէջ մեր մտած օրէն իսկ, եթէ երդումին նպատակն է որեւէ որոշումի մը պարագային արգիլել որ փոքրամասնութեան մէջ մնացող անոյն մը կարենայ հասցնել իր բողոքի ձայնը կուսակցութեան մասնաժողովներուն, այդ պարագային այսպիսի երդում մը դաւադրական բնոյթ մը կ'ունենայ: Պատգամաւորները բոլորն

ալ միաբերան ճշդեցին, որ ժողովին զաղտմիքները որեւէ պարագայի մէջ պետք չէ յայտնաբերուին նոյնիսկ մասնաժողովներուն կամ մասնաճիւղերուն ոչ իսկ իբրեւ բողոք կամ լուսաբանութիւն:

Այս մեկնաբանութիւնը շնորհունեց Տամատեան եւ մախընտրեց մեկնիլ ժողովասրահէն քան երդումով կաշկանդել իր ազատութիւնը քանի որ ինք արդէն իրագել եղած էր ժողովին մէջ տիրող մթնոլորտին: Իսկ Արփիար այդ երդումի ձեւակերպութիւնը մէջտեղ մետելով հասած էր Տամատեանը ժողովէն հեռացնելու իր նպատակին:

...Ընդհանուր ժողովին երկու կարետր որոշումները...կը բանային կոտակցութեան եւ Տամատեանի տեսակէտներուն միջեւ լայն խրամատ մը, որով Տամատեան ինքզինքը յայտարարեց կոտակցութենէն հրաժարած» (*Տեփոյեան, էջ 121-123*):

73 *Յարութիւն Թիւրքեան - երկաթուղիներու վարչութեան պաշտօնեայ, որ Թէքէեանի, Արփիար ու Փիլիկ Արփիարեաններու հետ նոյն յարկարաժինը կը բնակէր: Թիւրքեան օգնած էր Արփիարեանի՝ Լուսաբերի խմբագրապետութենէն վտարուած շրջանին, մինչեւ որ ան կրկին վերադարձած էր իր պաշտօնին (Վ. Թ., «Ճշմարտութիւնը՝ Գ. Արսէն Երկաթին Համար», Արեւ, 13 Մարտ 1943):*

ARPIAR ARPIARIAN: THE VICTIM OF IDEOLOGY  
(Summary)

DIKRAN KEVORKIAN

The renowned Armenian publicist and writer, Arpiar Arpiarian, the forerunner of the Realist School in Western Armenian literature, has been a controversial figure in Armenian party political life. He was the target of one unreported, plus three reported assassination attempts. The last of these attempts was unfortunately successful, bringing to an end the restless life of this talented personality.

Dikran Kevorkian tries to shed additional light on Arpiarian's life by publishing the conclusion of an original work by Mihran Damadian, a leader of the Armenian national-liberation movement in the late nineteenth-early twentieth century, and annotating this piece through the use of all the evidence available on these assassination attempts. Kevorkian makes excessive use of the existing sources on the Armenian national-liberation movement in the late nineteenth century, relations among the various Armenian parties active at the time, as well as the relationship between Eastern and Western Armenians living in the very active Armenian community of Constantinople.



Արփիար Արփիարեանի մահարձանը

